

# ԿԵՆԴԱՆԻՆԵՐՈՒՆ

## ԳՈՐԾԱԴՈՒԼԸ



Կ. ՊՈՂԻՄ


Տպագրութեան Օ. Արջուման

1913

ՀԱՅՈՒԹՈՅ Թ. ԱԶԱՏԵԱՆ Ի Թի.....

ԿԵՆԴԱՆԻՆԵՐՈՒՆ  
ԳՈՐԾԱԴՈՒԼԸ

Խ. Ձ. Հ. 9



Կ. ՊՈԼԻՍ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Օ. ԱՐՁՈՒՄԱՆ

1913

# ԿԵՆԴԱՆԻՆԵՐՈՒՆ ԳՈՐԾԱԴՈՒԼԸ

Գ Հ Ո Ւ Խ Խ Ա.

ՏՊԱՐԱՆ ԵՒ ԿԱԶՄԱՏՈՒՆ  
Օ. Ա.ՐՁՈՒՄՐԱՆ  
№ 183



«Օ՞ն, ելի՛ր, Տօպի՛ն, քալէ՛»։ Այսպէս գոչելով թօմ Շէյն, որուն ձայնը կը հնչէր անտառին մէջ, իր ձեռքի «ուե օձ» խարազանով ծանր հարուածներ կիցնէր երկու պատրաստակամ ձիերու կողերուն վրայ։ Կրկին և կրկին ծանր խարազանը կ'իջնէր ետ մնացող ձիուն վրայ, որ յայտնապէս չէր կրնար իրեն հետ լըծուած աւելի մատաղ ձիուն հետ հաւասար քաշել։ Չիերը հոս հոն կը քաշկռտէին, կը տապտղէին ցեխին մէջ, քայլ չէին կրնար նոյն իսկ շարժել ծանր բեռը որուն լծուած էին։

«Կամա՛ց, թօ՛մ, այդ աստիճան մի բռնադատեր ձիերը, չես տեսներ, սայլը ցեխին մէջ մխուեր փակեր է» ըստ Իրլանտացի մը, որ այդ պահուն վրայ հասաւ։

«Բոլորը սա ծոյլ Տօպինին համար է, քաշ մը բեռ անգամ չի քաշեր», ըստ թօմ։

«Հա՛, կեցի՛ր նայինք, դուն ձիուն տարիքը հաշիւի չես առներ։ Հաւատա՛ որ այս կողմերը ձի մը չկար որ այդ ձիուն մատաղ եղած ատեն կարենար անոր հետ բեռ քաշել։ Ես տարիքս առնելու վրայ եմ, և տարիքը առնողը, ձի ըլլայ թէ մարդ, ոյժէ կիյնայ։ Կեցուր ձիերը, երթա՛մ անգամ մը սա անիւին տակը նայիմ։»

Իրլանտացին գնաց մօտակայ ցանկապատէ մը երկաթ ձող մը ճարեց և իբր լծակ անիւին տակ դնելով՝ ջա-

նաց քիչ մը վեր հանել զայն խորունկ անուանետէն, ուր փակած մնացեր էր, ինտիանիայի չսալյայստակուած հին ճամբաներուն ծանօթ եղողները գիտեն թէ ինչ է անուանեալը, բայց ասանկ բաներու մէջ փորձառութիւն չունեցողներուն համար կրնայ սաշակի բացատրութիւն մը արուիլ թէ՝ այս ճամբաներուն վրայ անիւներու ծանր ճնշումը առոր եղերքներով խոր ակօններ կը բանայ, և երբ ծանրաբեռնուած սայլին անխոը այս բացուածքներէն մէկուն մէջ իյնայ, ա՛լ անկէ վերջ շտագժուար կ'ըլլայ զայն գուրս հանել: Ծնորհիւ վերջերս բնակչութեան մեծապէս աճելուն, հիմա առաջուան չտի բաղմաթիւ չեն ասանկ ճամբաները, և կառք վարելը ի հարկէ ձի սպաննող գործ մը չէ, ինչպէս էր երբեմն:

«Հիմա անգամ մըն ալ փորձեցէք որ քաշեն», ըսաւ Մր. Մայք, որ իր լծակը դրած էր անխոին տակ, և ամբողջ մարմինովը անոր ծայրը կախուելով՝ կը չունար բոլոր ոյժովը անիւր վեր հանել: Միեւնոյն տաեն թօմին ըսաւ որ իր ձեռքի խարազանով սանկ քիչ մը դպչի ձիերուն զանոնք քաջալերելու համար:

Թօմ կրկին իր խարազանը սկսաւ անխուայ գործածել: ձիերը իրենց բոլոր ոյժը գործածեցին, սակայն հազիւ քիչ մը կրցան շարժել սայլը որով Մր. Մայքի լծակը իր տեղէն գուրս սահեցաւ, և ինք ցեխին մէջ փոռուեցաւ: Բայց աւելի ծանրակշիռ բան մըն ալ պատահեցաւ: Ծեր Տօպիսը ինկաւ ու թօմ բարկացած՝ իր խարալանով կը ծակէր սնոր մարմինը որ ելլէ:

«Կեցի՛ր, կամաց», գոչեց Մր. Մայք որ բոլորովին աղմաթաթախ՝ թօմին կը մօտենար: «Ինկած մարդուն մն զարներ, ինչո՞ւ նոյն փափկանկատ վարմունքը չես ցուցներ անբան կենդանիներուն հանդէպ: Արձակէ՛ շղթաները, չիս տեսներ, ծեր ձին կը խեղդուի կոր»:

«Հո՛գո անգամ չէ, նոյն իսկ եթէ մեռնի», ըսաւ Թօմ, երբ մօտեցաւ սրտնեղած՝ ձին ազատելու համար: «Ահա գիշերը վրայ կը հասնի և այս բեռը հոս ճամբուն մէջտեղը ցեխին մէջ փակած մնացեր է, և այս բոլորը միայն սա ծեր անբան անսասունին համար»:

«Յանցանքը հօրդ է, հօրդ, քանզի եթէ արդարութեամբ վարուած ըլլար Տօպինի հետ, պէտք էր արձակէր զանիկա որ երթար արօտավայր և հոն անցընէր իր կեանքի մնացած օրերը առանց ո և է աշխատութեան»:

«Ելիք, եկո՛ւր, ծեր բարեկամա», ըսաւ Մր. Մայք, և գնաց օգնել ծեր ձիուն որ ոտքի ելլէ:

«Էյ, ինչ կայ, ինչ կ'ընէք», գոչեց սայլապան մը որ ետեւէն կուգար:

«Պա՛րոն, մեր կառքը ցեխին մէջ մխուած է», ըսաւ Մր. Մայք, «և ուրախ ենք որ դուն ալ եկար: Մր. Թրէյսի, հաձէ քու երկու գեղեցիկ ձիերով գ սայլին քեզիին ծայրէն քաշել»:

«Ահ, ծէյնի ձիերն են եղեր», ըսաւ Մր. Թրէյսի, «և ծեր Տօպինը ինկած է: ծէյն երբեք չպիտի սորվի թէ ն'ըր ձի մը ա՛լ գործածելու չէ: Այդ ձին քսան տարի ծառայեր է իրեն ու տակաւին գոն չէ: Այս բեռը չորս ձի հազիւ կրնայ քաշել ասանկ ճամբաներէ:»

«Իրաւունք ունիս», ըսաւ Մայք, «Բայց ծէյն երբեք չի դրիւ յորս ձի գործի մը համար զոր երկու ձիով կրնայ կատակել:»

Մր. Թրէյսի անմիջապէս լծեց իր ձիերը և չորս ձիերը սայլը դիւրութեամբ ցեխին դուրս հանեցին:

«Ծեր ձին չնչասպառ եղեր է», ըսաւ Մր. Թրէյսի, «և այդ բեռը երբեք տուն չի կրնար տանիլ: Ամօթ է հաւատարիմ ծեր ձիու մը հետ ասանկ վարուիլ: Լաւ

Կ'ըլլայ որ սայլը հիմա ճամբուն եղերքը քաշես, և  
վաղը ուրիշ լաւագոյն զոյգ մը բերես»:

Մը. Թրէյսիի տուած խորհուրդը ընդունուեցաւ ։  
Քանի որ յայտնի էր թէ ծեր Տօպին ա՛լ անկարող էր  
աշխատելու :

Ասկէ զրեթէ քսան տարի առաջ ձօն Շէյն ինտիա-  
նիս հաստատուելով, փոքր ագարակ մը գնած էր ուր  
շխած էր սղոցարան մը: Զմեռը սղոցարանը բանեցնե-  
լով և ամաւը հողագործութիւն ընելով ա՛յնքան աւել-  
ցուցած էր իր կալուածները որ հիմա երկու հարիւր  
արտավար տարածութեամբ պատուական ագարակի մը  
տէր եղած էր: Անցեալին մէջ չորաչար աշխատող մը  
եղած էր և հիմա իր գործը շտկած՝ յաջող մարդ մը  
կը սեպուէր: Շատ գժուար էր իր հետ գործ ունենալ ։  
Կ'ուզէր շահիլ յիսուն՝ գործէ մը ուրկէ ուրիշներ հին-  
գով գոն կ'ըլլային:

Իր շատ սիրած սկզբունքն էր թէ՝ պէտք չէ իր  
ագարակին մէջ մնայ բան մը որ իր ծախքը չի հաներ ։  
Ագորակին մէջ չկար կենդանի մը կամ հաւ մը որ իր  
մասնաւոր հսկողութեան առարկայ չըլլար: Ամէն բան  
պէտք էր շահ մը բերէր. շահ մը չբերողին գործը  
լնցած էր:

Ագահութիւնը իր մտքին վրայ տիրապետած էր,  
գթածութիւնը իր բնութեան մէջ տեղ չունէր: Իր շուր-  
ջը ամէն բան կը զգար իր գաժան պահանջկոտ բնաւո-  
րութեան ազդեցութիւնը, որմէ նոյն իսկ իր ընտանիքը  
ազատ չէր: Իր որդին, թօմ, թէե բարի սիրտ մը ունէր,  
մեծ չափով մը իւրացուցած էր իր հօր զգացումները ։  
Մանկութեան մէջ ընդունած վարժութիւնը և կրթու-  
թիւնը յաճախ կ'եղծանեն տղու մը նկարագիրը: Թօմ  
առանց գիտնալու թէ իր ըրածը սինալ էր, անբան կեն-

դանիներու հետ չարաչար կը վարուէր, որովհետեւ հայրը  
այդ օրինակը դրած էր անոր առջև իր վարմունքովը:  
Թօմ չէր գիտեր թէ ասանկ արարքներով գթածութեան  
օրէնքը կը բոնարարէր, որովհետեւ երբեք խորհած չէր  
այդ ուղղութեամբ:

Շէյնի ագարակին բոլոր կենդանիներուն կեանքը իրօք  
խիստ գծնդակ էր: Երկու աղնիւ հոգիներ կային, սա-  
կայն, ագարակին մէջ, — Տիկին Շէյն և իր աղջիկը  
էտիթ: Այս երկուքը առ հասարակ ամէնուն միշտ բարի  
և գթած էին և զարմանալի չէր որ ագարակին մէջ  
ամէնքը կը միրէին զանոնք: Իրենց արդար զայրոյթը  
երբեմն նոյն իսկ կորմացնել կուտար իրենց դասողու-  
թիւնը և անվախաբար կը խօսէին այն բոլոր անդժու-  
թեանց գէմ, զորոնք հայր և որդի կը գործէին: Անոնք  
շատ անդամ սա տեսակ պատասխաններ կ'ընդունէին. —  
«Կիները աւելի աղէկ կ'ընեն եթէ իրենց չկերաբերող  
գործին չխառնուին»: Եւ ձօն Շէյն յաճախ կ'ըսէր. —  
«Զինքը ամէնէն աւելի կատղեցնող բանն է տեսնել կին  
մը որ կենդանիներու հանդէպ իր վարմունքին մասին  
դիտողութիւններ կ'ընէ»:

Թօմ վերջապէս իրենց բնակարանը կը հասնի և  
ձիերը ախոռը տանելով՝ ինք տուն կը մանէ ձիշդ ի-  
րիկու ան ճաշի պահուն:

«Այս գիշեր ուշ եկար, թօմ,» ըսաւ Շէյն, «արդ-  
եօք ձախորդութիւն մը պատահեցաւ:»

«Այս, ամէն բան ձախորդ գնաց,» ըսաւ թօմ  
սրտնեղած, «եթէ ինծի լաւագոյն զոյգ մը ձիեր չարը-  
ուին, այլևս գործ չպիտի կրնամ ընել այս ագարակին  
մէջ:»

«Եկուր տեսնենք,» ըսաւ հայրը, «ատանկ մի՛ խօ-  
սիր, ո՛չ, ատանկ խօսք չեմ ուղեր. ը՛սէ նայինք, ի՞նչ  
ունի այս զոյգը, ի՞նչ պատահեցաւ:»

«Է՞ն, ասկէ աւելի ի՞նչ ըլլայ, եղածը բաւական է,» ըստ Թօմ: «Ծանծաղութին քով ցեխին մէջ մխուեցանք մնացինք, ծեր Տօպինը ինկաւ և ի՞նչ որ ըրինք, չկրցինք քաշ մը բեռ իսկ քաշել տալ:»

Ապա Թօմ պատմեց բոլոր պատահածը մանրամասնորէն, զանց չընելով Մր. Թրէյսին դիտողութիւնները:

«Կարծեմ Մր. Թրէյսի աւելի աղէկ կ'ընէ եթէ իր գործին նայի, և մեր գործը մեզի ձգէ,» ըստ Շէյն քիչ մը զայրացած:

«Եթէ արդակս ըրած ըլլար, քու սայլդ հիմա տակաւին ցեխին մէջ մնացած պիտի ըլլար,» ըստ Թօմ:

«Այդ ըսել չուզեցի,» ըստ Շէյն, «Ես ալ նոյնը պիտի ընէի իմ զրացիիս համար. բայց աղէկ ձին ես ալ Մր. Թրէյսին չոփի կը ճանչնամ և իմ ձիերս իրեններէն վար չեն մնար:»

«Անիկա հալած մաշած ձիեր չի գործածեր:»

«Ես ալ չէի գործածեր եթէ ըլլար մայրդ որ ինծի պահել կուտայ ծեր Տօպինը:»

«Լաւ, ձօն,» ըստ Տիկին Շէյն մեղմիւ, «Պիսֆ յէ աշխացնես ծեր Տօպինը, թէւ պէտք է պահես զանիկա: Վաստան եմ թէ, ինչպէս Մր. Թրէյսին կ'ըսէ, Տօպին այնքան աշխատած է որ մինչւ իր կեանքին վերջը հանգիստ վայելելու իրաւունքը ունենայ:»

«Դուն գիտես իմ սկզբունքս, Մէրի, ագարակին մէջ պէտք չէ մնայ բան մը որ իր ծախքը չի հաներ:»

«Ես Տօպինը հոս բերի երբ թեզի հետ ամուսնացայ, ձօն, եւ հոս պիսֆ է մնայ ան ցորչափ կ'ապրի:»

Կոստ ձայնին մէջ անանկ շեշտ մը կար որ յուզեց ձօրք Շէյնին սիրաը. յիշեց այն ժամանակը երբ Մէրիին հետ ամուսնացաւ: Այն ատեն գթասիրտ և երջանիկ էր, բայց, էն, այն ժամանակները տարբեր էին: Մարդ

չի կրնար հիմա վեհանձն ու գթասիրտ ըլլալ եթէ չուզեր որ բոլոր իր հարստութիւնը ու գործը փճազնէ:

«Եւ ես կ'ըսեմ, հայր», ըստ Թօմ ընդմիջելով, «Եթէ մայրը կը պնդէ որ պահենք Տօպինը, զանիկա պրկինք արօտավայր և այդ պարագային անոր համար ծախք մը ընելու հարկին մէջ ալ չենք ըլլար: Զեմ կըրնար գործածել ուժաբեկ ձի մը որ ամէն մարդ վրաս դիտողութիւն ընէ:»

«Մանաւորաբար Քօրա Թրէյսիին հայրը», ըստ Քտիթ:

«Ո՛չ, մասնաւոր ոչ մէկ անձ», ըստ Թօմ, գլուխը ցնցելով և կարմրելով:

«Լա՛ւ, տեսնենք, բան մը կ'ընենք», ըստ Շէյն, «այս իրիկուն այլեւ չեմ ուզեր այս նիւթին վրայ լսել:»

Այսպէս Շէյն ինդիրը փակեց, յուսալով որ մինչեւ յաջորդ առաւոտ ամէն բան պիտի մոռցուէր և ա՛լ մէկը բան մը չպիտի խօսէր անոր վրայ:



## ԳԼՈՒԽ Բ.

Այս դէպքերը գարնան սկիզբը տեղի ունեցան, ճիշդ այն ժամանակ երբ այդ եղանակին յատուկ աշխատութիւնները կը վերսկափն ագարակին մէջ։ Ծառերը կը սկսէին բոլըօջիլ ու տերեւներ արձակել, մարգագետինները և դաշտերը թարմ կանանչութեամբ ծածկուած էին. մանուշակներ՝ ցանկերուն և թռուիերուն երկայնքը, իրենց փոքրիկ զլուխները դէպի տաքուկ արեւը կը դարձնէին, և եղանակին յատուկ թըռուչունները արդէն իսկ սկսած էին վերագառնաւ և երեւիլ։ Ամբողջ անտառը անոնց հմայիչ գեղգեղանքովը կը հնչէր, կը թռչաէին ամէն կողմ զուարթ գործունէութեամբ մը իրենց բոյները շինելով և կամ միջամաներ ու որդեր վնասուելով նորածիլ տերեւներուն վրայ։ Անտարին այս բնակիչները իրենց աշխատած պահուն դաժան և խիստ բնաւորութիւն մը ցոյց չէին տար։ Ինչո՞ւ մարդիկ ևս չաշխատին անտառի թռչուններուն պէս ուրախ և զուարթ։

«Մինչ զուն կ'աշխատիս երգէ ցնծազին,  
Թերեւցուր զործլի երգով նոր ու հիմ։»

Բայց ասանկ ճշմարտութիւն մը ձօն Շէյնի գլխունքէջ երբեք մուտ գտած չէր. իր բոլոր գործը իրարանցումով և աճապարանքով կը կատարուէր։ Տօպինք ահած դժբաղդութենէն վերջ յաջորդ օրուան առաւօտը ջինջ ու պայծառ կը փայլէր։ Շէյնի բոլոր մարդիկ արեւուն հետ ելած էին իրենց օրական աշխատու-

թեան սկսելու։ Շէյն մոռցած էր նախորդ օրուան խօսակցութիւնը. աւելի կարեւոր ինդիրներ պատճառ եղած էին այլես չանդրադառնալու այդ դէպքին; և երբ փութով կ'երթար ամբարանոց կենդանիներուն կերտալու, իր միակ խորհուրդն էր թէ՝ ինչպէս կրնար այդ օրը շահագործել կարելի եղածին չափ չատ արդիւնք ձեռք բերելով։ Կենդանիներուն ախտոններուն առջեւէն կարգաւ կ'անցնէր կեր նետելով անոնց կերի յատուկ մնտուկներուն մէջ, սակայն երբ եկաւ Տօպինի ախոռը, յանկարծ կանգ առաւ կայծակնահար եղածի պէս։ Ծեր Տօպին ոտքի վրայ կեցած էր իր զլուխը կախած դժուարաշնչութիւն ունեցող մարդու մը պէս հեւալով։

«Ե՞ն, ահաւասիկ քեզի ձախորդութիւն մը ճիշտ ասանկ գործի ժամանակ, աս ալ զիս միշտ հալածող սեւ բաղդէս է» գոչեց. քանզի Տօպինի կերպարանքը կը ցուցնէր թէ սաստիկ թռքատապէ բռնուած էր։

Շէյն երբեք չէր մտածեր իր կենդանիներուն հանգիստին վրայ, և թօմ անոր օրինակին կը հետեւէր։

Նախընթաց իրիկունը Տօպինը տուն բերած էր քրանսթաթախ, ու առանց սրբելու և մաքրելու, տարած կապած էր ախոռին մէջ։ Նէյնի ախոռին մէջ կենդանիներու ծածկոց ըստուած բանը անսնուած և լոււած անգամ չէր։ Թօմ իր անկարեկիր բնաւորութեամբ նոյն իսկ մոռցած էր քիչ մը յարդ ցանել ախոռին մէջ, և, ինչպէս ամէն ձիապան կրնար գուշակել, այս անհոգութեան հետեւանքն էր Տօպինի սաստիկ պազմառութիւնը։

«Հա՛, նայէ հիմա, թօմ», գոչեց Շէյն Թրբ թօմ ամբարանոց կը մտնէր, «ահա՛ տեսած գործդ»։

Թօմ ձեռքերը գրպանը դրած և աչքը տնկած կը նայէր Տօպինին, և թէեւ իր խիղճը կը ստիպէր զինք որ կարեցէր տառապող ծեր ձիուն, սակայն միւս կողմէն

գոհունակութիւն մէն ալ կը զգար խորհելով որ գէթքանի մը օր չպիտի գործածէր զայն:

«Թօ՛մ, քաղաք զնա՛ և Հոճզր կանչէ, տեսնենք ի՞նչ կրնայ բնել Տօպինին», ըստ Շէն: Եթէ զիտար թէ իր այս հրամանին արդինքը ի՞նչ պիտի ըլլար, աւելի պիտի նախընտրէր որ ըստ ըլլար. «Անտառ տար Տօպինը և գնդակ մը տեղաւորէ անոր ուղեղին մէջ»: Բայց կը կարծէր թէ Հօճզ պիտի կրնար բուժել ծեր ձին որ կարող ըլլար վերստին աշխատիլ:

Շէյն ախոսէն գուրս հանեց ձին, թէև խեղձ կենդանին մարմինը այնքան պրկուած էր որ հազիւ կը քար-

նար քալել:


Հոճզ, անսանարոյժը, շուտով եկաւ և ըստ թէ կրնար բուժել ձին, բայց չէր կարծեր որ անկէ վերջ շատ գործ կարենար տեսնել, և կամ ծանր աշխատութեան գար:

«Լա՛ւ, ես ալ անոր համար զբամ՝ չեմ ծախսեր, ըստ Շէյն, ահա՛, ա՛ս այցեգինդ, և ա՛լ հարկ չէ որ կրկին դաս»:

«Մր. Հոճզ, ըստ ձայն մը անոնց ետեւէն, ծեր Տօպինին համար ինչ ինտամք ու գարման որ պէտք է ըրէ և ես պիտի վճարեմ քեղի»: Տիկին Շէյնն էր որ ձիշդ ժամանակին վրայ հասնելով լսած էր Շէյնի դիտութիւնը:

Շէյն մոլտալով բաներ մը ըստ «անհայիւ կերպով զբամ վասնելու» մասին, ապա ետ դարձաւ և տմրարանոց զնաց:

Հոճզ զեղը տիկին Շէյնի յանձնեց: Ինք և իր աղ-  
ջիկը, իտիթ, ծեր ձին բակը տանելով հին վերմակով  
մը փաթթեցին զանիկա: Հոճզին տուած սպեղա-  
նիով շփեցին անոր սրունքները և երբ էտիթ դեղը



Ճիւռն բերանը կը լեցնէր, անդին Տիկին Շէյն ալ իր բերանը կը բանար:

Ագարակին մէջ ամէն կողմ անմիջապէս իմացուեցաւ խեղճ Տօպինի պատահածը: Տարակոյս չկայ թէ կենդանիներն ալ ունին իրարու հետ հաղորդակցութեան տեսակ մը միջոց: Ինչպէս կը կատարուի այս հաղորդակցութիւնը. չնչք գիտեր: Բոլոր զադրող բոցունեւրը հրավարակային գումարում մը կ'ունենան իրենց դեպի հարաւ ուղեւորութիւնը սկսեի առաջ եւ երանով կը չունեն:

Հետաքրքրական է ագառաներու հրավարակային գումարումը գիտել և տեսնել այն լուրջ եղտնակը որով կը վարեն ժողովը, մինչեւ որ կէտի մը վրայ գաղափարի տարրերութիւն ծագի, այն ատեն ընդմիջումներ տեղի կ'ունենան և անձնական խնդիրներով երկար բարակ կը վիճին, ինչ որ Ամերիկան խորհրդարանին մէջ կը պատահի: Բայց վերջապէս միշտ աեսակ մը որոշաման կը յանդին, — բան մը որ խորհրդարանին մէջ յամախ չի պատահիր:

Կ'ըսուի թէ Ինտիանիոյ հարաւային մասին մէջ արծիւները իրենց ժողովի յատուկ տեղը ունին, ուր կը գումարեն իրենց տարեկան հաւաքումը. կը նշանակին երկիրը ուր պիտի արշաւեն, որոշելով մանրամանօրէն այն հողամասը, ուր իւրաքանչիւր զոյտ պիտի կընայ կատարել իր որսորդութիւնը: Արծիւներու ժողովին մէջ երկրի այս բաժանումը տեղի կ'ունենայ կատարեալ համերաշխութեամբ և արդարութեամբ, պատուական օրինակ մը տալով մեր կարգ մը օրէնսդրական մարմիններուն: Տրկ չէ հոս թուել ընտանի կենդանիներու հսարամութեան բազում՝ արարքները, ապացուցանելու համար թէ անտնք իրենց յատուկ եղանակը ունին իրենց գաղափարները իրարու հաղորդելու:

Ագարակին մէջ ամէնուն սիրելին եղած էր ծեր Տօպին և շուտով անոր գմբաղդութեան լուրը ամէն կողմ տարածուելով՝ ընդհանուր խօսակցութեան նիւթը կը կազմէր բոլոր կենդանիներուն մէջ: Նոյն իսկ վառեակաները մեծ ցաւ կը զգային Տօպինի համար, որ երբեք չէր առարկեր երբ իր կերի տուփէն թափած հատիկները կ'ուտէին. և երբ իր ոտքին տակ գային իր քիթովը վափիկորէն մէկդի կը քչէր զանոնք:

Ճօն Շէյն ևս կը ցաւէր այս գմբաղդութեան վրայ, թէս իր ցաւը աւելի անձնուիրական շահու արդիւնք էր, քանզի այս կերպով իր զոյգը աւրեցաւ ու դիւրին չէր ուրիշ ձի մը գանել Տօպինի տեղը: Կարելի չէր մարուկներէն մին վարժեցնել: Պէտք Տիքը (Տօպինի ընկերը) անանկ բնաւորութիւն մը ունէր որ չէր կընար Տօպինին զատ ուրիշ ձիու հետ աշխատիլ: Եթէ Շէյն մարուկներէն մին լծէր Տիքին հետ, հինգ վայրկեանի մէջ ամէն բան ոտքի հարուածներով կաոր կաոր պիտի ըլլար:

Շէյն ուզեց իր գրացիներէն ձի մը վարձել կամ գնել, բայց ասանկ գործի եղանակին մէջ ոչ ոք կ'ուզէր իր ձին ուրիշի տալ: Ամբողջ օրը անցաւ առանց յաշողելու բան մը ընել, և այս պարագան զինքը աւելի գրգռեց: Վերջապէս զնաց դէպի արտ ուր Մայք իր միակ զոյգովը հողը կը հերկէր, և ըսաւ անոր որ չը խնայէ իր ձիերուն, «այլ աշխատցնէ զանոնք առառուան լոյսէն մինչեւ իրիկուան մութը»:

«Ո՛չ, անանկ չպիտի ընեմ, եթէ գործս գիտեմ», ըսաւ Մայք ինքնիրեն, երբ Շէյն հեռացած էր: «Յիմար չեմ որ ինքզինքս և իմ ձիերս չափէն աւելի աշխատցընեմ քիչ մը աւելի գործ կատարած ըլլալու համար:»

Շէյն հոս հոն կը վնսուէր ձի մը, բայց տարուան այս եղանակին մէջ կարելի չեղաւ գտնել հատ մըն իսկ:

Հետզհետէ կը գրգռուէր, կը կատղէր. Թօմի իսկ չէր կրնար շատ անգամ անոր բարկութենէն խոյս տալ: Բայց թօմ զիտէր ինչպէս լուծելու էր իր վրէմը. Իր սիր կ'առնէր արջառներէն ու ձիերէն, և նոյնիսկ շունչն ու կատուն չէին կրնար ազատիլ իր ոտքի և թիրի հարուածներէն: Իր պարապոյ ժամերը կ'անդնէր արտերուն մէջ թռչուններ զարնելով «վարժութեան համար», ինչպէս ինք կ'ըսէր:

Շարաթ մը կամ տասը օր գործերը ասանկ գացին. Երբ Շէյն տեսաւ որ ուրիշ բան չէր մնար իրեն ընել, բայց եթէ մտրուկներէն մին վարժեցնել, միայն մէկ կերպով մը կը կարծէր թէ կարելի էր մարտուկ մը վարժեցնել, այսինքն բռնի ուժով. Երբեք չէր կրնար խորհիլ իսկ թէ փափկութեամբ և մեզմութեամբ կրնար նուածել կենդանին: Ուժեղ, կայտառ ու գեղեցիկ մըտրուկը հնարքով մը ախոռ բերուեցաւ, և անմիջապէս դուռը ամուր փակուեցաւ: Օդակաւոր չուան մը նետելով՝ զլխուն անցուցին, և երբ խեղճ կենդանին փախչիլ փորձելով ինքզինք ասզին կը քաշկըռտէր, չուանը կը պրկուէր իր վիզին շուրջ զինքը խեղդելու աստիճան: Այն տանը զօրաւոր պահուց մը անցուցին զլխուն և օզակը թուլցուցին: Ժամու մը չափ քաշկոտուելէ և խարազանուելէ վերջ, մորու կը այն աստիճան ուժասպառ եղաւ որ ա'լ չէր կրնար ո և է ընդդիմութիւն ընել: Շէյն բռնեց պախուցէն, երբ նոյն միջոցին թօմ անոր վկնոցը և փոկեզը կը հաստատէր: Այն տանը Պէյ Տիք բերուելով լծուեցաւ կառքին և մտրուկը անոր քով: Տիքի շատ դժուար եկաւ մտրուկի մէնետ լծուիլը և իր գժգռութիւնը ցայց տուաւ իր անհանդար շարժումներով: «Շատ աշխոյժ վառվուն կ'ըլլաս կոր, անանկ է»: բաւ Շէյն և խարազանով իր կողին վրայ երկար արիւնոտ ակոս մը բացաւ:

Տիք իր ականջները ևս անկեց իրր թէ ըսել կուղէր. «Գիտի՛մ ինչ պիտի ընեմ ասոր փոխարէն»:

«Պատրա՛ստ, հիմա՛, օ՛ն,» գոչեց Շէյն, և թօմ թող տուաւ մտրուկին գլուխը զոր բռնած էր սանձէն: Մտրուկը սկսաւ իր ետեւի ստքերուն վրայ կանգնիլ և վար խոյանալ՝ ջանալով ինքզինքը ազատել: Այս տարօրինակ շարժումներէն Տիք ևս գրգռուելով սկսաւ վեր վար նեսուիլ իր բոլոր ուժովը ոտքի հարուածներ տալով: Ապա զոյզը սկսաւ վազել քիչ մը տեղ՝ իրեն հետ քաշքելով Շէյնը որ երբ տեսաւ թէ անկարեիլ էր աւելի յառաջանալ, թող տուաւ որ երթան, անոնք ալ մրրիկի նման կատաղօրէն ճամբան ի վար խոյացան: Սայլը ջարդու փշուր եղաւ, երկու ձիերը ցանկապատէ մը անցած միջոցին՝ մէկաել զլորելով ինկան և իրենց ասպազէնին մէջ բռնուեցան: Շէյն և թօմ փութացին անոնց քով և կապերէն ազատեցին զանոնք: Տիք վեասուած չէր, բայց մարուկին սրունքը կոտրած էր:

«Տուն գնա՛ և հրացանը բեր», ըսաւ Շէյն:

Թօմ գնաց, և երբ ևս եկաւ, Շէյն գնդակ մը տեղաւորեց անոր զլխուն մէջ ըսելով. «Յիմարութիւն է կոտրած սրունքով մտրուկի հետ գործ ունենալ»:

Այսպէս կը խորհին չամեր, որոնց սիրտը մեր անքան անսասուններուն լրին բողոքներուն գէմ փակ է:

Որքա՞ն յաճախ տեսած ենք ձիու մը աչքին մէջ ցաւի արտայայտութիւնը երբ աշխատութիւն մը կատարել չկարենալուն համար կ'ընդունի իր մարմնոյն վրայ անգութ հարուածներ, — արտայատութիւն մը որ կարծես լուզի. «Ներկ ատոնց յանզի յեն զիտէր ինչ կ'ընեն»:



## ԳԼՈՒԽ Գ.

Տիկին Շէյնի հոգածու խնամքին տակ Տօպինի վիճակը արագաբար կը բարւռքէր, այնպէս որ շատ չանցած կարող եղաւ արօտավայր դառնալ, բայց տակաւին յօդուածները պրկուած էին և շունչը կարձ. Շէյն յաջորդած էր գիւղէն մէկը գանել որ իր զոյդ մը ձիովք քանի մը որ աշխատեր, բայց ինք իւր դրացիներէն շատ ետ մնացած էր վարուցանի աշխատութեան մէջ: Այս պարագան ամէն բանէ աւելի կը դառնացնէր իր բնաւորութիւնը, և անդամ մը ես կը գանգատէր իր օսեւ բաղդին դէմ»:

Այս ժամանակին սկսեալ հազիւ միջոց կուտար իր ձիերուն որ ուտեն և քնանան, անոնք այնքան չարչար կ'աշխատեին որ ոսկոր և կաշի դարձած էին: Տիկին բնաւորութեան վրայ ո և է բարեփոխում չէր երեւնար, իր մարմիոյն վրայ խարացանի նշանները անպակաս էին, քանզի Շէյն կ'ըսէր. «Զի մը կառավարելու միակ ճամբան զանի վախցնելն է»:

Այս միջոցին էր որ ագարակին մէջ իմացուեցաւ թէ Տօպինը ագարակին բոլոր կենդանիները ժողովի մը հրաւիրած էր իրենց վիճակին ըարելաւման համար միջոցներ խորհելու նպատակով: Այս ժողովը կիրակի օր տեղի պիտի ունենար, քանի որ այդ էր միակ օրը երբ բոլոր ձիերը ազատ կրնային ըլլալ:

Արդ, կենդանիները ճշդիւ չէին գիտեր թէ ի՞նչ պիտի պահանջնին մողովին մէջ, սակայն մեծ վստահութիւն ունենալով Տօպինի վրայ. ամէնքն ալ ներկայ եղան մեծ եռանդով: Որոշուած տեղն էր արօտավայրին մէջ հին կաղնիի մը տակ՝ գետակին եզերքը: Ներկաներուն թիւը անակնկալ մը ուղար Տօպինի, քանզի երբեք չէր սպասեր այսքան մեծ բազմութիւն մը: Ծանուցուած էր որ

ագարակին բոլոր օգտակար կենդանիները և հաւերը ներկայ ըլլան. և տեսնուեցաւ որ բոլոր ձիերը, արջառները, ոչխարները, խոգերը ամէնքն ալ եկած էին. իսկ բոլոր վաւեակիները, հնդկահաւերը, բադերը, սագերը ներկայացուցիչներ դրկած էին: Շունը և կատուն անձամբ եկած էին: Անտառախն բոլոր թռչունները, ինչպէս նաև օձերը և գորտերը իրենց ներկայացուցիչները ունէին հօն:

(Յաւէս վարանսւմով մըն էր որ Տօպին յանձն առաւ վարել այս մեծ ժողովը, քանի որ առաջին անգամն էր որ կը նախագահէր ասանկ հրապարակային հաւաքումի մը, և եթէ իր անդամները տկարութենէն արդէն պրկուած չըլլային, անշուշտ ասանկ պարագափ մը ասեթած յուղումէն իր ծունկերը պիտի դողութային: Ասկէ զատ վստահ չէր թէ բոլոր ներկաները իրաւունք պիտի ունենալի՞ն այս ժողովին մէջ աթոռ ունենալու: Բայց այս ինդիրը լուծեց գործին բոլոր պատասխանաւորութիւնը ինք իր վրայ առնելով՝ առանց ընարական յանձնաժողովներ կազմելու, — հաւանաբար ասանկ յանձնաժողովի մը գոյութեան վրայ անգամ լսած չէր: Եւ նախ ուղեց ամէշնէն դժուար խնդիրը նկատի առնել, ուստի հրաւիրեց օձերը և գորտերը որ ըսեն թէ ի՞նչ իրաւունքով աթոռ կը պահանջնեն այս ժողովին մէջ:

«Մենք ձի կամ արջառ չենք, ըսաւ գորտերէն մէկը, ոչ ալ հաւ ենք, բայց կը պնդենք թէ օգտակար ենք: Մենք կը փնտայնենք ագարակին հունձքը աւերող վստակար միջատաները: Ամենուն յայտնի է թէ մինք միայն միջատաներով կապրինք. ճանձեր, մժզուկներ, որդեր, ձիներ, որ երկրագործին հունձքը կ'աւերէն, մեր կերակուրը կը կազմն: Եւ մեղի հետ կը վարուին...»

«Հարկ չէ որ հիմա ըսէք թէ ինչպէս կը վարուինք ձեղի հետ, ըստ Տօպին, այդ խնդիրը աւելի վերջը պիտի քննենք: Կ'ընդունիմ թէ ձեր ըսածները ճշմարիս են և կարտօնեմ ձեզ մնալ այս ժողովին մէջ:»

«Եւ մնաք, ըստ օձերէն մէկը, գորտերուն պէտ միջատներով կ'ապրինք և հունձքերը կը պաշտպանենք այս աւերիչ տարրէն:»

«Այս, ըստ գորար, բայց երբեմն մեր յեղէն շատեր գործածուած են ձեր ճաշին համար:»

«Կ'ընդունիմ թէ ասանկ բաներ եղած են, բայց ես երբեք այդ տեսակ ոճիրով մը յանցապարտ եղած չեմ», ըստ օձը:

«Ձեր խայթուածքը թունաւոր չէ, և դուք ընդհանրապէս վտանգաւոր համարուած չէք», հարցութ Տօպին:

«Բոլորովին սխալ զադափար մըն է այդ, ըստ օձը: Այս նահանգին միջ միայն միկ բունաւոր ոձ մը կայ եւ այն ալ բունաւոր օձն է: Մնաք երբեք ընկերութիւն չենք ընկեր անոնց հետ: Թէ եւ մեր ակռաները սուր են, բայց թոյն չունինք, մեր խայթուածքը ասեղի մը խայթուածքէն աւելի վտանգաւոր չէ: Ասիկո ապացուցաներու համար կրնաք դիմել գարուս զիտանկան քնախուներուն:»

«Լաւ, ըսածներդ կ'ընդունինք թէ ճշմարիս են, և կ'արտօնենք ձեզ մնալ այս ժողովին մէջ», ըստ Տօպին:

«Կեցցես», գոչեց մէկը ետեւէն: Տօպին չորս կողմը նայերով տեսաւ երկայնականջ ջորի մը:

«Է՞ դուն ի՞նչ իրաւունքով հոս եկած ես», հարցուց Տօպին:

«Իմ հոս գալու կարողութեանս իրաւունքովը, ըստ ջորին: Ես հիմակուհիմա աղատ և անկախ հանգամանք:

«Եր ունիմ այս հասարակութեան մէջ, տեսնելով որ դուք հոս հաւաքուած էք, խորհեցայ թէ հս ալ կրնայի գալ և տեսնել թէ ինչո՛ւ համար գումարուած էք:»

«Կը հաճի՞ք ըսել թէ որո՞ւ կը վերաբերիք», հարցուց Տօպին:

«Ասկէ առաջ ես ինսիանապօտոյ բեռի կառքերու ընկերութեան մը քով կ'աշխատէի: Ա՛յնքան ոտքի և խարազանի հարուածներ կ'ընդունէի, և այնքան չափազանց ծանր աշխատանք ունէի ինծի արուած կերին փոխարէն, որ ստիպուեցայ փախչիլ ու հոս գալ արձակուրդի համար:»

«Լա՛ւ, եթէ հոս մնալու ըլլաս, հաւանաբար աւելի հանգիստ վիճակ մը չպիտի գտնեն:»

«Իմ վրաս մի՛ խորհիք, արտէն դուրս ցատկելը՝ արտին մէջ ցատկելու չափ դիւրին է, և եթէ ագարակապան Շէյն զիս բռնել փորձէ, պիտի տեսնէ թէ ո՛րքան լաւ կրնամ կից զարնել:»

«Կրնայ ըլլալ որ այդպէս է, բայց դուն ալ պիտի տեսնենս թէ Շէյն՝ ինքն ալ ոտքի հարուածներ տուող մըն է, ինչպէս կրնան վկայել ագարակին բոլոր կննդանիները:»

Տօպին այն ատեն աւելի լուրջ կերպարանք մը տռանելով ըստ: «Հիմա անցնինք մեր օրակարգին: պիտի հրաւիրեմ հոս հաւաքուած մեր բոլոր ընկերները որպէս զի իրենց գանգատները պարզեն և ըսեն թէ ինչ դարմաններ կը թելադրին:»

Նախ հրաւիրուեցաւ կովը որ ըստ:

«Իմ գանգատներս և ինծի եղած անիրաւութիւնը թերեւս այնքան ծանր չըլլան որքան ուրիշներունը, բայց երբեք չեմ կարծեր որ ինծի հետ արդարութեամբ կը վարուին: Ընտանիքին համար պէտք եղած բոլոր կաթը

կուտամ առանց ո և է տրտունջի . սակայն երբ հորրու ինձնեն կը զատեն , չեմ կրնար հանդարտ մնալ ու չբարկանալ : Անգամ մը երբ դարձեալ հորթս ինձմէ հեռացուցեր էին , ցատկեցի ցանկէն անոր քով երթալու համար : Այն ատեն թօմ հաստ բիր մը առնելով եկաւ և ծեծեց զիս , և ագարակին շունը վրաս արձակեց : Զեմ կարծեր որ շունն ալ թօմէն շատ վար կը մնայ :

«Տիա՛ր Ատենապետ , խօսք կ'ուզեմ» , ըստ շունը յաւաջ գալով : «Կ'ընդունիմ թէ ագարակին արջառները , ձիերը , խողերը հայածած եմ , բայց ստիպուած եմ ընկ ինչ որ իմ տէրս կը հրամայէ ինծի : Զեզմէ և ոչ մէկուն ծանր վնաս մը տուած եմ , քանզի աւելի իմ հաջելս վախցուցած է ձեզ քան խածնելս :»

«Պէտք չէ զիրար դատել մեր արարքներէն , բուռ Տօպին , քանզի երբեմն ստիպուած ենք ընկ անանկ բաներ որոնք չպիտի ընէինք եթէ մեր ազատ կամքին ձգէին մեզ :»

«Ասկէ զատ , շարունակեց կովը , այդ ոչինչ արարած թօմը կաթ կթելու եկած ասուն կը ծեծէ և իր ոտքով կը հարուածէ զիս : Վիզս կը խոթէ ախոռին մէկ բաժանումն մէջ , ուր զրոխս չեմ կրնար շարժել , և եթէ ճանձերը վանելու համար շարժիմ . կը կատղի և կը ծեծէ զիս : Եհ , վերջապէս անցեալ իրիկուն պոչս սրունքիս կապեց , այնպէս որ ա՛լ չէի կրնար ճանձերը վանել : Ճիշդ այդ պահուն ճանձ մը եկաւ կեցաւ կրնակիս վրայ և սոսկայի կրպով խածաւ զիս : Զէի կրնար սոչովս զարնել ճանձին , ոչ ալ կրնայի զլխովս փախցնել զայն : Կրցածիս չափ համբերեցի , այն ատեն երկու ոտքերովս հարուածար տուի : Նպատակս էր ճանձը փախցնել . բայց ինչպէս եղեր է ոտքի հարուածներս թօմը գետին տապալեր են և դոյլին կաթը ամբողջովին վրան թափեր է :

Տակաւին մարմնոյս վրայ կը կրեմ վէրքի նշանները այն կատաղի հարուածներուն զորոնք թօմ տուած էր ինծի : Երբեմն կաթս առաս չեմ տար , բայց ինչպէս կրնամ առաս և լաւ կաթ տալ երբ ինծի հետ այս կերպով կը վարուին» :

Երբ կովը իր խօսքը վերջացուց , Պէյ Տիքը հրաւիրուեցաւ խօսիլ :

«Ես ա՛լ չեմ կրնար ասանկ վարմունքի համբերկ : Այս ագարակին մէջ ձին հարուածներէ զատ ուրիշ բան չընդունիր , աղէկ ալ աշխատի՞ գէշ ալ : Գիտեմ թէ տեսակ մը կրակոս բնութիւն ունիմ և քիչ մը անձնասէր եմ : Կը ցաւիմ որ անցեալ օր փախչելով մարուկին ողբունքը կոստեցի , բայց եղածը եղած է , ի՞նչ ընեմ : Ինչ որ է , ա՛լ ստոյդ է թէ ևս երբեք չեմ կրնար առկալ ասանկ վարմունքի :»

«Կեցցես , իրաւունք ունիս» , գոչեցին բոլոր միւս ձիերը :

«Յօմար եմ աշխատութեան իմ բաժինս կատարել , եթէ ինծի հետ արդարութեամբ վարուին , շարունակեց Տիք . բայց գաւազանի և ոտքի հարուածներէ զատ ուրիշ բան ընդունած չեմ , երբեք անուշ խօսք մը լսած չեմ : Բայց աւելին կայ . ամէն կիրակի իրիկուն թօմ զիս քչելով կը տանի թրէյսին ագարակը : Հօն ճամբուն վրայ զօրաւոր ցիցի մը կը կապէ զիս և պախուցով զրուխս պրկօրկն վեր դէպի ես կը բաշէ , այնպէս որ չեմ կրնար ծուել զայն և ճանձչիլ : Ապա թրէյսին տունը կ'երթաւ : Եամբ մինչեւ տասը կամ տասնընկեկ կը կենայ , մինչշլու ես հոն կը մնամ եւ ցուրտեն կը դոլամ : Եթէ ծածկոց մը ձգէր վրաս , այնքան չէի տառապեր , բայց չատ հազուաղէպ է որ երբեք խորհի մեր հանգիստին մասին . կը փորձէի լարս փրցնել և տուն գալ , սակայն կարելի

չէր։ Ամենքդ ալ գիտէք թէ ձեր Տօպին ինչե՛ր քաշեց անոնց ձեռքը։ վերջ ի վերջոյ մեղի ըլլալիքն նոյն բանն է։»

Այս խօսքերը ամենուն հաւ անութեան արժանացան։ «Մասնաւոր գանգատ մը չունիմ, ըսաւ խոզ մը, շատ աղէկ ժամանակ կ'անցնեմ։ Ճշմարիտ է որ երբեմն ցանկապատին բացուածքէն անդին կ'անցնիմ, և այն ատեն շունը . . .»

«Ահա նորէն նոյն բանը, ըսաւ շունը։ Միշտ կը մեղադրուիմ անանկ արարքներու համար որոնց պատասխանատու չեմ։»

«Ինչպէս ըսի, շարունակեց խոզը, գանգատելու պատճառ մը չունիմ, բայց եթէ կրնամ ձեղի օգնելու համար բան մը ընել, պատրաստ եմ։»

Յետոյ հաւը ելաւ և ըսաւ։

«Պարտէզին ցանկապատին մէջ ծակ մը կայ ուրիէ անցեալ ամառ իմ ձագերս ներս կը մանեին, ևս ալ սափառուած՝ անոնց ետեւէն ներս կ'երթայի վրանին հրակելու համար։ Յետոյ ուրիշ հաւ եր ներս կուզային, և ապա թօմ կուգար և քար կը նեսէր մեր վրայ։ Այս կերպով ձագերէս երկուքը սպաննեց և մէկուն սրունքը կոտրեց։ Երբեմն ալ չունը մեր վրայ կ'արձակէր . . .»

«Ահա՛, կրկին նոյն բանը, ա՛լ չեմ կրնար համբերել, ըսաւ շունը վեր կանգնելով։

«Ի կա՞րգ, ի կա՞րգ», գոչեց Տօպին, և շունը կրկին տեղը նստաւ։

«Ամէն որ ոտքով և ձեռքով կը հարուածուիմ, մեց կատուն։ Կարելի եղածին չափ կ'աշխատիմ մուկերը և առնէսները բռնելու, բայց օգուտ չունի։»

«Կ'արտօնէ՞ք զիս որ խօսիմ», ըսաւ լորամարզի մը որ այդ պահուն ցանկապատին վրայ ցատկած էր։

«Ի՞նչ բան կրնաս ցոյց տալ որ քեզի իրաւունք տայ այս ժողովին մէջ երեւնալու», հարցուց Տօպին։

«Ես ալ կ'ապրիմ միջաներով, ձնիներով, որդերով որոնք կը փճացնեն երկրագործին հունձքը։ Ես բոլոր թռչուններուն կողմէն կը խօսիմ։ Ճշմարիտ է որ մինք պատւղ և ցորենի հատիկներ ալ կուտենք, բայց ասիկա ոչինչ է բաղդատմամբ այն մեծ ծառայութեան զոր կը մատուցանենք երկրագործին։ Մենք մեծափէս կը նպաստենք ագարակին բերքերուն յաջողութեանը։ Բայց մեր բոյները կը քանդուին, մեր ձագերը կը սպաննուին, Շէնին և իր որդւոյն անգութ հրացանները ամէն ատեն կը գոռան մեր վրայ։»

«Այդ պարագան նկատի առնելով, բոլոր այն թըռչունները որ վասակար միջաներ կը փճացնեն, այս ժողովին մէջ կ'ընդունուին», ըսաւ Տօպին։

Ա՛լ ես խօսք առնող չրլալով, Տօպին ըսաւ որ ժողովը հինգ վայրկեան դադար պիտի ունենայ։ Այդ միջնոցին գետակ պիտի իջնէին ջուր խմելու, որմէ վերջ կրկին հաւաքուելով վիճարանութեան պիտի դրուէր սա խնդիրը թէ ի՞նչ են լաւագոյն և յարմարագոյն միջոցները, որոնցմով կարելի ըլլար դարման մը տանիլ աղարակին մէջ գոյութիւն ունեցող այս չարիքներուն։



## ԳԼՈՒԽ Դ.

Ժողովը վերաբացուեցաւ, և Տօսին հրաւիրեց բոլոր ներկաները որպէս զի իրենց թելադրութիւններն ընեն թէ ի՞նչ է այս չարիքներուն լաւագոյն դարմանը և գործելու յարմարագոյն կերպը։ Ամէնքն ալ լուռ էին բացի Պէջ Տիքէն որ ագարակին մէջ ամէն բան աքացի հարուածներով ջարդ ու փշուր ընելու կողմն էր, և ցուցընելու համար թէ ինչպէս ընելու էր այս, դարձաւ և ոտքի հարուածներով ցանկապատին վրայի ձողը խորտակեց։

«Եթէ թող տաք ինձ թելադրութիւն մը ընել, ըստ ջորին, կրնամ թերեւս ձեզի քանի մը խորհուրդներ տալ այս ինդիրին մասին»։

«Սիրով մաիկ պիտի ընենք քեզի, խօսեցէք ինչ որ ունիք ըսկու», ըստ Տօսին։

«Ես փողոցի բևոնասայիրու ընկերութեան ծառայութեան մէջ գանուած եմ տարիներով. ըստ ջորին, և կը յիշեմ թէ երբ կառապանները իրենց օրականներէն գոհ չըլլային, գործադրու կ'ընէին. այսինքն անոնք իրենց գործը կը ձգէին մինչեւ որ կերպով մը իրենց պահանջումին գոհացում տրուէր։ Մենք ջորիներու գործադրուին ամբողջ տեսողութեան միջոցին՝ շատ հանգիստ ժամանակ մը կ'անդնէինք։ Արդ, ես պատճառ մը չեմ տեսներ թէ ինչո՞ւ գուք ամէնքդ չկարենաք գործադրու հրատարակել և մերժէք գործել մինչեւ որ ձեզի հետ աւելի լաւ վարուին»։

«Ատանկ ծրագրի մը հետեւանքը հաւանաբար պիտի ըլլայ աւելի ծանր հարուածներ մեր կոնակին վրայ և առաջուընէ աւելի խիստ վարմունք մը մեզի հանդէպ։»  
«Ո՛չ, ըստ ջորին, եթէ ագարակապան նէյն ժա-

մանակ մը առանց ձեզի մնայ, թերեւս գնահատէ ձեր ծառայութիւնները, և խելքը գլուխը գալով՝ ձեզի հետ աւելի լաւ վարուի։»

Բաւական երկար վիճարանկցան ի նպաստ այս ծրագիրին որ վերջապէս ընդունուեցաւ, և ջորին որ բեռնասայլերու գործադրութին մէջ գտնուած էր, ընդարձակ հրահանգներ տուաւ այս ձեռնարկը յաջողապէս ի գլուխ հանելու համար։

«Ասկէ վերջ օր մըն իսկ չպիտի աշխատիմ, ըստ Տիք, և աքացի հարուածներով պիտի խորտակեմ ամէն բան որուն կր լծեն զիս»։

«Կեցի՛ր, ըստ ջորին, պէտք չէ անձի կամ ստացուածքի վրայ բանութիւն ըրայ. այդ էր բեռնասայլերու գործադրութին կանոնը. Միայն պիտի դադրիք աշխատութենէ, և թող ագարակապան նէյն կրցածը ընէ իր գործը անսնելու համար»։

«Իրաւունք ունիք, ըստ Տօսին, այս գործադրութին մէջ պէտք չէ բանութիւն գործածուի և ուրիշն վեաստրուի»։

«Կրցածիս չափ պիտի ջանամ պաղարիւնս պահել, ըստ Տիք. բայց պէտք չէ որ զիս չափազանց գրգռեն»։

«Հիմա պիտի ըսկու թէ իւրաքանչիւր անդամ ի՞նչ միջոցներ պիտի գործածէ այս առաջադրեալ նպատակին հասնելու համար»։ ըստ Տօսին։

«Ես, իմ մասիս, ըստ Տիք, որ այս ծրագիրին վրայ մեծապէս հիացած էր, բոլորովին կազ և ուսերս ալ պրկուած պիտի կեղծեմ»։

«Գիտնալով դիւրագրգիտ բնութիւնդ, ըստ ջորին, աւելի լաւ կ'ըլլայ որ ետեւի երկու ուաքերովդ կազ ըլլալ կեղծես»։

«Ո՛չ այդ աստիճան, ըստ Տիք, եթէ հետս չափա-

զանց խիստ վարուին, չատ հաւանական է որ առիթը ունենամ սրունքներս գործածելու՝ գործը լմնալէ առաջ։»

«Ես, ըստ կովը, արօտավայրին ամէնէն հեռու անկիւնը պիտի երթամ կիւնամ, այնպէս որ թօմ ստիպուի դիս կիթելու համար ետեւէս գալ, փոխանակ ախոռ երթալու, ինչպէս կ'ընէր մինչեւ հիմա, և կարելի եղածին չափ քիչ կաթ պիտի տամ։»

Միւս ձիերը ամէնքն ալ համաձանեցան տեսակ մը տկարութիւն կեղծելու՝ աշխատութենէ խոյս տալու համար։

«Չպիտի ընեմ բան մը որմէ կրնամ խոյս տալ, ըստ շունը. բայց եթէ ստիպուիմ ձեղմէ ո և է մէկը հաղածել, պէտք չէ վախնաք, որովհեաւ ձեղ չպիտի մնասեմ։ Բան մը կայ որ ասկէ առաջ միշտ կ'ընէի, պարտէդին և բակին մէջ գանուռզ բոլոր խլուրդները կը սպաննէի։ Անոնք կը փորեն հոգին տակը ուր կատուն զանոնք չի կրնար բռնել, ևս միշտ մամնաւոր կերպով հետապնդած և սովաննաւծ ևմ զանոնք։ Ասկէ վերջ եթէ անոնք ամբողջ այգին ալ վճայնեն, խլուրդ մը անգամ չպիտի սպաննեմ։»

«Ես ալ, ըստ կատուն, մուկ մը կամ առնէտ մը չպիտի սպաննեմ նոյն իսկ եթէ անոնք բոլոր ցորենը ուտեն։»

«Ծնորհակալ եմ», ըստ անդիւն մեծ առնէտ մը որ ցանկապատին անկիւնէն յառաջ եկաւ ուր պահուըտած՝ ամէն բան մտիկ բրած էր։


«Կուղեմ որ լաւ հասկնաս թէ ձեր ցեղին մասնաւոր աստիւ մը կամ յարգանք մը ընելու նսպատակով չէր բածս, պատասխանեց կատուն, և խոյացաւ դէպի առնէտը որ անմիջապէս ձգեց փախաւ իր ծալը։

«Բոլորովին ուղիղ և պատշաճ է, ըստ Տօպին,

մենք այս ժողովին մէջ ասանկ բարքեր չենք ուղեր։»

Օձը և գորտը ըսին թէ իրենք քովի ագարակը պիտի երթան։

«Ես ալ, ըստ լորամարգին, այս ագարակէն պիտի հեռանամ երբ ընկերս աղէկինայ այն ծանր վերքէն զոր անցեալ օր Շէյնին հրացանին գնդակէն լնդունեց, և



կ'ապահովցնեմ ձեղ որ այս ամառ լորամարգի մըն իսկ ոտք չպիտի կոխէ այս ագարակը։»

«Ես ալ իմ գանգասա ունիմ ագարակաստոն Շէյնի դէմ», ըստ բաղէ մը որ կաղնիի մը գագաթը թառած էր, «Պիտի սպաննեմ ագարակին բոլոր վասեակները։»

«Դո՛ւրս, դո՛ւրս հանեցէք սափկա», ձեց հաւը. և բոլոր միւս թուչունները անմիջապէս պահու ըտեցան։

«Ես հիմա անոր գործը կը կարգադրեմ», ըստ բռնահաւ մը, և արագարար խոյանալով բացէին վրայ, իր կտուցովը անոր կոնակին ծանր հարուածներ տուաւ։

«Ես ալ քեզի օգնեմ», ըստ ագուաւ մը, և երկուքը մէկէն անմիջապէս գուրս վանեցին բաղէն:

«Գրեթէ բոլոր ժամանակս որդեր և փոքր միջատներ բանելով անցուցած եմ, ըստ կարմրալանջը: Իրաւ է որ այդ է իմ ապրուստ ճարկու եղանակը, բայց այս որդերը բաղում ուկիներու արժողութեամբ հունձք պիտի փացնէին: Անցեալ ամառ Շէյն գրեթէ ամբողջ ընտանիքս սպաննեց, որովհետեւ քանի մը կեռաս կերեր էինք: Խօսք կուտամ ձեզի որ այս ամառ ոչ մէկ կարմրալանջ պիտի մնայ այս ագրարակին մէջ: ոչ ալ միջատ մը կամ որդ մը պիտի բռնենք:»

Այսպէս բիին նաև բոլոր թռչունները և նոյն պահուն խեկ, հոյն այդ ժողովին մէջ որոշուեցաւ որ բոլոր թռչունները գաղթեն Շէնի ագրարակէն:

«Ես ալ գաղթողներուն մէջ պիտի ըլլամ», հարցուց ագուաւը որ նոյն պահուն կը վերադառնար բաղէն հաւածելէն:

«Ոյնդիր է ասիկա», ըստ Տօպին, բայց նկատելով որ ագուաւը բաղէն հալածեր էր, Տօպին հակամէտ կ'երեւէր անսր վրայ աւելի բարնացակամ աչքով նայելու:

«Ա՛չ, սեւ աւազակ, ըստ հաւը, դուն երեկ բոյնէս հաւկիթ մը գողցար: տեսայ որ զայն առած կը փախչէիր:

«Չեմ ուրանար ըրածս, ըստ ագուաւը, բայց այդ պահուն ես առնէտ մը կը հալածէի որ հաւկիթ գողնալու վրայ էր, և խորհեցայ թէ առնէտ մը վանելուս իրք վարձք հաւկիթ մը առնել իրաւունքս էր: Բաց աստի, ես միւտ կը հալածեմ բաղէները որ վառեակները կը գողնէ, կը սպաննեմ բազմաթիւ գեսնի որդեր, ճճիներ և մուկեր: Եթէ ինձի թողֆուութիւն չընէք գործադուլին միանալու, ես ալ ասանկ պատուհաս եղող ճճիներն ու որդերը չպիտի սպաննեմ, և ասկէ զատ պի-

ափ մեկնիմ ագարակէն և թող բազէները Շէնին վառեակները սպաննեն»:

«Ո՛չ, եկո՛ւր, ըստ հաւը, իրարու հետ հասկցողութեան մը գանք, գուն հոս կը կենաս և բազէները կը վանես, ես ալ ատեն ատեն քեզի հաւկիթ մը կուտամ»:

«Նատ լու, ըստ ագուաւը, ես բարի ընկերութեան մէջ մանելու սիրոյն համար ամէն բանի կը հաւանիմ»:

«Չեզի քանի մը խօսք ունիմ, ըստ սարեակը, ագուաւին նման սե եմ, բայց հաւկիթ չեմ գողնար»:

«Այսո՛, ըստ Տօպին, բայց երէկ տեսայ քեզ որ գաղափին մէջ ցորենին տունկերը կը հանէիր, այս ալ հաւկիթ գողնալու չափ վատ բան մին է»:

«Բաղուղին կը սխալիք, ըստ սարեակը: Երբեմն ճշմարիա է որ ցորենի տունկ մը կը քաշեմ կը հանեմ, բայց միայն արմատին վրայ գանուող որդը ուտելու համար, ցորենին տունկը ես հանեմ կամ ոչ, որդը արդէն պիտի փացնէր զայն, այնպէս որ ոչ թէ աւելի վես մը տուած չեմ ըլլար, այլ ընդհակառակը օգտակար ծառայութիւն մը մատուցած կ'ըլլամ, քանի որ ես կը փացնեմ որդը որ հունձքէն առաջ բազմաթիւ ցորենի ցողուններ կրնար աւերեկ: Չենք կրնար բոլոր որդերն ու ճճիները փացնել. քանզի անոնք հողին տակ կը գանուին ու մենք չենք կրնար անոնց համնիկ: Գարնան մէջ արօրին ետեւէն կերթանք, և հերկուած միջոցին մէջանեղ ելած բոլոր որդերը կը բռնենք: Նոյն կ'ընենք ամառուան մէջ երբ մշակը բոլոր որդերը հողին երեւը կը բերէ: Հաղարաւոր ծորիթներ և մարախներ, որ ցորենի և խոսի բերքերը պիտի վեսէին, սպաննելով բնաջինջ կ'ընենք: Սրդ, Շէյն բազմաթիւ սարեակներ սպաննած ըլլալով խօսք կուտամ ձեզի որ այս ամառ

որդ մը կամ միջատ մը չպիտի սպաննեմ։ Ասկէ զատ այս շրջանակին բոլոր սարեալները պիտի միանան ինձի հետ։ իւրաքանչիւրս որդեր կամ ճճիներ առնելով Շէյնին արտերուն մէջ պիտի ձգենք։»

Տօպին դիտել առուաւ թէ ագարակին մէջ որդեր ձգել՝ Շէյնին ստացուածքին կամ անձին վեաս չհացնելու սկզբունքին հակառակ էր, բայց բոլոր թռչունները պնդեցին թէ ասիկա իրենց իրաւունքն էր ընել և պիտի ընէին։ Բայն թէ այս էր լաւագոյն եղանակը ցոյց տալու Շէյնին թէ որքան մեծ աւեր կը գործեն այս վեասակար որդերը։

Օրակարգի բոլոր խնդիրները աւարտած ըլլալով, ժողովը փակուեցաւ յաջորդ կիրակի կրկին նոյն տեղը գումարելու որոշումով։ Այդ նոր ժողովին գլխաւոր գործը պիտի ըլլար իւրաքանչիւր անդամի արարքին տեղեկաց էրը լսել։

«Զարմանացի բան, ինչո՞ւ բոլոր կենդանիները հաշաբուեր են այդ ծառին տակ», ըսաւ Շէյն երբ ինք և իր որդին, Թօմ, գաշտին մէջէն կ'անցնէին ու յաջորդ օրուան աշխատութեան ծրագիրները կը պատրաստէին։ «Բան մը պատահած ըլլալու է։»

«Կարծեմ պարզապէս այդ ծառին շուքին տակ կեցեր են, ըսաւ Թօմ, բայց իրաւ է որ քիչ մը տարօրինակ բան է, քանի որ շունն ալ, որ շատ քիչ անգամ տունէն կը հեռանար, անոնց մէջն է։»

«Այո՛, կը տեսնեմ որ ուրիշ կենդանի մըն ալ կայ անոնց մէջ, որ մեր ագարակին չի վերաբերիր», ըսաւ Շէյն։

«Զորի մըն է, զորի մը, ըսաւ Թօմ, խելքս չի հասնիր թէ ուրկէ եկած կրնայ ըլլալ։»

Երբ Շէյն և Թօմ բաւական մօտեցան կենդանինե-

րուն, զորին դաշտին մէջէն վազեց գնայ ճիշդ այն տեղը ուրկէ ներս ցատկած էր։ Շունը տեսնելով գործին ինչ երեւոյթ առնելր, զորիին ետեւէն վազեց իրը թէ զայն հալածելու համար, և երբ վստահ եղաւ թէ Շէյն զինք այլես չէր տեսներ, տուն վերադարձաւ։ Միւս կենդանիները այս կամ այն կողմ ցրուեցան, և Շէյն ու Թօմ յառաջացան դէպի այն տեղը ուր գացեր էր զորին, տեսնելու թէ ուրկէ ներս մտած էր իրենց ագարակը։

## ԳԼՈՒԽ Ե.

Երկուշաբթի առաւօս պայծառ ու գեղեցիկ էր, ու Շէյն արշալոյսին ելած էր: Զիերուն կեր տուած ատեն տեմնելով որ խարտեաշ ձին պառկած էր, խարհեցաւ թէ տակաւին կը քնանար, և անոր վրայ եգիպտացորենի հասկ մը նետեց:

«Ելի՛ր, արթնցի՛ր, ծո՛յլ կենդանի», գոչեց Շէյն, բայց ձին միայն հեծեծանքով մը պատասխանեց անոր:

«Ի՞նչ կայ, ի՞նչ է եղեր», հարցուց Շէյն ինքնիրեն, երբ քիչ մը առաջ երթալով ախոռին մէջ երկդանիին ծայրովը հարուած մը տուած ձիուն:

«Ելիր տեսնեմ», գոչեց՝ երկրորդ հարուած մը տալով: Խարտեաշ ձին ոտքի ելաւ և կայնեցաւ գլուխը կախած:

«Աղէկ կ'ընէր եթէ ինծի հետ ասանկ չվարուէր», ըստ Տիք ինքնիրեն, երբ սկսաւ դանդաղօրէն իր կերը ծամել:

Երբ Շէյն եկաւ թուխ մատակ ձիուն ախոռին մօտ ու տեսաւ որ իր կերին դպած անդամ չէր, գոչեց. «Վայ, սե՛ւ բազդ, իրաւ որ այս ձին ալ հիւանդ կ'երեւի, ասկէ առաջ երբեք տեսած չէի ձի մը որ իրեն առջեւը գրուած կերը չուտէր: Մէկը անպատճառ այս ձիերը թունաւորած ըլլալու է»:

Խարտեաշ և թուխ ձիերը դուրս հանեց բակին մէջ, ուր անոնք կը գալարուէին, կը թապլտէին տենդ ունեցողի մը յայսնի նշանները կեղծելով:

«Թօմ, հո՛ս եկուր», ըստ Շէյն, երբ Թօմ իր կաթի ըլլովը յամրաբար կուգար արտին նեղ ձամբէն: «Տիքին համեսը դիր ու շուտով գնա չօճզը կանչէ»:

Թօմ կատարեց իրեն հրամայուածը, բայց երբ Տիքը

ախոռէն դուրս հանել կը փորձէր, ձին քալելու իսկ ան-Կարող ըլլալ կը կեղծէր: Սնմիջապէս կանչեցին Շէյնը որ տեսաւ ձիուն վիճակը:

«Ի՞նչ կը կարծես թէ պատահած ըլլայ այս ձիերուն», ըստ Շէյն:

«Կը կարծեմ թէ այն ջորիին գործն է այս»:

«Չեմ հաւատար թէ ջորի մը մեր բոլոր ձիերուն կից զարկած ըլլայ, ըստ Շէյն: Ապա սկսան քննել ձիուն սրունքը ջորիին ոտքի հարուածին հետքը գտնելու համար, բայց ոչինչ գտան»:

«Ե՛ն, պէտք է հիմա քաղաք երթաս ու Հոճզը կանչես, հիմա, առանց ժամանակ կորսնցնելու»:

«Ամէն բան ձախորդ կ'երթայ», ըստ Շէյն երբ տուն վերադառնու. դժբաղդութիւն մը չմնաց որ այս ագարակին վրայ չդար:

«Ի՞նչ կայ», հարցուց տիկին Շէյն:

«Ե՛ն, ի՞նչ պիտի ըլլայ, ագարակին բոլոր ձիերն ալ հիւանդացեր են չեմ գիտեր ի՞նչ պատճառով»:

«Կը ցաւիմ, ըստ տիկին Շէյն, բայց ևս միշտ խորհած եմ թէ դուն այս ձիերը չափազանց կ'աշխատ-ցընես: Պէտք է յիշես, ծօ՛ն, որ ձիերը մեքենայ չեն որ շարունակ գործեն, պէտք է զանոնք դասես ինքինքդ անոնց տեղը դնելով. ի՞նչ տուած ես այս ձիերուն իրենց ծանրածանը աշխատութեան վիխարին: Աւելի լաւ ինամք տարած ես անոնց, կամ աւելի մնունդ տուած ես»:

«Օ՛հ, այս տեսակ ինդիբներու մէջ դուն միշտ ան-տեղի գաղափարներ ունեցած ես, դուն և ես երբեք չենք կրնար համաձայնիլ»:

«Ի՞նչ ալ որ ըսես, ըստ տիկին Շէյն, ձմարիս է սակայն որ եթէ աւելի լաւ ինամք տարած և աւելի թեթև աշխատութիւն տուած ըլլայիր, դուն պիտի ըլ-լայիր շահողը»:

«Ի՞նչ կրնամ ընել, ըստ Շէյն, ագարակին մէջ երեք ձի միայն մնացած է . և կարելի եղածին չափ ծանր պէտք է աշխատցնեմ զանոնք» :

«Զարաչար և ծանր աշխատութիւնն էր որ Տռպինը այս վիճակին հասցուց, եթէ հարկ եղած խնամքը տարուած ըլլար անոր, և իր չկրցած գործը արուած չըլլար, ամբողջ ամառը գործելու կարող վիճակի մէջ պիտի դժոնէիր զինքը հիմա» :

«Ե՞ն, եղածը եղած է, պէտք է այդ ծիերը նորէն գործածել : Ատանկ յիմարական գաղափարներով դրամ չի շահուիր, օգուտ չունի ատոնց վրայ վիճաբանիլ» :

«Փամանակը պիտի ցուցնէ քու սխալը», ըստ Տիկին Շէյն իր վերջին խօսք :

Հոճզ հասաւ վերջապէս, և ամբողջ օրը ջանաց դարմանել ձիերը, բայց մինչև իրիկուն անոնք բարուոք ման որևէ նշան ցոյց չէին տար : Հոճզ ըստ թէ ասոնք մասնաւոր և յամառ պարագաներ էին զոր ասկէ առաջ երեք տեսած չէր : Տիք քանի մը անգամ հանդարտուքն ինդաց ի վեաս միւս ձիերուն, որովհետեւ այս վերջինները անախորդ գեղեր պիտի խմէին, մինչ իր դարմանումը արտաքին էր :

Հոճզ ըստ որ չէր կրնար հասկնալ թէ՝ ի՞նչ ունէին այս խեղճ ձիերը, միայն մէկ պարագայ մը կրնար բացատրել ասոնց վիճակը, այն է թէ ասոնք չարաչար և ծանր աշխատութեամբ բոլորովին ուժարեկ եղած էին : Անասնաբոյժը իրիկուան դէմ մեկնեցաւ պատուիրելով որ եթէ մինչեւ յաջորդ առաւոտ դէպի լաւը փոփոխութիւն մը տեղի չունենար, իրեն լուր արուէր :

«Կը տեսնե՞ս արտին վարի ծայրը գանուող սարեակներու մեծ երամը», հարցուց Շէյն թօմին՝ իրիկունը ընթրիքի ատեն :

«Այո՛, ըստ թօմ, կարծնմ քանի մը հարիւր ըլլաւ գու են» :

«Հարկ է որ առատուն կանուխ հրացանդ առնես երթաս, եթէ ոչ անոնք հողին մէջ հասիկ մը անգամ չպիտի ձգեն» :

«Մր. Թրէյսի կ'ըսէ թէ, ըստ էտիթ, սարեակները վեասէ աւելի օգուտ ունին : կ'ըսէ թէ բոլոր թռչունները կը փացնեն վեասակար որդերն ու ձնիները» :

«Մր. Թրէյսի իր գլխուն մէջ ատանկ յիմարական գաղափարներ ունի որնց մէջ դրամ չկայ», ըստ Շէյն :

«Կարծնմ թէ մեծ անզթութիւն է սպաննել թռռչուններ, որոնք չեն գիտեր թէ վեաս կը հասցնեն : Վըստահ եմ թէ դուն չպիտի ուզէիր սպաննուիլ արարքի մը համար որուն սխալ ըլլալը չես գիտեր» :

Շէյն ուրիշ անգամուան թուղուց այս խնդիրին վըրայ աւելի երկար վիճաբանիլը . ուրիշ աւելի կարենոր բաներ իր միտքը կը զբաղեցնէին այս պահուն :

«Բարի լո՛յս, թօմ», ըստ Մայք, երբ տեսաւ թօմը ձամբուն մէջ հրացանը ձեռքը :

«Ի՞նչ զարնելու ելեր ես այս առատու» :

«Սարեակներ» պատասխանեց թօմ :

«Ե՞ն, իրաւ, որչափ բազմաթիւ են անոնք» :

«Եկերեւի թէ հրացանս գործածելու լաւ առիթ մը պիտի ունենամ» :

«Տարօրինակ թռչուններ են ասոնք, թօմ, երէկ ամբողջ օրը կը գիտէի զանոնք, և գիտէս, փոխանակ ցանուած սերմը գողնալու, իրենք կը ցանեն, քանզի կը տեսնեմ որ ձերմակ բան մը կը ձգեն դաշտին վրայ, և հարիւրաւոր սարեակներ նոյնը կ'ընեն : Բայց ինչպէս են ձեր ձիերը այս առատու» :

«Աւելի աղէկ չեն, և մեր ձերուկը պիճակի մը պէս կատղած է» :

Այս ըսելով՝ թօմ գէպի վար յառաջացաւ սարեակներու հաեւէ, որոնք իրօք մեծ թիւով արտին մէջ եկեր էին։ Թօմ կը կարծէր թէ զանոնք սպաննելը շատ հաճելի որսորդութիւն մը պիտի ըլլար, բայց թռչունները արթուն և զգուշաւոր էին, այնպէս որ թէեւ թօմ ուժասպառ ըլլալու աստիճան արտերուն մէջ անոնց ետեւէն կը վազվէր, սակայն չյաջողեցաւ թռչուն մը իսկ զարնել։

«Թօմ, ըսաւ Տիկին Շէյն, դուն այդ կովուն կաթը լիման կթած ըլլալու չես, քանի որ այս անգամ սովորաբար բերածիդ կէմն անգամ չըերիր։»

«Անկի կաթ չառւաւ որ կիթէի, ըսաւ թօմ, աս ծեր անքան անսասունները աղուոր ծեծ կ'ուզեն, և այդ կովը իր բաժինը առաւ այս առասու։»

«Պէտք չէ անգթօրէն վարուիս այդ կովուն հետ Եթէ կայ բան մը որ կաթ տուող կովու մը կը վնասէ, այն ալ անգութ վարմունքն է։ Եթէ չես կրնար կովուն հետ լաւ վարուիլ, սակէ վերջ ես պիտի կթեմ զայն։»

«Յանցանքը իմս չէ եթէ կովը այդքան անպիտան է», ըսաւ թօմ, և դուրս ելաւ բակին ու նոճի մը վրայ. թռչունի մը բոյն տեսնելով երկար ձող մը առաւ և սկսաւ քանդել զայն։ Այդ միջոցին խտիթ երեցաւ ու ըսաւ թօմին։

«Ի՞նչ կ'ընես, թօմ, ձգէ թռչունին բոյնը, մի քանդեր զայն։»

«Պիտի քանդեմ, ծեր անպիտան կարմրալանջի մը բոնն է այն, և ես կամրալանջ չեմ ուզեր հոս։»

«Անոնք ոչ թէ միայն բանի մը վնաս չեն տար, այլ ընդհակառակը մեծ օգուտ ունին, և շատ ալ անուշ կ'երգեն։»

«Կեռաս կը գողնան և օգուտ մըն ալ չունին, և որո՞ւ հոգ անոնց երգելը, ո՞վ մտիկ կ'ընէ անոնց։»

«Ես կ'ընեմ, և ինձի հետ Քորա թրէյան և մայրը։ Քորա և ես առջի օր անոնց բոյն շինելը կը գիտէինք։ Այսօր ես չեկան, շատ կը վախնամ որ անոնց բան մը ըրած ըլլաս։ Քորային պիտի բամ եթէ բոյնը փլցնես», ըսաւ էտիթ, մինչ թօմ ուրիշ զօրաւոր հարուած մը տուաւ բոյնին։

«Հոգս չեմ ըներ եթէ ըսես», ըսաւ թօմ երբ իր ձեռքի ձողովը ուրիշ հարուած մը տուաւ ծառին։ Սակայն թօմ շատ զգուշութիւն կ'ընէր որ ուզգակի բոյնին չզարնէր. և ձողը վար դնելով ելաւ գնաց։ Ինք ձիշտ այն տարիին ունէր երբ փափուկ սեռին ազդեցութիւնը խիստ զօրաւոր էր իր վրայ. ուստի վարանցաւ ընել բան մը որ Քորա թրէյանին հաճելի չպիտի ըլլար։

«Օ՛հ, մայր, եկուր տես, գոչեց էտիթ յաջորդօրը երբ բակին մէջ կը պտտէր, նայէ՛, խլուրդները բոլոր կակաչներու կերեր լմնցուցեր են։»

Տիկին Շէյն եկաւ և տեսաւ որ իր կակաչներուն գեղեցիկ ածուն բոլորովին աւրուեր էր։

«Շունի՛կս, եկուր սպաննէ սա խլուրդները», ըսաւ Տիկին Շէյն իր շունին որ դրան տակ կեցած էր։ Շունը յամրաբար եկաւ մօտեցաւ Տիկին Շէյնին և անոր ձեռքերը լցեց։ Ապա սկսաւ ձամբան ի վար երթալ հաջելով, իրը թէ մէկը տեսած ըլլար։

«Հո՛ս, շունիկս, հո՛ս, ես եկուր և բռնէ սա խըլուրդները։ Շունը ետ եկաւ, և Տիկին Շէյն ցուցուց անոր խլուրդներուն բացած ծակը և ըսաւ անոր որ բռնէ զանոնք։ Բայց շունը զլուխը կախեց և ելաւ գնաց։

«Ո՛հ, ինչ ունի այս շունը ըսաւ Տիկին Շէյն, ասկէ առաջ երբեք սասանկ բան ըրած չէր։»

«Շունի՞կս, չա՛ր շունս, ըսաւ էտիթ, ինչո՞ւ մտիկ չես ըներ»։ բայց շունը արդէն մեկնած էր։ Կը յիշէր իր խոստումը և կը պահէր զայն։ բայց այնքան անհանգիստ զգաց որ գնաց տան ետևի բակը և մոլտաց թօշմին դէմ։ Թօմ աղռոր կից մը տուաւ անոր։ այն ատեն շունը աւելի հանգիստ զգաց։

Յաջորդ օրը խոզերը պարտէզ մտեր էին և էտիթ շունը կանչեց որ զանոնք դուրս հանէ։ Շունը անշարժ մնաց քիթը իր թաթերուն մէջտեղ դրած՝ իրեն տրուած հրամանը չսկզ կեղծելով։

«Դո՛ւն, չար, ծոյլ շունիկս, այս ըրածիդ համար այս իրիկուն քեզի կերակուր չպիտի տամ.» ըսաւ էտիթ, և ինք գնաց խոզերուն ետեւէն որ դուրս հանէ զանոնք։



## Գ Լ Ո Ւ Խ Զ.

Յաջորդ կիրակի օր Շէյնի ագարակին բոլոր կենդանիները ու թռչունները զումարուեցան որոշուած տեղ՝ կաղնիին տակ։ Ոմանք վերջին շաբաթուան իրենց փորձառութեան պատճառաւ այնքան զուարիթ չէին և բեւար, բայց ամենքն ալ հաստատ կը կենային իրենց որոշման վրայ, և յօժար էին իրենց սովորական տառապանքէն աւելին կրել եթէ այդ կերպով կարեկի ըլլար իրենց ներկայ վիճակը աւելի բարւոքել։

Տօպին ժողովը բացաւ, ըստ թէ հիմա պիտի լսեն իւրաքանչիւրին անցեալ շաբթուան փորձառութիւնները։ Տիկին Շէյն պնդած ըլլարով որ Տօպին ա'լ ևս չաշխատէր, հիմա ազատ և անկախ կը սեպուէր ագարակին մէջ։ Չէր սպասուէր որ աշխատէր և հետեւաբար չարաշար վարմունքի նեթակայ եղած չէր։

Պէտք յառաջ նետուեցաւ և ըստ թէ հիմա առաջուան չափ կազ չէր։ «Սակայն, յարեց, կրնայ ըլլալ որ իրապէս կազ ըլլամ, եթէ բազմապատկեն իրենց այն անգութ վարմունքը զոր ցոյց տուին ինձ անցեալ շարթու։ Պէտք է ըսեմ թէ ա'լ շատ գժուար պիտի ըլլայ ինծի համար ոտքերս հանդարտ պահել, և ամէն բան ջարդ ու վշտու շննել աքացի հարուածներով։ Այս շարթու չաքացեցի, բայց ապագային համար նոյնը չեմ կրնար խոստանալ, քանզի կրցածիս չափ առանց հարուածելու համբերեցի ինծի ցոյց արուած չարաշար վարմունքին։ ա'լ համբերութիւնս սպասած է»։

«Հանդարէ, ըստ Տօպին, ամենքս միասին գործենք և համբերող ըլլանք»։

«Համբերութիւնը առաքինութիւն մըն է սակայն կը ցաւիմ որ չեմ կրնար պարծենալ թէ այդ առաքիւ-

նութիւնը ունիմ, ըստ Տիք, ասով հանդերձ կրցածս պիտի ընեմ»։

Խարտեաշ ձին ըստ թէ հիւանդ կեղծելը գործելէն աւելի դժուար եկաւ իրման։ Քանզի ամբողջ շաբաթը անօթի մնացած էր, քանի որ հիւանդ ձիուն կեր չեն տար։ Երբ զինքը արօտավայրը կը դրկէին ուր առանց տեսնու ելու կրնար խոսր արածել, շատ հանգիստ կ'զգար, բայց երբ զինքը ախոռին մէջ կը պահէին, այն ասեն կրնային տեսնել թէ որչափ կերած էր։

Թուիս մատակ ձին ալ նոյն փորձառութիւնը ունեցած էր, և երկուքն ալ խոստացան մինչև վերջ, նոյն խսկ մինչեւ ամրան վերջը տոկալ։ Այնքան նիհարցեր էին որ իրենց շուքը ձգերու համար պէտք էր երկու անդամ միեւնոյն տեղը կենային։

«Ծատ գէշ ժամանակ մը անցուցի, ըստ կովը։ Միակ միջոցը, որով կարող էի խոստումս պահել, կաթ չապին էր, և կաթ չտալու համար պէտք էր չուտեկ։ Ամբողջ շաբաթը անօթութենէն տանջուեցայ, սակայն գոհ եղայ իմանալով որ իրենք ալ բաւական կաթ չունէին տան անհրաժեշտ պէտքին համար, և այդ ոչինչ արարածը, թօմը, շարաթ մը կաթ չգտաւ որ խմէր։ Տարակոյս չկայ որ հիմա շատ նիհար կ'երեւիմ, բայց որոշած եմ երբեք կաթ չտալ եթէ կրնամ։ Թօմէն չատ անգամ հարուածներ լնդունեցի կաթ չտալուս համար, և անգամ մըն ալ աքացի հարուածներ տուի իրեն»։

«Բաւական մեծ գիւցազնութիւն մը ցոյց տուեր ես, ըստ Տօպին։ Որունն է հիմա խօսելու կարգը»։

«Պկայ շուն մը որ ինծի չսփի գժնդակ օրեր անցուցած ըլլայ», ըստ շունը։ «Զանացի բան մը չընել, բայց այնքան ծեծեցին զիս որ ա'լ ստիպուեցայ այնպէս ձեւացընել թէ իրենց ծառայութիւն մը կ'ընեմ, պարզապէս

ծեծի տակ չմնոնելու համար : Ինծի հետ ասանկ անգըթօրէն վարուողներն էին Մր . Շէյն և Թօմը . քանզի Տիկին Շէյն և էտիթ կարելի եղածին չափ գթած կը վարուէին : Խլուրդ մը անգամ չսպաննեցի այս շարթու և անոնք Տիկին Շէյնին բոլոր ծաղիկները կերան լմոցուցին : Երբ էտիթ հրամայեց ինծի որ երթամ խողերը դուրս հանեմ, չգացի, և ինք անձամբ ստիպուեցաւ զանոնք գորս վանել : Յետոյ գացի լզեցի իր ձեռքերը հաշտուելու համար, բայց ինք չհաշտուեցաւ և ըստ թէ ես ծոյլ շուն մըն էի : Անոր սիրաը առնելու համար ամէն բան պիտի ընեմ այս գործադուլէն վերջ» :

«Ամէն որ հաւկիթ մը ածելու էի, ըստ հաւը, բայց ես ինծի համար բոյն մը շինեցի ամբարանոցին ետեսի կողմը ուր չէին կրնար գտնել զայն, հաւկիթը ածելէս ետքը, յարդանոցին կողմը կերթայի և հոն կը կտկտայի : Գրտեմ թէ հաւկիթ մէն անգամ գտած չեն, քանզի ամէնքն ալ, բացի ագռաւին տուածներէս, հոն են : Ագռաւին տուածներուս համար չեմ ցաւիր, արժանի էր անոնց, քանի որ այդ ամբողջ շաբաթը բաղէ մըն անգամ չտեսայ» :

«Բազէներուն տեղը առնէաները և մուկերը պիտի բոնեն, քանի որ այս շարթու անոնց նեղութիւն տուած չեմ, ըստ կատուն : Երբ անօթենամ և մուկ ուտել ուր գեմ, դրացիին ագարակը կ'երթամ և հոն ուղածիս չափ կը գտնեմ : Շէյն ըստ որ զիս անօթի պիտի թողուր որ ստիպուիմ մուկ բռնել : Հը՞ն, այս տեղէն զատ ուրիշ տեղեր ալ մուկեր կան, ես անօթի չեմ մնոնիր» :

«Ես իմ բաժինս կատարեցի, ըստ ագռաւը, հաւը ինծի հաւկիթ կուտար և ես իմ գործ չունեցած ժամանակս որդեր կը տանէի և զանոնք արտին մէջ կը ձգէի, ինծի հետ հարիւրաւոր ընկերներ ալ ունէի որ նոյնը կ'ը-

նէին, զարմանալի չէ որ հաւը բաղէ չէ տեսեր այս շաբթու . քանզի բաղէ մը չի համարձակիր գալ ուր հարիւրաւոր ագռաւներ կան» :

«Անտարակոյս դուք իմ գործիս արդիւնքը տեսած էք, ըստ սարեակը : Հարիւրաւոր ընկերներով գացինք և որդեր ու միջաներ ձգեցինք արտին մէջ : Յաջորդ շարթու այնքան որդեր երեւան պիտի եղեն ագարակին մէջ որ բաւական ըլլան ամառուան ամբողջ հունձքը ուտելու» :

«Չեմ կարծեր որ շիտակ ըլլայ ըրածդ, ըստ Տօպին . քանզի Շէյն մինչեւ ամառ կրնայ իր միտքը փոխել, և այն ատեն պիտի ցաւինք ու զղանք մեր ըրածին համար» :

«Ո՞ն, հոգդ մի ըներ այդ մասին, ըստ սարեակը, ես իմ ընկերներուս ամէն բան բացատրած եմ, և ամէնքն ալ հաճած են միասնաբար հաւաքել և ետ տանիլ բոլոր միջաներն ու որդերը եթէ մեր գործը մեզի նապաստաւոր ելք մը ունենայ : Պիտի կարգադրենք այդ գործը» :

«Այդ հասկացողութեամբ կը հաւանիմ որ յառաջ տանիք ձեր գործը», ըստ Տօպին :

«Թօմ իր հրացանովը ամբողջ շաբաթը մեզ կը հաշլածէր, բայց մնաք միշտ կր փախչէինք իրմէ : Հիմա կանոնաւոր պատերազմ կը մղենք իրարու դէմ, և տեսնենք ո՛վ պիտի յաղթէ», ըստ սարեակը :

Միւս թռչունները ըսին թէ իրենք ալ նոյն տեսակ գործով զբաղած էին, և թէ հիմա թռչուն մըն իսկ մնացած չէր ագարակին մէջ :

Այս ժողովին գումարուած պահուն, Շէյն Մր . Թրէյսիին գացած էր տեսնելու թէ կրնա՞ր իրեն օգնել իր գործին մէջ :

«Կ'երեւի թէ բաղդը ինծի հակառակ է այս տարի,  
ըստ Շէյն, թուչունները իմ ձեռքս գտնուած քիչ մը  
հունձքս ալ առնել տանելու վրայ են։ Թօմ իր բոլոր  
ժամանակը կուտայ զանոնք արտէն զուրս վանելու»։

«Դուն և ես ասանկ ինդիրներու մասին տարբեր  
տեսութիւններ ունինք ըստ Մր. Թրէյնի։ Ես բոշուն-  
ները իմ շաւագոյն բարեկաններու կը համարիմ, ինչին  
դրան որ տան ինձի, ես նորին անոնցնե չեմ բաժնուիր,  
ու ես բոյ չեմ տամ որ բոշուն մը զարնեն իմ ազարակին  
մեջ»։

«Երբեք չեմ կրնար այդ համոզումով նայի խընդ-  
րոյն վրայ, ըստ Շէյն։ Դիտեմ թէ անոնք սերմը կը  
իլեն, և այնքան բաղմաթիւ սարեակներ կան իմ ագա-  
րակիս մէջ որ կարող են բոլոր ցանուածը առնել տանիլ»։

«Բայց իմ ագարակիս մէջ ալ կան նոյնքան թիւով  
սարեակներ, որնք արօրին կը հետեւին և իրենց գտած  
բոլոր միջատներն ու որդերը կը հաւաքեն։ Ես շատ գոհ  
եմ որ սարեակները այս գարնան տասը ուկիէ աւելի  
արժողութեամբ ինծի ծառայութիւն մատուցած են, և  
տակաւին իրենց ըրածին չափ ալ պիտի ընեն։ Այս եղա-  
նակը լրանալէ առաջ անոնք շատ աւելի ծառայութիւն  
պիտի ընեն ինծի։ Պէտք է գիտնանք թէ թուչունները  
Սստուծմէ մեղի տրուած լաւագոյն պարգևներն են,  
որոնց համար պարտինք չնորհակալ ըլլալ։ Անոնք մեղի  
ո՛չ միայն դրամական տեսակէտով օրհնութիւն մըն են,  
այլ իրենց երգերը մեր կեանքը կը զուարթացնեն և մեր  
տունները հաճելի կը դարձնեն»։

«Ես երբեք ժամանակ չունիմ անոնց երգին մտիկ  
ընելու, ըստ Շէյն։ գալով անոնց օգտակարութիւն և  
օրհնութիւն մը ըլլալուն, կը կարծեմ թէ բարիքէ աւե-  
լի մեղի վնաս կը հասցնեն»։

«Լա՛ւ, կը յուսամ թէ որ մը իրերը պիտի տեսնէք  
տարբեր աչքով մը, և կարող պիտի ըլլաք հասկնալ թէ  
ինչ մեծ պարզեւ մըն են անոնք մեղի համար»։

«Երբեք չեմ կրնար իրերը ձեղի պէս տեսնել, և  
հարկ չէ վիճաբանիլ քանի որ չենք կրնար համաձայնիլ  
իրարու հետ։ Բաղդը երբեք կանգ չառներ երբ անգամ  
մը կը սկսի մէկու մը հակառակ երթալ»։

«Հիմա անկեղծօրէն խօսելով, բարեկա՛մ, չէ՞ք կար-  
ծեր որ դուք մասսամբ պատասխանատու էք ձեր ձիե-  
րուն վիճակին։ Առնենք ձեր Տօպինի պարագան։ վըս-  
տահ եմ թէ անիկա կարող պիտի ըլլար ամբողջ ամառը  
թեթեւ ծառայութիւններ կատարել, եթէ զանիկա չա-  
րաչար աշխատցուցած չըլլայիր։ բայց հիմա բանի մըն  
ալ օգտակարութիւն չունի»։

«Այո՛, ես անկէ շատոնց ազատած պիտի ըլլայի եթէ  
Մէրին չըլլար։ Երբեք չեմ կրնար համոզուիլ թէ անօ-  
գուտ կենդանիները պէտք է պահել պարզապէս զթու-  
թեան և համակրութեան սիրոյն համար»։

«Ո՛հ, չէ՛, բարեկա՛մ, կը կարծե՞ս որ Աստուած մեղի  
իշխանութիւն տուաւ անբան անսասուններուն վրայ որ-  
պէսզի չարաչար գործածենք զանոնք։ Անոնք երբեք  
Աստուածոյ օրէնքներուն դէմ մեղանչած չեն, կամ Անոր  
անհնաղանդ եղած չեն որ Աստուած ալ իրը պատիժ  
մարդուն իշխանութիւն տուած ըլլայ անոնց վրայ։  
Բայց, ընդհակառակը, յայտնի կ'երեւի որ Աստուած  
զանոնք մեղի տուած է մեր օգուտին համար, մեր  
կեանքը աւելի երջանկացնելու համար։ Մեր իշխա-  
նութիւնը սահման մը ունի, և դուք այդ սահմանէն  
անցեր էք, գէթ ծեր Տօպինի պարագային։ Տօպին եր-  
կար տարիներ ծառայեր է քեզի համար և հիմա անկա-  
րող է սղեր քու տուած աշխատութիւնդ կատարել։ Հա-

ւանաբար նոյնը ճշմարիտ ըլլայ քու միւս ձիերուդ համար ալ, քանզի կարծեմ զանոնք չարաչար աշխատցուցած ես այս գարնան : Ասոնք բարեկամաբար կ'ըսեմ քեղի . բայց կարծեմ դուն իրերու վրայ սիսալ աչքով կը նայիս և սիսալ տեսակէտէ կը դատես զանոնք :

«Թերես իրաւունք ունիս, բայց չեմ կրնար հասկընալ թէ մարդ ինչպէս կրնայ յաջողիլ աշխարհի վրայ եթէ իր գործը չգիտնայ և կարելի եղածը չընէ մեծագոյն արդիւնքը յառաջ բերել» :

«Ինչ որ կ'ըսես կրնայ ճշմարտութիւն մը ըլլալ եթէ ուղիղ ըմբոնուի թէ ի՞նչ կը նշանակէ գործը գիտնալ և մեծագոյն արդիւնքը յառաջ բերել : Եթէ կեանքին նպատակը դրամ շահին ըլլայ, այն ատեն թերես հարկ է մեր կենդանիներուն ունեցած բոլոր ուժը գործածել և սպառել, բայց կարծեմ լաւագոյն կենցաղագիտութիւն մըն է ո՛չ միայն մեր երջանկութեան ու յաջողութեան հետապնդել, այլ նաև երջանիկ պահել կենդանիներն ալ . և ես չեմ կարծեր որ այս սկզբունքով բան մը կորսընցուցած ըլլամ» :

«Կը տեսնեմ թէ այս խնդիրներու մասին չպիտի կրնանք երբեք համաձայնիլ : Կրնա՞ք արդեօք ձեր գործը աւարտելէ վերջ ինծի օգնել» :

«Ինչո՞ւ չէ, անշո՞ւշտ, միշտ պատրաստ ևմ օգնել նեղութեան մէջ եղող դրացիի մը : Տեսնե՞նք, ագարակիս մարդիկը այս շարթուան կիսուն սա վարի արտին գործը կ'աւարտեն . այն ատեն իմ ձիերուս դոյդերէն մէկը քեղի կը դրէմ, միայն մէկ պայմանով՝ մը, դրա՞ցի Շէյն» :

«Ինչ պայմանով» :

«Սա պայմանով որ կենդանիներու մասին իմ ունեցած սկզբունքներովս գործածես իմ ձիերս, վարուիս անոնց հետ այնպէս, ինչպէս ես պիտի վարուէի . և

այնքան գթած ըլլաս անոնց՝ որքան ինծի հանդէպ պիտի ըլլայիր եթէ ես եկած ըլլայի քեզի օգնելու : »

«Կ'ընդունիմ ձեր պայմանը և չնորհակալ եմ ձեր մարդասիրութեան համար : »

Շէյն հրաժեշտ առաւ և զնաց Ապնըր Սմիթին այցելել որ իրեն դրացի էր : Ապնըր Սմիթ համարձակախօս ծերուկ մըն էր, որ ու է խնդիրի մասին իր խորհածը առանց քաշուելու կ'ըսէր . միշտ ազատուրէն կը քննադատէր ամէն բան որ իրեն հակառակ կը թուէր : Բայց իր քննադատութիւնները որ արդիւնք էին իր ներքին համոզման, անկեղծութեան դրոշմը ունէին . իր կեանքին գլխաւոր սկզբունքն էր արդարութիւն՝ մարդոց ինչպէս նաև անասուններուն հանդէպ : Շէյն եկած էր իր այս դրացիին ճիշդ այն նոյն նպատակով որով այցելած էր Թրէյսիին : Պատմեց իր գժուարութիւնները և խնդրեց անկէ զոյդ մը ձի իր սերմը ցանելու համար :

«Լա՛ւ, ես միշտ իրը դրացի վարուած եմ, ըստ Սմիթ, և կարծեմ թէ այս շարթուան կիսուն կրնամ իմ զոյգերէս մին քեզի տալ . իմ մանչս՝ ձօնն ալ պիտի դրկեմ միասին որ վարէ զանոնք» :

«Ատոր հարկ չկայ, ըստ Շէյն, ես շատ աշխատաւորներ ունիմ : Ինձի պէտք եղածը ձի է . Թօմն ալ կրնայ վարել զոյգը եթէ միայն հաճիք ինծի դրկել զանոնք» :

«Կուզեմ որ մանչս՝ ձօնը, զոյգին հետ ույ . դուն վճարում չպիտի ընես անոր համար : Կը տեսնես որ զոյգը ձօնին վարժուած է, և անկէ զատ, շիտակը խօսելով, դրացի՝ Շէյն, դուն շատ խիստ կը վարուիս ձիերու հետ, և իմ ձիերս խիստ վարմունքի վարժուած չեն : »

«Եա՛ւ, ինչպէս որ կուզէք: Բայց չմոռցած ըստմ,  
ես ալ թօմը կը դրկեմ քեզի որ ձօնին տեղը աշխատի,  
քանի որ կը պնդես անպատճառ ձօնը ձիերուն հետ  
ինծի դրկել:

«Շատ աղէկ, եթէ թօմին պէտք չունիք,  
դրկեցէք զինքը և ես անոր համար գործ կը գտնեմ:»

Աղորտակապան Շէն տուն վերադարձաւ զուարթ  
տրամադրութեամբ մը զբք քանի մը օրէ ի վեր ունե-



ցած չեր: Միան՝ ձիերուն և ուրիշ կենդանիներու հետ  
իր վարուելու եղանակին մասին թրէյսիին ու Սմիթին  
գիտողութիւններէն շատ ախորժած չեր:

«Ամ՛ նայեցէք, կ'ըսէր Շէն ինքնիրեն, իբր թէ ես  
Ապնը Ս իմին չափ ձի գործածել չզիտնամ: Ես իր մէկ

ձիուն դէմ երկուք ունիմ, և իր բոլոր ունեցած ձիե-  
րուն չափ ձի մաշեցուցեր եմ: Աւելի գործ պիտի տես-  
նէի այս ձիերով եթէ թօմը վարէր զանոնք: Բայց ինչ  
որ է, պէտք է համակերպիմ ու կրցածս ընեմ: Անդին  
թրէյսիին ձիերը կան զորնոք ևս անձամբ պիտի վարեմ,  
և կրնայ ըլլալ որ ձօն ամչնայ երբ տեսնէ որ ես թրէյ-  
սիին ձիերով աւելի գործ կը տեսնեմ քան որչափ ինք  
կրնայ իր ձիերով տեսնել: Բայց եկուր տես որ ես ալ  
թրէյսիին խոստացայ իր ձիերը չարաշար չաշխատցնել,  
և եթէ խստումս չպահեմ, երբէք չի ներեր ինծի: Ան-  
շուշտ ձօն չպիտի վարանի երթալ թրէյսիին ըսել եթէ  
ես կարելի եղածին չափ ծանր աշխատցնեմ զանոնք:  
Ինչ որ է, կրցածս պիտի ընեմ, կ'ատեմ ասանկ պարապ  
գաղափարներ ունեցող մարդոց հետ գործ ունենալ:  
Զարմանալի է որ այս մարդիկը չեն տեսներ թէ աւե-  
լի շահաւոր է ձի մը աշխատցնել անոր ամբողջ ոյժը  
սպառելով, և երբ ա՛լ ուժաբեկ՝ կարող չէ աշխատիլ,  
սպաննել կամ արձակել զանիկա: Ժամանակը ձիու մի-  
սէն աւելի արժէք ունի:»

Ասանկ կը խորհէր Շէն որուն միակ նպատակն էր  
զրամ շահիլ: Կը մոռնար թէ այն Աստուածը որ զինքը  
ստեղծեց, ստեղծեց նաև միւս կենդանիները, և թէ Աս-  
տո ծոյ մեզի տուած իշխանութիւնը աւանդ մըն է որ  
զթածաբար պարտի գործածուիլ:



## Գ Լ Ո Ւ Խ Ե.

Քանի մը օր վերջ Թրէյսի և Սմիթ իրենց ձիերը դրկեցին և Շէյնի ագարակին մէջ վարուցանի աշխատութիւնները յառաջ կ'երթային, և կարծ միջոցի մը մէջ և ճիշդ ժամանակին սերմը ցանուած պիտի ըլլար: Շէյնին ճիերուն վիճակը չէր երեւեր թէ կը բարուոքէր, թէև զանոնք դարմանելու համար ձիու մը գինէն աւելի վճարուած էր Հոճզին: Շէյն կը յուսար թէ քիչ ատենէն ճիերը բոլորովին պիտի բուժուէին, բայց ամէն պարագայի տակ գլխաւոր և առաջին գործն էր ցորենին ցանուիլ:

Դործը յառաջ կ'երթար անընդհատ, շարաթ մը վերջ՝ վերջին բլրակին հողն ալ պատրաստուեցաւ: Շէյն կը զարմանար թէ ինչպէ՞ս կարելի էր այսքան գործ տեսնել երկու զոյտ ձիով՝ Թրէյսիին ու Սմիթին հրահանգներուն համեմատ աշխատցնելով զանոնք, քանզի պէտք է ըսել թէ Շէյն ճիերը լաւ գործածելու մասին իր տուած խոստումը յարգած էր: Ցորեկին՝ հարկ եղած գաղարը կուտար անոնց և գիշերը՝ շատ լաւ ինսամք կը տանէր. ամէն օր չափաւոր կերպով կ'աշխատցնէր զանոնք: Ինքնիրեն կ'ըսէր. «Սմիթ և Թրէյսի հիանալի ճիեր ունէին, առանց ուէ նեղութիւն տալու կամ աղմուկ հանելու ինչ որ հրամայես անոնց՝ անվրէպ կը կատարեն»: Սակայն Շէյն չէր կրնար հասկնալ թէ անոնց ցոյց տրուած քաղցրաբարոյ վարմունքն էր պատճառը որ այս ճիերը այսքան զուարթօրէն և արդիւնաւոր կերպով կ'աշխատէին:

«Բազմաթիւ որդեր կան հողին մէջ», ըսաւ ձօն Սմիթ, երբ ինք և Շէյն հողը կը փշրէին: «Եթէ անտառին մէջ գանուող սա սարեակները հոս գային, այս բո-

զոր որդերն ալ կը ժողվէին և քու գրպանդ ալ բազում ոսկի կը մանէր»:

«Ես այդ սարեակներուն պէտք չունիմ, ըսաւ Շէյն: Այդ վեսակար և նեղացուցիչ թռչունները ցորենը ցանուածին պէս կու գան կը խին կը տանին: Այդ թռչուններէն աւելի որդերը կը նախընտրեմ: Եթէ հրացան մը ունենայի այդ անպիտանները ամենքն ալ դուրս կը վանէի»:

«Եթէ թոյլ տաս, անոնք բազմաթիւ որդեր պիտի ժողվեն, ըսաւ ձօն: Հայրս երբեք թոյլ չի տար որ թռչունները սպաննենք, կ'ըսէ թէ՝ անոնք շոհաւոր են մեզի»:

«Կրնան ոմանց համար շահաւոր ըլլալ, բայց ո՛չ ինձի համար»:

Թռչունները հեռուն գաշտերուն մէջ իրենց գործերով կը զբաղէին և ա՛լ չէին երեւեր տան մօտերը: Առաջին անգամ այս երեւոյիլ դիտողը էտիթն էր, որ ամենէն աւելի կը սիրէր թռչունները:

«Մա՛յր, զարմանա՛լի բան որ այս ամառ թռչունները չեկան», ըսաւ էտիթ:

«Նոյն բանը ես ալ դիտած եմ, ըսաւ տիկին Շէյն, թերս տակաւին անոնց գալու ժամանակը չէ»:

«Օ՛հ, չէ՛, մա՛յր, ժամանա՛լին է, Թրէյսիին ագարաւ կին մէջ բազմաթիւ թռչուններ կան, և շատ մըն ալ բոյներ: Զեմ հասկնար թէ ինչո՞ւ հոս ալ չպիտի գան և բոյն շինեն: Առանց անոնց՝ հոս շատ առանձին և տիտուր կ'երեւի: Կարծեմ թէ հայրը և Թօմ զանոնք սպաննելով և ասկէ վանելով շատ մեծ անգթութիւն ցուցուցած եղան, և այսպէս ալ ըսի հայրիկին»:

«Նա՛յէ որ կրցածիդ չափ աշխատիս հօրդ սիրաը չնեղացնել, կ'տի, ըսաւ տիկին Շէյն: Հայրդ այս գարնան բաւականէն աւելի նեղութիւն ունի»:

«Շատ աղէկ, մայրիկ, բայց չես կարծեր որ իր նեղութեան մեծ մասին պատճառը ինքն է :»

«Թերեւս, էտի՛, բայց հայրդ կարգ մը ինզիլիներու մասին անանկ գաղափարներ ունի որ մերիններէն տարբեր են : Ամեն բանի վրայ միայն դրամի տեսակէտէ կը նայի :»

«Չեմ կարծեր որ ամէն բանի վրայ դրամի տեսակէտէ նայողները շատ երջանիկ կ'ըլլան :»

«Հայրդ կ'ընէ ինչ որ կը խորհի թէ լաւագոյնն է . կուղէ քեզի և թօմին համար բան մը ինայէ որ ապագային գործածէք ու հանդիսատ ապրիք» :

«Այս՝ բայց չեմ ուզեր որ ինձի համար դրամ ինայելու պատճառով ինք թշուառ ըլլայ : Աւելի կը ներկայ որ աղյատ բայց երջանիկ լլամ, եւ մարդիկ, անստուներ եւ թոշուներ սիրեն զիս: Եթէ հայրիկս Քորա Թրէյսիէն փոխ առած գիրքս կարդացած ըլլար, պիտի տեսնէր որ թռչունները օգտակար են, և փոխանակ ջանալու զանոնք սպաննել կամ վանել, ուրախ պիտի ըլլար անոնց նա մեզի գալուն :»

«Հայրդ այնքան շատ հոգեր ունի որ ժամանակ չունի կարդալու :»

Էտի՛թ պահ մը լուռ նստաւ, և կը նայէր դաշտերուն ու կապոյտ երկինքին :

«Ինձի անանկ կուգայ թէ, ըսաւ, սոսկալի բան մը պիտի պատահի : Ամեն բան տխուր կերեւի մեր շուրջը . կարծես թէ նոյն տեղը չենք :»

«Հօրդ այս գարնան ունեցած չար բաղդը ամենքս ալ սրտաբեկ ըրած է : Այս ամենը թերեւս մեր օգտին համար ըլլայ, և ի վերջոյ կը յուսամ թէ բարիք յառաջ պիտի գայ :»

«Չեմ կարծեր որ այս վիճակին վերջը աղէկ ըլլայ .

չեմ կարծեր որ հայրիկը իրաւունք ունի թռչունները վանելու և ձիերը մեռցնելու աստիճան գործածելու : Մը . թրէյսին ալ նոյնը կը խորհի, գիտեմ, Քորան ըսաւ ինձի, և ես հայրիկիս պիտի խօսիմ այս մասին» :

«Ցողորովին անօգուտ է անոր խօսիլը . ինք իր միտքը դրածը պիտի լնէ, երբեք իր որոշումը չի փոխուիր :»

Այս պատասխանը գոհացում չտուաւ էտիթին, քանզի որոշած էր իր հօրը հետ խօսիլ այս խնդիրին մասին, թէեւ երբէք չէր սպասեր անանկ առիթի մը որ վերջապէս ներկայացաւ իրեն :

Օրեր անցան . ցանուած սերմը սկսաւ բունիլ և երեւան գալ, բայց Շէյնի աղարակին մէջ դժուարութիւնները չգերմանուեցան : Զիերը տակաւին անյարմար էին գործածուեյու, և Հոծզ չէր կընար ըսել թէ ինչ պիտի ըլլար անոնց վիճակը :

«Չեմ հաւատար թէ այդ Պէտ Տիքը հիւանդ ըլլայ, ըսաւ Շէյն, ա՛լ չպիտի խարուիմ իրմէ : Առաջուած պէտ լաւ ախորժակով կուտէ, և կը տեսնէմ թէ՝ ո և է ձիու պէտ գիւրաշարք կը վաղվզէ արօտավայրին մէջ : Պիտի լծեմ զանիկա և ստիպիմ որ աշխատի, եթէ ոչ վիզը պիտի կտրեմ : Ցորենը ահա կ'ածի, և քանի մը ձի անպատճառ պէտք է քիչ ատենէն արտ երթան» :

Այս եղբակացութեան գալէն վերջ, ըսաւ թէ Տիքը սային լծելով, քաղաք պիտի տանէր ու պիտի տեսնէր թէ չէր կընար իր խարազանին տակ ձին թեթեւ և արագ քալեցնէլ :

«Զգոյշ եղի՛ր, ըսաւ Տիկին Շէյն, գիտես որ այդ ձին խիստ և բարկացոտ բնաւորութիւն ունի» :

«Ո՛չ, կարծեմ Տիք մինչեւ հիմա զիս ճանչցած է, և գիտէ թէ կարեւորութիւն չեմ տար պարապ բանեւ

բու։ Եթէ կ'ուզէ, ինչպէս կը կեղծէ ըլլալ, դժուար չպիտի ըլլայ զինքը կառավարել»։

Այս ըսելով պատրաստեց ձին և լծեց սայրին։ Տիք բոլորովին կաղ ձիու մը պէս հոս հոն կը զարնուէր, և այնպէս կը ձեւացնէր թէ երթալու միտք չունէր։ Ասանկ պարագաւի տակ միայն Շէյն կրնար ստանձնել զայն վարելու գործը։

«Խե՞զ Տիք», ըսաւ էտիթ երբ Շէյն ձին կեցուց տան առջեւ, «Պէտք չէ որ հայրիկը ասանկ կաղ ձի մը վարէ» և շոյեց անոր վիզը և յարդարեց անոր բաշերը։ «Սրագ մի՛ վարեր, հայրի՛կ, շարունակեց աղջիկը, վըստահ եմ թէ իր կրցածը պիտի րնէ»։

Շէյն պատասխան չտուաւ, բայց սկսաւ ձին քշել դէպի քաղաք։ Թէ՛ գացած և թէ վերադարձած միջոցին շատ ծանր վարեց ձին։ քսնդի նոյն իսկ Շէյնին կարծր սիրան անգամ թոյլ չէր տար իրեն որ կաղ ձի մը սովորական քալուածքէ աւելի արագ քշէր։ Շէյն կը պարծենար իր յաջողութեանը վրայ, և ըսաւ թէ բոլոր միւս ձիերն ալ ասանկ վարժութեան պէտք ունին, և թէ քանի մը օրէն գործի պիտի սկսէր։ Ասանկ վարժութիւն մը, կը խորհէր, միւս ձիերուն ալ օգտակար պիտի ըլլար։

Յաջորդ օրը Շէյն կրկին լծեց Տիքը՝ դայն վարժեցնելո՛ւ համար։

«Խօսիլը օգուտ չունի, ըսաւ Մայքին, այս ձիերը գործի վարժեցնելու է»։

«Աւելի աղէկ կ'ըլլայ որ շատ չաճապարես, ըսաւ Մայք, քանդի եթէ հիւանդ ձիերը աշխատցնես, վերջը միւս մեռած ձի կ'ունենաս»։

«Աւելի աղէկ է մեռած ձին քան անօգուտ ձին, որ միայն ուտել գիտէ։ Մեռած ձին բան մը չուտեր։ ես

աւելի շահաւոր պիտի ըլլամ և գրպանս աւելի դրամ պիտի գայ եթէ բոլորն ալ մեռնին»։

Այս ըսելով իր ձեռքի խարազանով սուր կարուածք մը բացաւ Տիքին մարմինին վրայ զայն ճամբայ հանելու համար։ Տիք՝ ականջները դէպի ետ տնկելով կաղն ի կաղը ցատկուածց։ բայց իր եւելոյքին յայտնի կ'երեւեր թէ երե խարազանի թերեւ հարուած մլն ալ տրուէր իրեն, այն ատիհան պիտի կատիկ որ Շէյնին կեանիլ վտանգի մեջ պիտի լլար։ Էտիթ բացակայ ըլլալով այդ միջոցին, ոչ ոք կար հոն որ անուշ խօսքով մը հանդարտեցնէր ձին։ Շէյն կառքը ցատկեց և պուաց ձիուն որ ճամբայ ելլէ, բայց Տիք տեղէն չարժեցաւ։ Յայտնապէս միտքը դրած էր որ այդ օրը չգործէր։ Շէյն իր խարազանով ուրիշ կտրուածք մը եւս բացաւ։ բայց Տիք իր ականջները անկեց և գլուխը շարժեց իրը թէ ըսել կուզէր, «Մէկուն գլուխը փորձանք մը պիտի գայ, բայց նայինք ինչ կ'ըլլայ»։

«Ձե՛ս եթամար, այնպէս է», ըսաւ Շէյն, և խարազանի հարուածներով ծակծկեց անոր մորթը։ Տիք դէպ առաջ ոստում մը բրաւ, սակայն Շէյն իր բոլոր ուժովը սանձը քաշեց, և կարծր երկաթը կտրեց ձիուն բերանը արիւնելու աստիճան։ Տիք ոստումներով դէպի ետ կը նստուէր։ Այս յանկարծական դէպի ի ետ ցնցումէն Շէյն դէպ առաջ հակեցաւ և սանձը թուլցաւ։ Տիք այս պատեհութենէն օգուտ քաղելով՝ սանձին երկաթը իր ակուաներովը պինդ բռնեց։ — վարպետութիւն մը զոր ձիերը սորված են սանձի միջոցաւ չարաչար նեղուած ատուննին, և զոր ի գործ կը դնեն ինքզինքնին ազատելու համար այդ կարծր երկաթի կտրին տուած պատիմէն։ Շէյն տակաւին ինքզինքնի չգուած, Տիք՝ մոռնալով իր սրունքներուն պրկումը և կաղութիւնը, ճամբան

ի վար սկսաւ վազել։ Շէյն իր բազուկները ցաւելու աստիճան քաշեց սանձը, բայց մարդու ոյժին դէմ ձիռւ ոյժն էր որ կը պայքարէր, սանձին պողպատին դէմ՝ ձիռն ակռաները։ և ակռաները շահեցան։ Ճամբան ի վար կը սուրային հովի արագութեամբ, մինչեւ որ



մօտեցան այն տեղին ուր ճամբան կը դառնար, և Շէյն գիտէր թէ իր վերջը եկած էր, քանզի չէր կրնար այդ դարձուածքէն անցնիլ առանց սայլը տապալելու. բայց ի՞նչ ընէր, ուրիշ ճար չկար։ Տիք առանց ճամբուն գարձուածքին ուշադրութիւն ընկու ուղղակի գնաց

դէպի ցանկապատը և մէկ ոստումով մը ցատկեց անոր վրայէն, և սայլը ջարդ ու փշուր եղաւ։ Շէյն ինկաւ ճամբուն եղերքը զգայազիրկ, մևոելի պէս։

Տիք ինքզինք աղատելով իր կազմածներէն՝ սուրալով գնաց դաշա, փառք տաղով որ պատեհութիւն ունեցաւ անգամ մը եւս իր սրունքները գործածել։ Շէյն իր կեանքը ձիերու հետ անցուցած էր, բայց մինչեւ հիմա սորված չէր թէ բոնութեամբ չէր կրնար կրակոտ ձի մը ընկձել և վարել։

Տիկին Շէյն որ տեսած էր ձիուն ճամբայ ելելը, կը վախնար որ այս գործին վերջը աղէտալի ըլլար։ Բանի մը հարիւր քայլ տեղ միայն կարելի եղած էր հետեւիլ կառքին իր աւչքովը, անկէ անդին ճամբուն բարձրութիւնը արգելք եղած էր զայն տեսնելու, հետեւաբար չէր գիտէր թէ ի՞նչ պտտահած էր։ Կանչեց Մայքը և Թօմը ամբարանոցէն, և իր տեսածը պատմեց անոնց։

«Օ՛հ, հոգ մի ըներ, մա՛յր, ըստ Թօմ, հայրը կըրնայ վարել այդչափ կաղ ձի մը, որ տակաւին շատ տեղ չվաղած՝ պիտի յոգնի։»

«Է՛հ, ես շատ վստահ չեմ ատոր, ըստ Մայք, Տիք խիտա կրակոտ ձին մըն է, և երբ արիւնը եռայ իր մէջ, շատ դժուար է կառավարել։»

«Պիտի խնդրէի որ երթայիք ու տեսնէիք թէ բան մը պտտահած է», ըստ տիկին Շէյն։

«Ի՞նչ օգուտ ունի երթալը, մա՛յր, ագորակին մէջ ձի մնացած չէ որ հեծնենք երթանք, և ուշով ալ չենք կրնար ետեւէն հասնիլ։»

«Հանգիստ չպիտի ըլլամ մինչեւ որ ամէն բան չգիտնամ։»

«Հոգ մի՛ ըներ այդ մասին։ հայրը այնքան լաւ գիտէ վարել ձիերը, և թոյլ չպիտի տայ որ Տիք փախչի։ Եկո՛ւր, Մայք, ետ մեր գործին երթանք։»

Շէյն տակաւին գիտակցութիւնը կորսնցուցած ճամբուն եղերքը պառկած կը մնար : Փորձած էր լոկ ուժով և բռնութեամբ հնազանդեցնել ու վարել ձին , և ահա արդիւնքը . — ձին ուրախ զուարթ կը ցատկուաէր դաշտին մէջ , կը հրձուէր իր ազատութեամբ . և մարդք կը կենար հոն՝ ճամբուն եղերքը , իր գիտակցութիւնը կորսնցուցած : Ձին սպառած չէր իր ոյժին տամներորդ մասը , բայց մարդք մեռելի պէս ճարահաս մնացեր էր :

Այս արկածին միջնոցին էտիթ՝ թորա թրէյսիին այցելութեան գացած էր : Այսպէս պատահեցաւ որ Մր . թրէյսի այդ օր՝ կէս օրէ վերջ՝ ուրիշ ագարակ մը երթար իր կառքով , և քանի որ Շէյնի ագարակին քովէն պիտի անցնէին , ըստ էտիթին որ իր հետ կրնար գալ : Էտիթ ուրախութեամբ ընդունեց հրաւէրը , քանդի բաւական երկար ճամբայ մը ոտքով քալելէ պիտի աղատէր :

«Միշտ սիրած եմ ձեր կառքը նստիլ և ձեր ձիերուն գացած ատեն անոնց վրայ նայիլ . որքա՞ն գո՞ն և երջանիկ կ'երեւին անոնք» , ըստ էտիթ :

«Այդպէ՞ս կ'ուզեմ որ ըլլան , ըստ Մր . թրէյսի , անոնք՝ ինձի կամ իմ ընտանիքիս ու է մէկ անդամին չափ իրաւունք ունին երջանիկ ըլլալու :»

«Կը կարծե՞ս որ կենդանիները գաղափար ունին երջանկութեան կամ դժգո՞ութեան մասին , այսինքն ըսել կուզեմ թէ կը հասկնա՞ն երբ կը սիրենք զիրենք և կամ կրնա՞ն փոխադարձաբար մեզ սիրել» :

«Դժուար է այդ հարցումին պատասխանել , բայց անոնց որ ծերէն դատելով , կարծեմ թէ մարդկային էտիկի մը չափ կրնան գնահատել իրենց ցուցուած սէրը և քաղցրութիւնը . սակայն չեմ կրնար ըսել թէ անոնք ասանկ գաղափարներ մեղի պէս կը հասկնան թէ ոչ : Ամեն պարագայի տակ իմ սկզբունքս է վարուիլ անոնց

հետ նկատելով զանոնք իրը այս գաղափարները հաս-կըցողներ : Այս մասնաւորաբար ճշմարիտ է ձիերու և շոներու մասին : Կը տեսնեմ թէ անոնց հետ քաղցրութեամբ վարուելով աւելի լաւ կը ծառայեն ինձի : Ասկէ զատ ես ինքս աւելի գոն և երջանիկ կը զգամ երբ այս անրան արարածներուն հետ քաղցրութեամբ կը վարուիմ և ի փոխարէն կ'ընդունիմ անոնց հաւատարիմ ծառայութիւնը :»

«Կուզեի որ հայրիկս ալ քեզի պէս խորհեր և աւելի հոգ տանէր կենդանիներուն հանգստութեանը :»

«Կարծեմ թէ քեզի պէս բարի փոքրիկ ուսուցիչ մը կրնայ բան մը սորվեցնել անոր ասանկ ինդիրներու մասին :»

«Հայրիկս երբեք ինձի մտիկ չըներ , կ'ըսէ թէ ես ա՛յնքան փոքր եմ որ չեմ կրնար ասանկ ինդիրներու մասին գաղափար յայտնել :»

«Ահ , ինչ է այս» , գոչեց յանկարծ թրէյսի , երբ մօտեցան կառքին խորտակուած վայրին ու տեսաւ Տիքը դաշտին վրայ : «Հոս փախած ձի մը կայ , իր կազմածներուն մէկ մասն ալ վրան . ձիշդ կը նմանի . . . :» Հոս կանգ առաւ , ճանցաւ որ Մր . Շէյնին ձին էր :

«Տիքին կը նմանի» , ըստ էտիթ , ամբողջապահով Մր . թրէյսիին խօսքը . «բայց չէ , չկրնար ըլլալ , Տիք կաղ էր և այս ձին կաղ չէ :»

«Այսպէս կ'երեւի թէ դժբաղդութիւն մը պատահած է մէկու մը , բայց ճամբուն վրայ ալ ու է նշան չ'երեւիր : Այս կերպով շատ անգամ կրակոտ ընութիւն ունեցող ձիեր իրենց վրէժը կը լուծեն զիրենք չարաչար գործածողներէն :»

Այսպէս խօսելով երբ յառաջ կ'երթային , մօտեցան ճամբուն դարձուածքին ուրկէ Մր . թրէյսի Տիքին խոր-

տակած կառքը կը տեսնէր, բայց էտիթին սուր աչքերը  
անկէ առաջ տեսան զայն և ըստւ.

«Ո՞հ, Մր. Թրէյսի, ձի մը կառքէն փախած ըլլալու-  
է, ահա մարդ մըն ալ որ ճամբուն եղերքը պառկեր է:  
Ահ, նայի՞նք, այո՛, հայրիկս է, կը ճանչնամ: Շուտով,  
կը խնդրեմ, քէ՛ կառքը աւելի արագ, տեսնե՞նք:»

Մր. Թրէյսի արդէն սկսած էր իր ձիերը վազցնել  
և հարկ չեղաւ որ էտիթ կրկնէր իր ինսդիրքը: Երբ մօ-  
տեցան արկածին փայրին, ամէն բան պարզուեցաւ իրենց  
աչքին առջեւ: Էտիթ կառքէն վար ցատկելով գնաց  
անմիջապէս իր հօրը քով:

«Ա՛խ, սիրելի, սիրելի՛ հայրիկս, խօսէ՛ ինծի», կը  
հեծեծէր էտիթ, երբ իր հօրը գլուխը վերցնելով առաւ-  
զայն իր ձեռքերուն մէջ. «Մր. Թրէյսի, մեռա՞ծ է արդ-  
եօք»: հարցուց հեկեկանքով:

«Մեռած չէ, սիրելի՛ աղջիկս, բայց կը վախնամ որ.  
չատ գէշ վնասուած ըլլայ: Կրնա՞ս հոս հօրդ քով կե-  
նալ պահ մը մինչեւ որ երթամ մեղի օգնող մէկը  
գտնեմ:»

«Ո՞չ, ո՞չ. մի՛ երթար. ես կրնամ քեզի օգնել որ  
զինքը կառքին մէջ դնենք, և ապա միասին տուն  
կ'երթանք:

«Բայց, սիրելի՛ աղջիկս, դուն բաւական ոյժ չու-  
նիս որ միասին վերցնենք զինքը և կառք դնենք:»

«Ո՞հ, բաւական ոյժ ունիմ, Մր. Թրէյսի, ես զօ-  
րաւոր եմ, եկո՛ւր օգնեմ քեզի:»

«Շատ աղէկ, եթէ կը պնդես, փորձենք անգամ մը:»  
Ս.յս ըսկով երկուքը միասին վերցուցին Մր. Շէյնը  
և յաջողեցան զանիկա կառքին մէջ դնել: Ապա կարելի  
եղածին չափ արագ քշեցին կառքը դէպի Շէյնին պա-  
րակը: Երբ հոն հասան, էտիթ փութով տուն գնաց իր.

մօրը որ դուրսը բակին մէջն էր: Էտիթին ուռած աչ-  
քերը ամէն բան պատմեցին Տիկին Շէյնի, որ սեղմեց իր  
աղջիկը իր բազուկներուն մէջ և հեկեկալով ըստւ. «Մե-  
ռա՞ծ է, էտի, մեռա՞ծ է:»

«Ո՞չ, մայրի՛կ, միայն վնասուած է:» պատասխա-  
նեց աղջիկը՝ ջանալով իր սրտին արիութիւնը պահել:

Տիկին Շէյն փութով գնաց դէպի կառքը, և էտիթ  
գնաց կանչել թօմը և Մայքր որ անմիջապէս եկան ու  
Մր. Շէյնը տուն տարին: Մր. Թրէյսի գնաց որ բժիշկը  
կանչէ:

«Ճե՛ղ անսնեմ, ձե՛րի և թօմ, պէտք է արագ վա-  
զէք:» ըստւ Մր. Թրէյսի իր ձիերուն, խարազանի թե-  
թեւ հարուած մը տարով անոնց: «Մահու և կեանքի  
խնդիր է այս, ծեր մանչուկներս:» Հնազանդ և բարի  
ձիերը սուրացին յառաջ և քիչ ատենէն վերադարձան  
բժիշկը բերելով:

Բժիշկը Շէյնը քննելով տեսաւ որ սրունքը կոտրած  
էր և գլխուն փրայ ալ ճմլուածք մը ունէր: Ապա ամ-  
բողջ օր կէս-գիտակից վիճակի մէջ մնաց: Յաջորդ առ-  
տու ինքզինքը գտած էր, բայց իրեն պատահած ար-  
կածին մասին բան մը չէր յիշեր, մինչեւ որ Տիկին Շէյն  
ամէն բան պատմեց. Ինչ որ զինքը հիմա դառնապէս  
կը ատգնապեցնէր սա խորհուրդն էր թէ երկու երկար  
ամիսներ ստիպուած պիտի ըլլար անգործ մնալ և պիտի  
տանջուէր գժնդակ ցաւերով:



## ԳԼՈՒԽ Բ.

Շէյնի արկածին պատմութիւնը անմիջապէս ագա-  
րակին մէջ ամէն կողմ տարածուեցաւ, և բոլոր կենդա-  
նիները կը ջանային մեկնութիւններ տալ այս զէպքին,  
սակայն ընդհանուր գաղափարը կամ եղրակացութիւնը  
կը թուէր ըլլալ ս' թէ՝ գէթ ժամանակ մը ագարակին  
մէջ անձ մը պակաս պիտի ըլլար զիրենք չարչկող և  
իրենց հետ անդիւթեամբ վարուող :

«Կը ցաւիմ որ Թօմին բան մը չպատահեցաւ որ  
չկարենար ա'լ եւս ծեծել մեղ», ըսաւ կովը :

«Զեմ հաւնիր այդ բրածիդ» ըսաւ Տօպին Տիքին,  
չափաղանց յառաջ գացեր ես : Հիմա ամէն մարդ պիտի  
խորհի թէ՝ խաղ մը խաղացեր ես, բոլոր եղածը պիտի  
հասկնան, և հետեւանքը պիտի ըլլայ աւելի բռնութիւն  
և չարաչար վարմունք» :

«Եղածը եղած է : Կրակոտ բնաւորութիւնս այս  
ծայրայեղութիւնը գործել տուաւ ինծի . ա'լ ձանձրացած  
էի կեղծելէ : Եթէ իրապէս կաղ ալ ըլլայի, Շէյն դարձ-  
եալ նոյն կերպով պիտի վարէր զիս : Ինք իմ կաղու-  
թիւն կեղծելս չէր գիտեր, հետեւաբար իրեն համար  
կաղ էի, և երբ զիս խարազանեց՝ առանց խորհելու  
ժամանակ ունենալու, սկսայ վազել : Գիտէի թէ կրնայի  
յամառիլ, բայց Շէյն վերջապէս պիտի տեսնէր որ ըրածու  
կեղծիք էր, և այդ պարագային ինծի կը մնար կոռուիլ  
իրեն հետ : Կը տեսնէք որ անանկ դիրքի մը մէջ էի որ  
կամ պէտք էր կոռուիլ, կամ տեղի տալ, և ես նախընտ-  
րեց կոռուիլ» :

«Խիստ ձախորդ գործ մըն է այս և կրնայ ըլլալ որ  
մեղ ամէնքս ալ նեղութեան մէջ չգէ : Հարկ էր որ ինք-  
զինքդ զապէիր» :

«Ձանացի, բայց չաղողեցայ : Այս տեսակ գործերու  
մէջ ո'չ ձեր տարիքը և ոչ ձեր փորձառութիւնը ունիմ,  
ու երեւմն ասանկ սխալ քայլեր կ'առնեմ» :

«Ինքզինքնիս պաշտպաննելու համար պէտք է ուրիշ  
միջոցներ գործածենք, երբ Շէյն անգամ մըն ալ մեր  
քովը գայ, բայց կ'երեւի թէ բաւական երկար ատեն  
չպիտի կրնայ մէջտեղ եղել ու մեր քովը գալ . ինչպէս  
մեր ընկերը՝ շունը կ'ըսէ :»

«Իմ մասիս, ես ա'լ ես պայքարը սկսած եմ անոր  
հետ : Մինչեւ որ այս գործը չկարգադրուի, երբեք վրաս  
չպիտի կրնամ իմ կաղմաններս : Շունը անցեալ օր կ'ըսէր  
թէ՝ Շէյն ըսեր է որ եթէ երբեք կարող ըլլանք աշխա-  
տիլ, շատ սուլ վճարել պիտի տայ մեր պարապուրդը» :

Շէյնին համար օրերը երկար և տաժանելի կերպէին .  
անկողինի մէջ պառկած՝ կը մտածէր իր նեղութիւննե-  
րուն վրայ : Մարմնական ցաւերուն վրայ աւելցած էր  
ադարակին գործերուն վիճակին մասին իր մեծ անձկու-  
թիւնը : Տիկին Շէյն և զաւակները կը ջանային իր միտ-  
քը հանդարտեցնել ազարակին գործերը խիստ նպաստա-  
ւոր կերպով ներկայացնելով, բայց Շէյն այնքան լաւ  
զիտէր և կը հասկնար իր գործերը որ երբեք չէր խար-  
ուեր :

«Տակաւին որչա՞փ ժամանակ պէտք է սպասել որ  
մշակները գործի սկսին» : Հարցուց Շէյն Թօմին, երբ  
այս վերջինը սենեակէն կ'անցնէր :

«Զեմ գիտեր, բայց երբ ժամանակը գայ բոլոր դը-  
րացիները պիտի գան և անգամ մը ևս հերկեն արտը  
քեզի համար» :

«Մարեակները շատ վեստ տու՞ած են :»

«Զեմ կարծեր» :

«Լաւ վիճակի մէջ է արտը» :

«Բաւական լաւ, այդ մասին հոգ մի՛ ընէք, աղէկ պիտի ըլլայ :»

«Բայց ես մեծ անձկութիւն մը ունիմ այդ մասին, ձախորդ բան մը կայ, ձեւերէդ այնպէս կը հասկընամ : Այսքան դժբաղդութիւններէս վերջ ուրիշ նոր դժբաղդութիւն մը զիս չսպաններ, ըսէ՛ ինչ որ դիտես :»

«Լաւ, քանի որ գիտնալ կուզես, մեր ցանքին վիճակը երբեք աղէկ չէ :»

«Աղէկ չէ, ինչո՞ւ համար :»

«Եթէ կուզես ամբողջ ձշմարտութիւնը գիտնալ, ահա ըսեմ քեզի : Այս տարուան բերքը կատարեալ անյաջողութիւն մըն է : Որդերը բոլորը առած տարած են, պէտք է կրկին ցանուի : Հարկ չէ սակայն ատոր համար անձկութիւն ունենալ, քանզի Մը. Թրէյսի կ'ըսէ թէ բոլոր դրացիները պիտի գան և արտը հերկելով կրկին պիտի ցանեն . բայց կը վախնայ որ ամէն պարագայի տակ այս որդերուն պատճառաւ չկարենաս յաջող հունձք մը ունենալ :»

«Որդերը Մը. Թրէյսիին արտն ալ աւերած էին : Ոչ :»

«Սմիթի՞նը :»

«Ոչ :»

«Ուրիշ ո և է մէկո՞ւնը :»

«Մեր դրացիներուն մէջ և ոչ մէկունը :»

«Ուրիմն բաղդը ինծի հակառակ է, պարտուեցայ :»

«Մը. Թրէյսի կ'ըսէ թէ մեր գործին մէջ մասնաւոր բան մը որ միայն մէկ կերպով մը կրնայ բացատրել . կ'ըսէ թէ մեր ցանքը յաջող եղած չէ որովհետեւ հոս որդերը ուտող թոշուններ չկան : Մայրը և իտին ալ կ'ըսէին թէ հոս թոշուն չկայ, թէև ես մասնաւոր կեր-

պով դիտած չէի այդ պարագան մինչեւ որ Մը. Թրէյսի ինծի չխօսեցաւ այդ մասին : Սակայն չեմ հաւատար թէ թոշուն չգտնուիլը ո և է յարաբերութիւն ունի այս գործին հետ :»

«Անոր այդ տեսակ յիմարական գաղափարներուն երբեք կարեւորութիւն չեմ տար, բայց յայտնի է թէ բաղդը այս գարնան եղանակին մէջ զիս կը հալածէ :»

«Հոգդ մի՛ ըներ, մենք կրկին պիտի ցանենք, եւ կրնայ ըլլալ որ ի վերջոյ յաջող բերք մը ունենանք :»

«Այս տարի բան մը չպիտի ունենանք : Եթէ որդերը անգամ մը փացուցին սերմը, նոյնը պիտի ընեն կրկին, և մենք այս տարի հունձք չպիտի ունենանք :»

Թօմ՝ իր հայրը աւելի ընկնուած և յուսահատ վիճակի մէջ ձգելով՝ դուրս կաւ սրանեղած և բարկացած : Իրիկունը երբ իր շուրջ սկսաւ ամէն բան ստուերոսիլ, Շէյն աւելի ծանր կը զգար իր դժբաղդութեան բեռք : Բարոյական այս ճնշումը, իր կոտրած սրունքին ցաւին հետ մէկտեղ, այնքան անտանելի կուգար իրեն որ ա՛լ չէր կրնար հանդուրժել ու բարձրածայն կը հառաչէր : Էտիթ, որ քովի սենեակը կը գտնուէր, լսեց հօրը ձայնը : Էտիթ, որ քովի սենեակը կը նեղուիս :»

«Ենթած հայրիկս, շա՞տ կը նեղուիս :»

«Ա՛յս, այո՛, աղջի՛կս, անսանկ կ'երեւի թէ ամէն բան կործանած է :»

Էտիթ իր հօրը անկողինին քով ծնկան վրայ գալով ըսաւ .

«Ինչո՞ւ, հա՛յրիկ . ինչո՞ւ ատանկ կը խօսիս, լաւ տուն մը չունի՞ս . քեզ սիրող ընտանիք մը և բարի զըրացիներ չունի՞ս :»

«Այո՛, այո՛, գիտեմ, բայց այս տարի բան մը չպիտի կրնանք ստանալ ագարակէն :»

«Ի՞նչ կ'ըլլայ եթէ չկարենանք, ճիշդ առաջուան  
պէս երջանիկ պիտի ըլլանք :»

«Դուն չես գիտեր, աղջի՛կ, դուն բաւական մեծ չես  
որ այս բաները հասկնաս :»

«Այս՝ բայց ես կը հասկնամ, հայրի՛կ: Տամնրեօթը  
տարեկան եմ, և գիտեմ թէ ինքզինքդ կը մաշեցնես որ  
աւելի հող գնելու համար դրամ շահիս: Ատով մենք ա-  
ւելի երջանիկ չենք ըլլար, ալ ընդհակառակը թէ՛ դուն  
և թէ մենք աւելի ապերջանիկ կ'ըլլանք: Եւ, հայրի՛կ,  
հիմա առաջուան չափ-բարի չես: Դուն մեզ հիմա այս-  
չափ չես սիրեր որչափ կը սիրէիր իմ փոքրիկ աղջիկ մը  
եղած ատենս :»

«Ձեզ չեմ սիրեր, Էտի՛, ա՛ն, անշուշտ կը սիրեմ:  
Ձեզի համար է որ կաշխատիմ դրամ ինայել: Իմ  
սիրոյս համար ատկէ աւելի ի՞նչ լաւագոյն ապացոյց  
կ'ուզես :»

«Ես ա՛յս տեսակ սէր կուզեմ քիչ մը, հայրի՛կ.»  
ըստ աղջիկը և իր հօրը զին փաթթուեցաւ ու տարիներէ  
ի վեր առաջին անգամ ըլլալով համրուրեց զանիկա:

Եկյնի համար նոր փորձառութիւն մըն էր այս:  
Տարիներէ ի վեր սիրոյ ասանկ ճառագայթ մը թափան-  
ցած չէր իր սրախն փոշելից խորշերուն մէջ: Փոշին հարկ  
էր մաքրութիւն որպէսզի իսկական ջերմութիւնը կարենար  
մուտ գտնել իր հոգիին մէջ:

«Բարի՛ աղջիկ մըն ես, Էտի՛, բայց չես գիտեր, չես  
կրնար ըմբռնել իսկ թէ որքա՞ն անհրաժեշտ է դրամը  
աշխարհի մէջ հանգիստ ապրելու համար :»

«Մհ, հայրիկս, գիտեմ դրամին կարեւորութիւնը,  
բայց գիտեմ ալ թէ դրամը չէ միակ բանը որ երջան-  
ութիւն կրնայ ըերեւ: Երջանիկ ըլլանք, և անձկութիւն  
չունենանք դրամի մասին :»

«Բայց ինչպէս կրնանք առանց դրամի ապրիլ  
գաւակիս :»

«Ա՛ն, սիրելի՛ հայրիկս, գիտեմ թէ դուն դրամա-  
տան մէջ այնքան դրամ. ունիս որ նոյնիսկ եթէ տարի  
մը հունձքը բոլորովին այնաջող երթայ, կրնանք հանե-  
գիստ ապրիլ :»

«Եւ ի՞նչ պիտի ընենք այդ դրամն ալ հատելէ վերջ :»

«Մինչեւ այդ ատեն գուն ապաքինած կ'ըլլաս, ձիե-  
րը աղէկցած կ'ըլլան, և մենք ամէնքս յօժար ձեռքե-  
րով և երջանիկ սրտերով պիտի երթանք աշխատի: Ամէն մարդու և ամէն բանի հանդէպ քաղցր ու ազնիւ  
վարմունք պիտի ցուցնենք, և երբեք այդքան չպիտի  
խորհնինք դրամի համար :»

«Ճատ անուշ կը հնչեն այդ խօսքերդ, բայց գործ-  
նականին մէջ կը վախնամ թէ արժէք մը չունենան:  
Մարդ պէտք է շրջանայեց ըլլայ, հոգայ իր ընտանիքը,  
քանզի եթէ ինք անփոյթ ըլլայ, իրմէ զատ ոչ ոք հոգ  
պիտի տանի իր ընտանիքին :»

«Այս՝ բայց եթէ թով տայ որ դրամին սէրը վանէ  
իր ընտանիքին հանդէպ ունեցած սէրը, ինձի անանկ  
կ'երեւայ թէ շատ ձախող փոխանակութիւն մը ըրած  
կ'ըլլայ :»


«Լա՛ւ, գիշեր բարի, աղջի՛կս, գէթ պահիկ մը ու-  
րախացուցիր զիս: Իմ սիրելիներս հոգալու փափաքս է,  
պատճառը որ այս ձախորդութիւները այսքան կը տագ-  
նապին զիս: Կ'ուզեմ որ անոնք ու է կարօտութիւնն  
չքաշեն իրենց կեանքին մէջ :»

«Ճատ լաւ, հայրի՛կս, ա՛լ չխօսինք այդ մասին:  
իրարու, հանդէպ սէր և քաղցրութիւն մշակենք, և Աս-  
տուծոյ վստահինք: Գիշեր բարի, հայրի՛կ :»

Ետիթ համբոյր մը ևս պուտէ իր հօր ու դուրս ելաւ :

Ճօն Շէյն անհանգիստ էր. երկար ու ցաւատանջ ժամերու մէջ իր զգացած առանձնութիւնը կը ճնշէր իր վրայ: Էտիթին հետ ունեցած խօսակցութիւնը իր հոգիին թաքուն գորովը յուղած էին. իր սիրտը մարդկային համակրութեան կարօտը կը քաշէր: Առանձին կեանք մը ապրած էր. իր ամբողջ հոգին միայն դրամ շահելու տենչով գրաւուած էր: Զէր խորհեր թէ իրմէ զատ ուրիշ մէկն ալ կրնար նեղուիլ կեանքի մասին իր սխալ ըմբռուման պատճառով: Ահա էտիթը որ կարօտը կը քաշէր իր հօրը սիրոյն որ սակայն կը զլացուէր իրեն: Աղջկանը դէմքը միշտ կը ներկայանար իր աչքին առջև, անոր ձայնը կը ճնշէր իր ականջներուն մէջ. անոր խօսքերը իր յիշողութեան մէջ էին: Անոր դէմքը և ձայնը կը յիշեցնէին իրեն մէկը՝ զոր երկար ատենէ ի վեր ճանչցած էր, մէկը՝ զոր տարիներ առաջ սիրած էր: Ո՞վ կրնար ըլլալ անիկա: — Անշուշտ իր կինը, Մէրին, զոր գրեթէ մոռցեր էր թէ երթեք սիրած էր, Մէրին՝ որ հետը, ամուսնացած ատեն ճիշտ էտիթին կը նմանէր. այո՛, ապահովաբար գրեթէ մոռցած էր զայն: Եւ այս պահուն անբացարելի փափաք մը կը զգար ըսելու անոր թէ տակաւին կը սիրէր զինքը. և կանչեց որ իր քովը զայ: Երբ կինը եկաւ և կեցաւ իր անկողինին քով, հիւանդ մարդու մը երեւակայութեան այն փալլուն տեսիլը մթագնեցաւ. քանզի էտիթին պայծառ և գեղազուարթ դէմքը չէր որ կը հակէր իր վրայ. այլ իր կնոջ դէմքը. ամուսինին հետ քսան տարիներու ծանրածանր աշխատանքը ու ոգնութիւնը իրենց դրոշմը թողած էին անոր դէմքին վրայ: Թարմութիւն և գեղեցկութիւն անցեր էին. մազը ձերմկնալ սկսեր էր: Մէրի Շէյն էր որ հիմա անկողինին քովն էր ոչ թէ Մէրի Մէլրթը որ էտիթին դէմքը յիշեցուցած էր, և ինք՝ Ճօն Շէյն էր դարձեալ իր խորշո-

մած դէմքով ու կախ ուսերով: Տեսիլը աներեւութացած էր, և սիրոյ ու խանդաղաաանքի այն խօսքերը զոր իր շրթունքը պիտի արտասանէր, ալ երբեք չսուեցան: «Բա՞ն մը ուզեցիր, Ճօ՛ն,» ըսաւ կինը:



«Քիչ մը օգնէիր որ դիրքս փոխեմ, և պատասխանեց այլը: Կինը անոր խնդիրքը կատարեց և սենեակէն դուրս ելաւ: Շէյնին խղճմասնքը խայթեց զինքը, տեսիլը կը կին

Ներկայացաւ : Ետ կանչեց իր կինը որ կրկին եկաւ անոր անկողինին քովը :

«Ի՞նչ կ'ուզես, Ճօն :

«Այս գիշեր առանձին եմ, կրնա՞ս քիչ մը ինծի հետ նստիլ :

«Անշուշտ, այո՛, ամբողջ գիշերը, թէ ինչպէս նոր կը սկսէր տեսնել թէ իր կեանքը չէր եղած այն՝ որ պարտէր ըլլար : Թէ՛ իբր այր և հայր, որքան թերացած էր իր պարտականութեանց մէջ ու բոլորվին առանձին ապրած էր. և թէ՛ կուզէր որ այսուհետեւ իր ընտանիքին մօտ ապրէր ու դրաւէր անոր սէրը և վստահութիւնը : Պիտի ըսէր անոր նաև թէ զինքը առաջուան չափ կը սիրէր, բայց այնքան երկար ատենէ ի վեր սիրոյ և խանդաղատանքի խօսքեղ արտասանած չէին իր շրթունքները որ չատ տարօրինակ կերևէին հիմա այդ տեսակ բառեր : Պիտի խօսէր, բայց բառերը խոյս կուտային իր շրթունքներէն և վերջապէս չարտասանեց զանոնք : Կինը արտասուալից աչքերով պատասխանեց թէ իրենց խորհուրդները ցարդ իրարմէ բաժնուած էին, և թէ հիմա ուրախութեամբ կ'ողջունէր աւելի պայծառ օրուան մը արշալուար երբ իրենց կեանքը ա՛լև միեւնոյն նպատակով և սիրով պիտի ընթանային :

Այս խորհուրդներով սփոփուած՝ Շէն շուտով քնացաւ ու իր յոգնած ու մաշած կինը գնաց հանգչելու, յուսալով որ ապագան չպիտի ցրուէր այդ գիշերուան պայծառ յոյսերը :

## ԳԼՈՒԽԻ Թ.

Յաջորդ օրուան ծագող արեգակին լոյսին հետ անհետացեր էին՝ առաւտեան ցողին նման, նախորդ գիշերուան խորհուրդները . Ճօն Շէն շատ շուտ մոռցեր էր իր կնոջ հետ խօսակցութեան միջոցին իր ըրած բարի որոշումները : Ամէն անգամ որ նոր օր մը կը ծագէր, իր հոգին կը ճմլուէր : Արեւուն հետ ելեկով իր օրական աշխատութեանց զբաղելու ունակութիւնը այնքա՞ն զօրաւոր կերպով հաստատուած էր իր բնութեան մէջ որ կը սրանեղէր, կը բարկանար երբ ինքինք գամուած կը զգար անկողինին մէջ ու դատապարտուած՝ անգործ մնալու : Էտիթին ցոյց տուած գորովանքը զինքը քսան տարի երեւակայութեամբ ետ տարած էր. և պահ մը անգամ մը ևս ունեցած էր այն ախճալութիւնները, քաղցր յոյսը որ տարիներ առաջ ներշնչած էին զինքը Մէրի Մէլըթին հետ ամուսնացած ատեն : Բայց նոր օրուան մը լոյսը ևս բերած էր իր գործին խորհուրդները ու հիմա կ'ամշնար իսկ որ նախորդ գիշերուան խօսքերն ու խորհուրդները արտայայտելու չափ առաջ գացած էր :

Մամոնային շունչը եղծած էր իր սրտին մէջ թափանցող սրբութեան անուշաւէտ բուրումը . հիմա դարձեալ գործի մարդը եղած էր, ոսկիին փայլէն շացած ու անկարող՝ տեսնելու վատահող կնոջ մը ու սիրող աղջկան մը գեղեցկութիւնը :

Արկածէն ի վեր երիխու շաբաթ անցեր էր, և կենդանիներու գործադուլը ամենախիստ կերպով կը շարունակէր : Շէնի անկողին իյնալէն ի վեր իրենց չարչարանքը մասամբ նուազած էր. հիմա միայն թօմին հետ էր իրենց պայքարը . քանզի Մայք խստամիրտ ու անգութ

չէր, միայն իրեն հրամայուածը կը կատարէր։ Երբեք չարաչար չէր վարուեր ագարակին կենդանիներուն հետ, կարելի եղածին չափ խոյս կուտար անգութ արարքներէ։

«Թօ՛մ, ըսաւ որ մը Մայք, պէտք է այս ձիերուն հետ վարուելու տարբեր եղանակ մը փորձնք, և տեսնենք թէ չե՞նք կրնար զանոնք կարգի կանոնի բերել։»

«Զգէ՛ սա ձիելը, ագարակին մէջ ուրիշ ամէն բանի պէս անոնք ալ փճանալու վրայ են։»

«Հանդա՛րտ, սպասէ որ բացատրեմ միտքս և ըսեմ թէ ինչ ընելու ենք։ Նախ ախոռները լաւ մը մաքրենք, մաքուր և առաստ յարդով ծածկենք գետինը։ ապա պատրաստենք իրենց սիրած աղուոր տաքուկ խառնուրդ կերը և տանք որ ուտեն։ անկէ վերջը քաղցրութեամբ վարուինք անոց հետ և տեսնենք չե՞նք կրնար նոր կեանք մը տալ անոնց։»

«Եթէ կուզեա, կրնաս ուզածիդ պէս փորձել, բայց ես իմար չեմ որ իմ ժամանակս ատանկ պարապ բաներով անցնեմ։»

«Ուրեմն քու թոյլտուութեամբ ես անգամ մը անձայք պիտի փորձեմ։»

Մայք իր ըսածին պէս ըրաւ։ Գիշերը ձիերը բերմաւ, աղուոր մաքուր յարդ փուց գետինը վրան քնանալու համար։ Քերեց, խողանակեց, շփեց զանոնք, մինչեւ իրենց երկար ատենէ ի վեր անխնամ ձգուած վերարկուն կրիին փայլեցաւ։ Հոգ տարաւ որ լաւ և առողջարար մնունդ տրուի անոնց։ գոցեց ախոռին լուսամուաները որ գիշերուան զով հովը անոնց վրայ չփշէ։

«Ի՞նչ է այս եղածը, ի՞նչ կը կարծէք։ Այս բոլոր եղածները այնպէս կը ցուցնեն թէ խնդիրը մեղի նպաստաւոր կերպով լուծուելու ճամբուն մէջն է,» ըսաւ Տօպին Մայքին միկնելէն վերջ։

«Ես թշնամիին ձեռքէն չնորհք չեմ ուզեր, սպասենք քիչ մը մինչեւ որ տեսնենք թէ այս եղածներուն մէջ խաղ մը կամ նենգտմիտ վարպետութիւն մը չըլլայ,» ըսաւ Տիք։

«Լա՛ւ, ի՞նչ կուզէ թող ըլլայ այս փոփոխութեան պատճառը, կուզեմ կրցածիս չափ վայելել իմ այս բարեփոխուած վիճակիս պայմանները, նոյն իսկ եթէ միայն մէկ գիշերուան մը համար ըլլան անոնք,» ըսաւ խարտեաշ ձին։

«Ես ալ ձիչդ նոյնը կը խորհիմ», ըսաւ թխորակ մատակ ձին որ մօռը կեցեր էր։

Մայք չարունակեց գործադրել իր ծրագիրը յաջորդ օրը եւս նոյն խնամքը տանելով անոնց, և ձիերը սկսան խորհիլ թէ իրենց վիճակին մէջ դէպի լաւը իրական փոփոխութիւն մը կար։ Տիք, սակայն, կ'ըսէ՛ թէ ասոր բուն պատճառը իրենց հին թշնամիին, Շէյնին հիւանդ պառկած ըլլան էր։ Կը խորհէր թէ անգութ տէր մը չէր Մայք որ Շէյնին տկարութենէն օգուտ քաղելով քիչ մը աւելի լաւ կը վարուէր իրենց հետ։

«Շա՛տ ալէկ, եթէ Մայք մեղի հետ արդարութեամբ և քաղցրութեամբ կը վարուի, պէտք է մենք ալ նոյն կերպով վարուինք իրեն հետ։ Ես ա՛լ ձանձրացայ ինքնքինք հիւանդ կեղծելէ», ըսաւ խարտեաշ ձին։

«Ես առանց առարկութեան և դժկամակութեան կը գործեմ ո և է անձի համար որ ինծի հետ արդար կերպով կը վարուի։ և եթէ Մայքը ինծի հետ այդպէս կը վարուի, պատրաստ եմ գործել անոր համար», ըսաւ Տիք։

Ահա այս միջոցներուն էր որ Մայք տուն գնաց Շէյնը տեսնելու, և ներս մտնելով ըսաւ։

«Բարի լոյս, Մը. Շէյն, ի՞նչպէս ես այս առտու։»

«Թէ՛, Մայք, շատ գէշ, անանկ կ'ենթադրեմ թէ  
հոս այս ագարակին մէջ ամէն բան կործանելու վրայ է»:

«Ո՛չ, հաւատու՛ ինձի, կը սխալիս: Քանի մը օրէ  
ի վեր ես ինքս ծիերուն ինսամք կը տանիմ, կանոնաւու-  
րապէս անոնց պէտք եղածը կ'ընսեմ, և հիմա տեսնելու  
ես անոնց մէջ եղած բարեփոխութիւնը: Վաստահ եմ որ  
քանի մը օրէն անոնք ամէնքն ալ կրկին աշխատիլ պի-  
տի սկսին:»

«Լա՛ւ, քաջալերական է այդ. ի՞նչ կ'ընսս ձիե-  
րուն:»

«Անոնց հետ քաղցրութեամբ և արդարութեամբ կը  
վարուիմ: Կ'ընեմ ձիերուն ինչ որ պիտի ուզեմ որ անոնց  
ինձի ընեն: Ես այսքան գրող կարգացող մէկը չեմ, և  
ոչ ալ թերեւս պէտք եղածին չափ բարի քրիստոնեայ մը,  
բայց կը հաւատամ թէ շատ լաւ սկզբունք է այդ, որուն  
պէտք է հետեւինք: Քաղցրութեամբ և գթածութեամբ  
վարուէ անոնց հետ, և ահա բոլոր գաղտնիքը գտած  
կ'ըլլաս: Ինձի ձգէ զանոնք, և քանի մը օրէն կարող  
պիտի ըլլամ զանոնք աշխատցնել:»

Մայքին մեկնելէն քիչ վերջ էտիթ ներս մտաւ:

«Բարի լուս, էտի, կարծեմ թէ այս առառու աւելի  
աղէկ եմ, ըսաւ Շէյն:»

«Շատ ուրախ եմ, հայր: Պատուհանը բանամ որ  
դուրսը տեսնելու կարող ըլլաս: Կը վախնամ որ մայ-  
քիկը հիւանդ պիտի ըլլայ, հաղիւ կարող է ոտքի վրայ  
կենալ:»

«Ա՛հ, ի՞նչ ունի», հարցուց Շէյն:

Իր անձնասիրական խորհուրդներուն մէջ ա՛յնքան  
ընկղմած էր որ միջոց չէր ունեցած տեսնելու թէ իր  
կինը իր հիւանդութենէն ի վեր նորանոր և ծանր պար-  
տականութեանց տակ հալեր մաշեր էր:

Արդարեւ տիկին Շէյն հիւանդացած էր այդ օրը,  
և տան շունը այս լուրը տարած էր միւս կմնդանի-  
ներուն:

«Նատ դժբաղդ պարագայ մըն է այս, թող մեղմէ  
մէկը բժիշկը բերելու երթայ», ըսաւ Տօպին:

«Ես պիտի երթամ», ըսաւ Տիք:

«Կը յուսամ թէ զի՞ն պիտի դրկեն. ես արդէն ձանձ-  
րացայ հոս անգործ կենալէն». ըսաւ խարտեաշ ձին:

Մայքը կանչեցին որ բժիշկը բերէ: «Ժամանակը  
դրամ է, կ'ըսէր Մայք, այս ձիերէն մէկը պիտի առ-  
նեմ և երթամ: Իրաւ որ չեմ գիտեր թէ այս ծոյլ ան-  
պիտաններէն ո՞րը պիտի առնեմ»:

Տիք վրնջեց, կարծես ըսեկ կ'ուղէր, «Ե՞ս պիտի եր-  
թամ»:

«Ա՛հ, անպիտա՞ն, քու հին խաղերդ ինձի ալ պի-  
տի խաղա՞ս: Բայց, նայինք, ամէն պարագայի տակ քեզ  
պիտի փորձեմ քանի որ գտնուածներուն մէջ ամէնէն  
արագն ես»:

Մայք Տիքը պատրաստելով՝ լծեց կառքին: Տիք  
երբ լայն ճամբան ելաւ թոչունի մը նման սուրալով  
զնաց: Բժիշկը եկաւ ու քննելով Տիկին Շէյնը ըսաւ  
թէ չափազանց աշխատութեան ու անքնութեան հետե-  
ւանք էր այս հիւանդութիւնը: Ցորեկը չարաչար աշ-  
խատութիւն ու գիշերը երկար նստիլը բոլորովին ու-  
ժամապառ ըրեր էին զինքը, և թէ բացարձակ և կատար-  
եալ հանգիստ պէտք էր իրեն:

Մը Թրէյսի այդ օրը Շէյնին ալցելութեան եկած էր և  
Շէյն պատմելով անոր իր կնոջ հիւանդութիւնը,  
ըսաւ.

«Գործերը շատ գէշ կ'երթան, հաւատա՛ որ երեք  
չէի խորհեր թէ կինս կրնայ ինքզինք չափազանց աշխատ-  
ցողած ըլլալ:»

«Դրացի՛ Շէն, թոյլ տուր որ բացայայտ խօսիմ քեզի : Պէտք է տեսնէիր որ կինդ հիւանդութեանդպատճառաւ իր ունեցած նոր և ծանր աշխատութեան և յոգանութեան հետեւանքով կը հալէր կը մաշէր :»

«Իրաւունք ունիս, բայց ես այնքան ուրիշ խորհենիշներ ունէի որ երբեք չխորհնեցայ ատոր վրայ :»

«Ա՛ն, բարեկամս, կը կարծե՞ս թէ ընտանիքիդ առողջութենէն ու երջանկութենէն աւելի կարեւոր բան կայ : Քու սիրելիներուդ երջանկութիւնը պէտք էր առաջին տեղը գրաւէր մտքիդ մէջ : Պէտք էր քու խորհուրդիդ առաջին առարկան ըլլար կինդ որ իր կեանքը քեզի նուիրած էր :»

«Արդարեւ երբեք չէի խորհեր իր չափազանց ու ծանր աշխատութեան վրայ :»

«Դուն շատ սիսալ գաղափար ունիս մարդուն, ինչպէս նաև կենդանիներուն տոկալու և համբերելու կարողութեան վրայ : Մարմնական տառապանքի և յոգնութեան տոկալու սահման մը կայ, և մարդիկ շատ անգամ նկատի չեն առներ այդ սահմանը : Այս ձշմարտութեան ապացոյցը ահա աշքիդ առցեւն է : Կինդ չափազանց աշխատութեան հետեւանքով հիւանդացած է, եւ քու ձիերդ նոյն պատճառով ուժաբեկ ըլլալով անկարող եղած են ա՛լ ևս աշխատելու :»

— «Ահա ճիշդ այդ մասին չեմ համաձայնիր քեզի հետ : Իմ չար բաղդս է որ զիս կը հալածէ այսպէս, եւ ես անձար ու անձարակ մնացած եմ :»

«Եթէ վայրիկեան մը կանդ առնես և խորհիս, վստահ մը որ տարրեր աչքով պիտի տեմնես իրերը : Զեմ ուզեր քու անձնական գործերուդ խառնուիլ, բայց կը զգամ թէ իմ պարտաւորութիւնս է ներկայացնել իրերը իմ տեսածիս պէս, քանզի դուն կուրացած ես և չես տես-

ներ քեզի օգտակար եղած բաները : Դուն քու և քու ընտանիքիդ երջանկութիւնը զոհած ես դրամ շահելու տենչանքիդ, և ի՞նչ շահած ես փոխարէն : Ոչինչ . մինչ ես, որ երջանկութիւն փնտուելու միւս սկզբունքին հետեւած եմ, քեզմէ աւելի կը վայելեմ աշխարհի բարիքները : Այս կ'ըսեմ ոչ թէ պարծենալու համար, այլ որովհետեւ իրողութիւնն այս է :»

«Դուն միշտ բաղդաւոր եղած ես :»

«Բաղդի իննդիր չկայ հոս : Աստուծոյ խօսքը միշտ ձշմարիս է, մէկը, որ կը հետեւի Անոր օրէնքներուն, կը հաւատամ թէ անշուշտ պիտի յաջողի :»

Այս միջոցին էտիթ ներս գալով՝ նստաւ իր հօրը անկողինին քով անոր ձեռքերուն մէջ բռնած :

«Հայրի՛կ, ըստ աղջկը, կարծեմ Մր. Թրէյսին իրաւունք ունի, կուզեմ որ կարեւորութիւն տաս անոր խօսքերուն» :

Մր. Թրէյսի շարունակելով իր խօսքը՝ ըստ :

«Մասնաւոր բան մը կայ այս ագարակին գործերուն մէջ զոր ես չեմ հասկնար : Թէեւ չեմ հաւատար թէ Աստուծած կ'որոշէ մամնաւոր անհատներ զանոնք պատժելու համար, միեւնոյն ատեն ինծի այնպէս չի թուիր որ այս գժբաղդութիւնները դիպուածի արդիւնք ըլլան : Տի՛ս, եթէ դուն ցարդ չես դիտած, քու ուշադրութիւնդ կը հրաւիրեմ աս իրողութեան վրայ թէ ագարակիդ մէջ թոշուն մըն անգամ չկայ :»

«Այո՛, հայրիկ, ըստ էտիթ, եթէ մտիկ ընես, թոշունի մը ձայն չես լսեր : Ի՞նչ անուշ կ'երգէ՛ս անոնք երբեմն : Առանց անոնց ամէն բան ամայի կ'երեւի, և կարծես մեծ գժբաղդութիւն կը սպառնայ մեր գլխուն :

«Ինծի ըսին թէ թոշուն չկայ, ես աւելի ուրախ եղայ խորհելով թէ վերջապէս ազատած եմ անոնցմէ» :

«Ճիշդ հակառակը, ըսաւ Թրէյսի, ամէնէն դժբաղդ քանն է որ պատահած է քեզի: Այդ թռչունները, զոր գուն բնաջինջ ընել կը ջանաս և զորոնք յաջողած ես վանել ագարակէդ, քու հունձքդ միջատներու և որդերու կեր ըլլալէ պիտի պահէին: Հարիւրաւոր թռչուններ կան իմ արտիս մէջ հիմա այս գարնան եղանակին, և սա կայն յաջող հունձք մը ունենալու ամէն ակնկալութիւնն ունիմ: Եթէ քիչ մը ժամանակ տուած ըլլալով ուսումնաաիրէիր այս խնդիրները, պիտի տեսնէիր թէ թռչունները Աստուծոյ մեղի տուած լաւսոգյն պարգեւններն են: Ասոնք բնաջինջ կ'ընեն անհամար միջատներ, որոնք ծառերու և տունկերու վեսասկար են: Կը կարծեմ թէ քու արտիդ բուսականութեան վիճակը կը մատնանշեն քու լաւագոյն բարեկամներուդ բացակայութիւնը: Չեմ կրնար ըսել թէ գո՞ւն վանած ես զանոնք, թէ գերագոյն նախախնամութիւն մը հեռացուցած է զանոնք ասկէ, բայց իրողութիւնն այն է որ անոնք մեկներ են, և քու ագարակդ անոնց բացակայութենէն մեծապէս վեսասուած է»:

«Ճշմարիտ է, հայրի՛կ, թռչունները լաւագոյն բարեկամներդ էին, և դուն զանոնք վանեցիր», ըսաւ կտիթ:

«Ճշմարտութիւն մը կրնայ ըլլալ ձեր այդ ըսածին մէջ», ըսաւ Շէյն, կէս համոզուած, անգամ մը խորհիմ ասոր վրայ»:

«Աստուած կենդանիները և թռչունները տուած է մեղի մեր գործածութեան և օգտին համար: Մարդուն, տու իշխանութիւն անոնց վրայ, և ինք իր օրէնքը փոխած կամ յետս կոչած չէ. բայց կրնայ հեռացնել զանոնք, ինչպէս թռչունները հեռացուցած է ագարակէդ: Կրնայ անկարողութեան դատապարտել կենդանիները որ

չկարենան գործել մեղի համար. ինչպէս ըրած է քու ձիերուդ, թէև այնպէս կը կարծեմ թէ ձիերուդ պատահածը չափազանց աշխատութեան հետեւանք է: Նշանակելի, և ինձ համար անբացարելի պարագայ մըն է որ բոլոր կենդանիներդ ալ միեւնոյն ատեն հիւանդացած են: Պէտք է լաւ հասկնաս, բարեկամ, թէ ձիերն ալ ճիշդ քուկինիդ պէս մարմնական կազմուածք մը ունին, և թէ անսնց ոյժը կրնայ չարաչար գործածուիլ. և եթէ չափազանց աշխատութիւնը ուժասպառ ընելով կը տկարացնէ քու կինդ, ինչո՞ւ նոյնը չընէ քու ձիերուդ:»

«Այո՛, կրնայ ըլլալ որ սիալած եմ այս մասին», ըսաւ Շէյն:

Էտիթ՝ իր հօրը այս խօսքին վրայ գորովանքով սեղմեց անոր ձեռքը, ուղեց զինքը աւելի ևս ամրապնդել իր այս նոր և փոխուած համոզումներուն մէջ:

«Քաղցրութիւնը, շարունակեց Թրէյսի, միծ դեր ունի կենդանիները իրենց ծանր աշխատութեան ատեն քաջալերելու գործին մէջ, և կը վախնամ որ դուն նոյն իսկ բաղցր խօսերով յաջակերած չես յու կենդանելութեղիդ: Սէր և քաղցրութիւն ոյժեր են որ աշխարհը կը կառավարեն: Կրնաս բոնի ուժով թերևս ժամանակ մը զապել ձի մը, բայց անոր անոպայ բնաւորութիւնը վերջապէս օր մը պիտի ըմբոստանայ, և այն ատեն ձին ինք կ'ըլլայ տէրը, քանի որ մարդէն աւելի զօրաւոր է: Տիքին քեզի ըրածը չ'ապացուցաներ այս ճշմարտութիւնը: Մայք կ'ըսէ թէ բժիշկին ետեւէն գացած ատեն տեսաւ թէ ոչ մէկ ձի Տիքէն աւելի աղէկ կրնար կառք քաշել: Մայք քու ձիերուդ հետ «Ոսկեղէն կանոն»ին համաձայն վարուելէն ի վեր այնքան փոխիսութիւն նշմարած է անոնց վրայ որ հիմա զանոնք չպիտի ճանչնաս: Եւ եթէ այս աստիճանով միշտ զարգացում ցոյց տան, կարճ մի-

ջոցի մը մէջ կարող պիտի ըլլան վերսկախի իրենց աշխատութիւնը»:

«Ա՛յս, ի՞նչ աղուոր բան եթէ այդպէս ըլլայ», ըսաւ էտիթ:

«Ահա այս քանի մը ճշմարտութիւնները յիշեցի քեզի որպէս զի վրան խորհիս, և առողջանալէց վերջ զանոնք գործադրես, և փորձով տեսնես թէ իմ ըսած կերպը քու հին կերպէդ աւելի շահաւոր չպի՞տի ըլլայ: Դրացիներս պիտի հաւաքեմ ու կրկին ցորենդ պիտի ցանենք, կրնայ ըլլալ որ տակաւին աղէկ հունձք մը ունենաս: Թորան հոս պիտի զրկեմ որ էտիին օգնէ, մինչեւ որ ուրիշ մը կարող ըլլաս գտնել: Ուրեմն, մնաք բարով, բարեկամ: Երբեք գործիդ համար հոգ մի՛ ըներ, քու դրացիներդ քեզի պիտի օգնեն»:

## Գ Լ Ո Ւ Խ Ժ.

Եէյն լրջօրէն խորհեցաւ Թրէյսիին խօսքերուն վրայ, և սա համոզման եկաւ թէ՝ թերես սիսալ էր իր ըրածը:

— թէ՝ երջանկութիւնը իր կեանքին գլխաւոր նպատակը չէր եղած: Յիշեց իր կոչտ և բիրտ վարմունքը զոր շատ անգամ ունեցեր էր իր կոնջ և աղջկան հանդէպ, որոնք զինքը կը սիրէին, և որոշեց տարբեր կեանք մը վարել:

Երբ տակաւին այս խորհուրդներով իր միտքը զբազած էր, էտիթ ներս եկաւ և իր հօրը քով նստաւ:

«Ի՞նչպէս է: մայրդ, էտի՛, » ըսաւ հայրը:

«Կարծեմ աւելի աղէկ է, հայրիկ:»

«Էտի՛, հիմա կը խորհիմ թէ ես իրեն հետ սիրով ու քաղցրութեամբ վարուած չեմ: Իր կեանքը չեմ երջանկացուցած այնչափ՝ որչափ կրնայի և պարտ էի: Երբոր աղէկնամ այս լննթացքս պիտի փոխեմ:»

«Վստահ եմ թէ մայրիկը երբեք գանգատ մը չունի, հայր, բայց մենք ամէնքս աւելի երջանիկ պիտի ըլլայինք եթէ մեզ սիրէիր ա՛յն սիրով որով կը սիրէիր երբեմն, և դրամ շահելու համար ինքզինքդ այդքան չթշուառացընելով՝ շանայիր երջանիկ ըլլալ:»

«Ճիշդ այդ է որ ես ալ պիտի ընեմ, էտի՛:»

«Ո՞չ, հայրիկս, որչափ ուրախ եմ, » ըսաւ էտիթ և ինկաւ իր հօրը պարանոցին վրայ:

«Եւ, էտի՛, դուն որ ժամանակիդ մեծ մասը գիրքեր կարդալով կ'անցնես, ի՞նչ կը խորհիս կենդանինեռու մասին Թրէյսիին յայտնած գաղափարներուն վրայ:»

«Ճշմարիտ են, հայրիկ, կատարելապէս ճշմարիտ են: Աստուած տուած է մեզի թռչունները և կենդանիները, և կարծեմ մեղք է զանոնք չարաչար գործածելը: Անշուշտ ինք մեղմէ հաշիւ պիտի պահանջէ իր արարածներուն հետ մեր վարուելու եղանակին համար:»

Էտիթ երբ այսպէս կը խօսէր խոնարհեցուց զլուխը իր հօրը երեսին վրայ և արցունքի կաթիլ մը իր աչքէն պահեցաւ անոր այտերուն վրայ :

«Ո՛հ, հայրի՛կ, շարունակեց էտիթ, եթէ դուն բառի և քաղցր ըլլայիր, ոչ միայն մայրիկին, թօմին և և ինծի, այլ Սատուծոյ մեղի տուած բոլոր կեանք ունեցող արարածներուն, որքա՞ն շատ պիտի սիրէի քեզ, և որքա՞ն երջանիկ պիտի ըլլայի :»

«Ի՞նչ կայ, աղջիկս, մի՛ լար, կ'րնդունիմ թէ իրաւունք ունիս . պիտի փոխեմ ընթացքս և նոր կեանքով մը ասրիմ: Կրնայ ըլլալ որ առաջին անգամ քիչ մը տարօրինակ և գժուար գայ ինծի, բայց կարծեմ կրնամ վարժուիլ վերջապէս :»

«Ո՛հ, հայրիկս, որքա՞ն ուրախ եմ: Երթամ ու մայրիկին ըսեմ. տարակոյս չունիմ թէ այս ուրախ լուրը անոր ապաքինման պիտի նպաստէ :»

«Քնա՛ և թօմը ինծի զրկէ, կ'ուզեմ քիչ մը հետք խօսիլ :»

Թօմ՝ իր հօրը սենեակը մտաւ զարմացած, քանզի էտիթին դէմքէն յայտնի կը տեսնէր թէ կարեոր բան մը պատահած էր:

«Թօմ, ըսաւ հայրը, վայրկեան մը դադարէ վերջ, ևս սա եղբակացութեան եկայ թէ՝ մենք մեր ագարակին մէջ ցարդ ուղիղ սկզբունքով չէինք գործեր: Գիտեմ թէ դուն իմ օրինակիս կը հետեւէիր և ճիշդ իմ ըրածիս պէս կ'ընէիր, ինչ որ շատ բնական է տղու մը համար: Բայց կարծեմ սիսալած ենք կարգ մը բաներու մէջ. հիմա բոլորովին պիտի փոխենք մեր ընթացքը և պիտի սկսինք նոր ուղղութեամբ մը ընթանալ: Մեր ագարակին գործերը անյաջող վիճակի մէջ են. եթէ մեր թերութիւններուն համար մեղի դրկուած պատիթ մըն է այս, ուրեմն՝

պէտք է վողինք մեր ընթացքը: Ասկէ վերջ պիտի ջանանք քաղցրութեամբ վարուիլ մեր կենդանիներուն, թուչուններուն և իրարու հետ, և տեսնենք կեանքի այս նոր կանոնը լաւագոյն արդիմք չպիտի բերէ մեղի:»

«Կը հաւանիմ ատոր», ըսաւ թօմ:

Թօմին այս պատասխանը իրաւամբ շատ զարմացուց հայրը:

«Կը հաւանիմ, կրկնեց թօմ, քանզի ես ալ ճիշտ նոյնը խորհած էի յորմէ հետէ Մայք իր «Ասկեղէն Կանոնին» համաձայն խնամք տարած էր ձիերուն: Անոնց հետ վարուելու այս նոր կերպը Հօճին բժշկութենէն աւելի օգտակար եղած է:»

«Լա՛ւ, այսօրունէ սկսեալ քաղցրութեան կանոնը պիտի փորձենք», ըսաւ Ծէյն:

Եւ այս կերպով գործը կարգադրուեցաւ:

Շունը, որ բոլոր այս միջոյին պատուհանին տակ պառկած էր, ելաւ և ուրախութենէն բակին մէջ աստին անդին կը ցաւկուաէր: Յաջորդ առաւօտ, արշալոյսէն առաջ՝ արդէն կենդանիներուն բակը գացած ըլլալով՝ Շէյնի նոր որոշումներուն մասին ամէն բան պատմած էր իր ընկերներուն: Այս լուրը կենդանիներուն մէջ մնձ խանդավառութիւն յառաջ բերաւ:

«Կարծեմ ամէն պատմառ ունինք հաւատալու թէ բոլոր պատմուածը ճշմարիտ է, քանզի անցեալ շարթու մեղի հետ շատ աւելի լաւ վարուեցան, քան որչափ վարուած էին ասկէ առաջ», ըսաւ Ծօպին:

«Այս առատու շատ առողջ կը զգամ, և եթէ առատ կեր մըն ալ կերած ըլլայի, շատ լաւ կրնայի արօրը քաշել», ըսաւ խարտեալ ձին:

«Ամէն պարագայի տակ, ես պարտաւոր եմ իմ աշխատութեանս սկսիլ,» ըսաւ թխորակ մարուկ ձին:

«Երանի թէ կարենայի երկու հաւկիթ ածել այսօր», կտկտաց հաւը, և իրը ապացոյց իր բարի տրամադրութեան, նոր բոյն մը շինեց ամբարանոցին մէջ, ուր ածուած հաւկիթը անկարելի էր որ կտիթ չտեսնէր:

Տօպին բոլոր թռչունները և կենդանիները. հրաւիրեց ուրիշ ժողովի մը գործադուլին վերջացած ըլլալը յայտարարելու նպատակով: Շունը սիրայօժար յանձն առաւ ամէնուն տանիլ այս լուրը. և կէս օրին, երբ հաւաքուեցան կաղնիի ծառին տակ, ոչ ոք բացակայ էր: Շունը պատմեց ինչ որ լսած էր պատուհանին տակէն, և ամէնքն ալ միաձայնութեամբ բնդունեցին թէ իննդիրը վերջնականապէս կարգադրուած էր:

Տօպին յայտարարեց թէ գործադուլը վերջացած էր, և իննդիր որ ամէնքն ալ երթան ու եռանդեսամբ գործելով՝ օգնեն Շէյնին՝ անոր ներկայ դժուարին պարագային մէջ: Զիերը որոշեցին յաջորդ օրն իսկ գործի սկսիլ: Կովը ըստ թէ՝ ազարակին մէջ ամէն մարդ պիտի զարմանայ տեսնելով թէ օրքան կաթ պիտի տար:

Շունը ըստ որ ազարակապան Թէքյսի խոստացած էր որ բոլոր դրացիները պիտի գային յաջորդ օր և սերմը պիտի ցանէին:

«Ուրեմն իմ հարիւրաւոր բարեկամներս հոս պիտի բերեմ, և եթէ թոյլ տան, ամէնքս միասին պիտի աշխատինք վիճացնելու արտին բոլոր որդերը». ըստ սարեակը: Բոլոր միւս թռչունները խոստացան սիրայօժար աշխատիլ սարեակներու հետ և արտը թռչուններու բանակով մը լեցնել:

Ժողովը փակուեցաւ և բոլոր ներկաները մեկնեցան՝ մեծապէս ուրախանալով գործադուլին յաջողութեան վրայ:

«Ահ, կարմրալանջ մը կայ մայրին վրայ», ըստ կտիթ, այդ օր կէս օրէ վերջ: «Իր անուշիկ ձայնը կարծես լաւագոյն օրերու խոստան աւետիսը կը բերէ: Ահա՛,

մայրի'կ, մտի'կ ըրէ, տե՛ս, ահա մեծ բազմութեամբ կուգան»:

Ծառելը ամէն տեսակ թռչուններով շուտով լեցուեցան. ամէնքն ալ իրենց կրցածին չափ կը ճռուողէին, կ'երգէին:

«Հայրի'կ, մտի'կ ըրէ թռչուններուն.» ըստ կտիթ, իր հօրը սենեակը մտնելով: «Համելի չէ զանոնք դարձեալ տեսնել:»

«Շատ համելի է զանոնք հոս կրկին տեսնել, ըստ Շէյն, բայց ամէնէն տարօրինակ բանը զոր երբեք տեսած եմ ա՛յն է՝ թէ անոնք ամէնքը յանկարծ վերադած են:»

«Թէրեւս Ասուած զանոնիք եւ դրկեց՝ իր արարած ներուն հետ յայցրութեամբ վարուելու բարի որոշումիդ համար, ըստ կտիթ:»

Ապա բարի աղջիկը իր հօրը անկողինին քով ծունդի գալով և իր բազուկներով փաթթուելով անոր պարանոցին, ըստ:

«Խոստացիր ինծի, հոս, Անոր անունով, հայրիկ, որ քու որոշումդ պիտի կատարես:»

«Այո՛, կը խոստանամ,» ըստ հայրը:

Թօմ որ այդ պահուն ներս կը մանէր, գոյնց.

«Ա՛, ասանկ բան տեսած չէի կեանքիս մէջ: Այս մեր ձիերը կը ցատկուեն, կը վազվուտեն ամքողը արօտավայրին վրայ, իրր թէ բան մը պատահած չըլլար իրենց: Մայքին դարմանը շատ ազդու կերպով բժշկեց զանոնք: Կարծեմ ծեր Հօնզը Մայքէն դւ ս առնելու պէտք ունի:»

«Այո՛, և մի մոռնար որ դուն ալ դաս առնելու պէտք ունիս, թօմ, որպէս զի դուն ալ կարենաս նոյն դարմանը գործածել: թռչուններուն ալ մտիկ ըրէ», ըստ կտիթ:

«Հաւատա՛ որ դիտած չէի զանոնք, այնպէս կ'եւ  
թեփ թէ մեր հին ագարակը իր զուարթութեամբ և յա-  
ջողութեամբ ետ գալ կը սկսի, այնպէս չէ՞»

Այս ըսկով թօմ բռնեց իր քրոջ մէջքէն և ուրա-  
խութենին խօլաբար պարեց անոր հետ, մինչեւ որ քոյրը  
յոգնեղով մէկդի քաշուեցաւ և գնաց իր մօրը սննեակը  
բարի լուրը անոր հաղորդելու:

Առառն երբ թօմ ամբարանոց կ'երթար, երեք չորս  
կատու տեսաւ որ հոս հոն կը վազվելին, անմիջապէս  
քար մը առաւ որպէս զի անոնց նեսէ:

«Բարի եղի՛ր, ըրածդ կանոնին հակառակ է.» ըստ  
Մայք:

«Իրաւոնք ունիս, բսաւ թօմ, սակայն դիւրաւ  
չեմ կրնար վարժուիլ այդ կանոնին: Բայց ի՞նչ գործ  
ունին անոնք հոսու»:

«Ահ, կատուներ ամբարանոցին առնէտները կ'ըս-  
պաննեն, և հաւատա՛ որ առնէտ մըն անգամ չի կրնար  
փախչիլ անոնց ձեռքէն:»

«Բարի յաջողութիւն անոնց ուրեմն, քանզի քիչ  
մնաց այս առնէտները մեղ ալ պիտի տանէին.» ըստ  
թօմ: ի՞նչպէս եղան ձիերը:»

«Նայէ՛, թօմ, կը յիշե՞ս որչափ կաղ էին անոնք:»  
«Այո՞ւ:»

«Լա՛ւ, Տօմինէն զատ, մէ՛կ կաղ կամ պրկուած  
ոտք ունեցող ձի մըն անգամ չկայ հիմա:»

«Ի՞նչ բացատրութիւն կուտաս ասոր.» հարցուց  
թօմ:

Միակ բացատրութիւնն է իմ անոնց հետ վարուելու  
եղանակն: Ես հիմա ունիմ դարմանը որ մարդու, անա-  
պուններու, և բոլոր ապրող արարածներու համար օգտա-  
կար է: Պիտի գտնես զայն Ս. Գիրքին մէջ: Ի՞նչպէս

կ'ուզեկ որ ուրիշներ ձեզի ընեն դուք անոնց սմանկ լրեկ,  
ահա դարմանը:

«Ա՛, Մայք, կը տեսնեմ որ բանաստեղծական կա-  
րողութիւն ալ ունիս:»

«Այո՞ւ, բանաստեղծ ալ եմ, և եթէ ներդաշնակ  
ձայն ունենայի երգ մըն ալ կ'երգէի քեզի:»

«Հոգ չէ ձայնդ, երգէ՛ նայինք:»

«Ուրեմն այս առիթին յարմար իմ շարադրած մէկ  
երգս երգեմ քեզի:»

Ես Միխայէլ եմ Մայ Քարշի,  
Ուրախ զուարը եւ միշ հեշի.  
Տարիմ ալեն օր արտ կաշխատիմ:

Բողոք ձիերն ու արջուններն  
Ցոյց կուտան ինձ իրենց մեծ սերն,  
Պատճառ մը ցումին ինձմի վախնարու:

Թող մեզ նախնան իրը բարեկամ  
Կոնցածիներ, բոցուե, եւ կամ  
Նոյն իսկ հաւերն, ալենին ալ բարի:

Քանզի զանոնին ինձն մեր Ասուած  
Իր բարութեամբն է ստեղծած,  
Եւ մեզ է յանձնած իրեւ Տեր անոնց:

Պիսի յէ անոնց անզուր լղանի,  
Պարապ տեղը տան չարչարանի.  
Ահա կ'լուել ձեզ, այս և ուղիղը:

Զի հակառակ պարապային,  
Պիսի զսնէկ Մայ Մայ Քարշին,  
Որուն դէմ, ասկայն, դիւրին յէ կոռոիդ:

«Կեցցե՛ս, Մայք» գոչեց էտիթ որ ճիշտ Մայքին  
երգը սկսած ատեն աննշմարելի կերպով ներս մտած էր:



«Հաւատա՞ որ չէի գիտեր թէ ասանկ չնորհալի ուն-  
կընդիր մը ունէի, ապա թէ ոչ բոլոր միջոցին պիտի  
շիկնէի»:

«Պալապ խօսք մի ըներ, ըստ էտիթ, քու ունկըն-

դիրդ կը գնահատէ երգդ և քիչ մնաց որ կրկնում պա-  
հանջեր»:

«Այն ատեն ևս ալ խոնարհութիւն մը ընելով չնոր-  
հակալ կ'ըլլայի, քանի որ զիտցած միակ երգս է այս:  
Բայց մենք պիտի ուղէինք քու անուշ ձայնդ լսել, եթէ  
հաճիս մեղի երգ մը երգել»:

«Ահ, ներեցէք, կը խնդրեմ»:

«Եկո՛ւր, ըստ թօմ, ծիչտ ատենին եկար, չես կրնար  
դիւրին դուրս ելուլ, Մեզի երգ մը երգէ, եթէ ոչ քեզ  
ամբարանոցին մէջ կը փակեմ»:

«Ես ալ կուգայի քեզ կ'աղատէի, ըստ Մայք, բայց  
երգէ երգ մը, քանդի գուն աղուոր, անուշ աղջիկ մըն  
ես, և կ'ուզես բարեկամներուդ հաճոյք պատճառել»:

«Լա՛ւ, քանի որ կը ստիպէք, պիտի երգեմ»:

Եւ էտիթ երգեց հետեւեալ երգը:

Երեւան երկրիս վրայ միայն կ'ապրեին  
Բազում բոցունեներ եւ կենդանիներ,  
Եւ անոր վրայ մեծ հապատութեամբ  
Անոնք կ'իշխնին իյրեւ միակ Տեր,

Մինչեւ որ Աստուած մարդը ստեղծեց,  
Եւ զայն առենուն ըրաւ Տեր իշխան.  
Սհա այն առեն բոցուն եւ զազան  
Կը կատարեին անոր հրաւան:

Զըլլայ վերցնես յու ձեռիդ անզուր  
Եւ պարապ տեղը զանոնք խոշանզես.  
Զի անոնք իյրեւ պարզեւ բանկազին  
Տրուած են ինձի եւ իւզի, զիսէ՞ս:

Արարիցը մեզ տուած է զանոնի  
Որ միշտ ծառայեն մեր օգսին համար,  
Աստուծոյ աղջեւ կ'ըլլայ յանցաւոր  
Ան որ կը վարէ զանոնի յարաշար:

Երեք' դուն անոնց ինչպիս որ կ'ուզես  
Անոնի մեզ ընեն, եղիր միշտ զրած.  
Գիտի՛ր զործածել անզին այս աւանդ,  
Որ և Աստուծու մեզի յանձնչւած:

«Ծնորհակալ եմ, Օր. Էտիթ, շնորհակալ եմ, իրաւո  
որ գեղեցիկ երգ մըն է: Թէև քեզի չափ երգելու ար-  
ուեստէն չմու հասկնար, բայց գէթ կրնամ քու երգածդ  
գործադրել. երբէք պիտի չմոռնամ երգիդ միջացով արր-  
ուած դասր»:

«Եկէ՛ք, գործի սկսինք: Դրացիները խմբովին պի-  
տի գան մեր սերմը դանելու, և չպիտի զարմանան  
երբ մեզ տեսնեն որ մեր աղուոր ձիերով արտը երթա-  
լով կ'աշխատինք: Այս', իրաւ որ պիտի զարմանան»:

## ԳԼՈՒԽ ԺԱ.

Ճօն Շէյնին դրացիները ճիշտ ատենին եկան անոր  
օգնելու, ինչպէս սովորութիւն է երկրագործներու մէջ:  
Իրենց ձիերը և գործիքները հետերնին բերելով ամէն  
պատրաստութիւն տեսան սերմը ցանելու համար: Հողը  
հերկելու և ցանելու գործողութիւնը հեշտիւ կատարուե-  
ցաւ: Թուչունները աշխատութեան իրենց բաժինը կա-  
տարեցին: Ամբողջ օրը կը հետեւէին արօրին և մէջտեղ  
եկած բայօր որդերը կը բանէին: Մարդիկ կը հերկէին հողը,  
տակնուվրայ ընելով՝ լաւ մը կը ցաքանէին զայն, որ-  
պէս զի թուչունները կարենային բոլոր որդերը ժողվել:  
Շէյնին ձիերը, ագարակին մէջ աշխատող միւս ձիերուն  
պէս յօժարակամ կը գործէին: Փառաւոր, յաջող օր մըն  
էր: Կարելի չէր գտնել աշխատողներու ոչ մէկ խումբ որ  
Շէյնի ագարակին մէջ գործող մշակներէն աւելի զը-  
ւարթ ըլլար: Ամէնքն ալ երջանիկ էին որովհետեւ ազ-  
նիւ գործ մը կը կատարէին, և մինչեւ կէս օր յօժարա-  
կամ աշխատեցան: Ճաշին զանգակը հնչեց և տուն երթա-  
լով նոր անակնկալի մը առջեւ գտան ինքզինքնին: Իւ-  
րաքանչիւրին կինը և աղջիկը հօն էին: Ասոնք ծառե-  
րուն տակ երկար սեղան մը յարջարեր էին, և պատ-  
րաստեր էին անանկ ճաշ մը որ եպիկուրի մը ախորժա-  
կը կրնար գրգռել:

Մը. Շէյնը իր աթուով նստեցուցեր էին պատու-  
հանին տակ, ուրկէ ամէն բան կընար տեսնել: Տիկին  
Շէյն իր ամուսինին քով կը նստէր. այր և կին շատ  
տարիներէ ի վեր այսքան երջանիկ երեւցած չէին: Ի՞նչ  
փառաւոր ինջոյք այդ ծառերուն տակ: Ի՞նչ ախորժա-  
կով կ'ուտէին այր մարդիկը, և ի՞նչ փոյթեռանդն և  
պատրաստակամ կ'աշխատէին կիները՝ անոնց ծառայե-

լով։ Ամէնքն ալ կը խնդալին, կատակներ կ'ընէին և կ'ուտէին։ Շէյնի ագարակին մէջ երբեք այսքան զուարթութիւն և հաճոյք տեսնուած չէին։

Ամբողջ օրը գործեցին, և յաջորդ օրը վերստին գալով աշխատեցան, մինչեւ որ բոլոր սերմը ցանուեցաւ։ Յաջորդ օրը անձրեւ գալով ջրեց հողը. և ապա արեւը եղելով տաքցուց գայն։ Սերմը ծլեցաւ և կը մեծնար ու ապագային յաջող հունձք մը կը խոստանար։ Թէև որդերը ցանուած սերմերէն մաս մը կերան, բայց անոնց կերածին փոխարէն աւելորդ սերմ ձգած էին իւրաքանչիւր ածուի մէջ։ Թռչունները չէին կրնար բոլոր որդերը մէկ անդամէն բնաջինջ ընկե, բայց մեծ մասը ըրին։ Շէյնին ագարակին մէջ ամէն բան հիմա բնական օրէնքներու համաձայն կը կատարուէր, և յաջողութիւնը իր ժիշտը ցոյց կուտար անոր վրայ։

Շէյն տեսաւ թէ ամէն բան յաջող ճամբու մէջ էր, ինք այս ամէնուն կը հետեւէր մասնաւոր հետաքրքրութեամբ մը։ Կոտրած սրունքով տան մէջ փակուած միջոցին էտիթ համոզած էր զինքը որ Քորա Թրէյսիէն փոխ առնուած քանի մը գիրքերը կարդար, որոնք կենդանիներու, թռչուններու օգտակարութեան վրայ կը խօսէին։

Քանի մը շաբաթէն Շէյն ա'լ կարող եղաւ անթացուազով ագարակ երթալ։ Զէր կրնար չտեսնել այն տարբերութիւնը զոր իր շուրջ ամէն բան իրեն կը ներկայացնէր։ Գոհունակութիւն մը կը փայլէր ամէնուն վրայ։

Առաջին անդամ երբ ամբարանոց գնաց, Տիքը ներկայացաւ իրեն, և իր քիմքը երկնցներով Շէյնին ձեռքին քսեց։

«Կարծեմ ձին ինձմէ ներում կը խնդրէ, ըստ Շէյն։ Աւելի պատշաճ պիտի ըլլար որ ես իմ վարմունքիս համար իրմէ ներում խնդրէի»։

Շէյն չոյեց Տիքին զլուխը, և ըստ, «Կարծեմ հիմա ա'լ զիրար կը հասկնանք, ծերուկու»։

«Մը. Շէյն, քեզի ըսեմ որ քու ձիերուդ չափ աղէկ գործող ձի տեսած չեմ, ըստ Մայք։ Կարծեմ Տօպինն ալ չափ չանցած կարող պիտի ըլլայ վազվզել արօսավայրին մէջ»։

«Խեղճ, ծեր Տօպին, կը վախնամ որ, ալ ասկէ վերջ շատ հաճոյք չզգայ կեանքէն, բայց ցորչափ կ'ապրի, պէտք է հանգիստ ըլլայ»։

Դեռ տարին յրացած Տօպին իր վերջին հանգըստավայրը գտաւ խոտալից հողին տակ։ Հոս կրնայ հարցութիւ. «Ո՞վ զիտէ թէ մարդոց որդիներուն հողիները վեր կ'եղեն եւ անատուններուն հողիները վար գետիմը կ'իջեն»։

Աստուած կը սաեղձէ անասունը, մարդուն ի՛խանութիւն կուտայ անոր վրայ, և ի վերջոյ կ'առնէ զայն։ Անոր մահկանացու մասը հողը կ'երթայ, եթէ անոր մէջ անմահ տարը մը կայ, Աստուած կ'առնէ զայն, ինք գիտէ ի՞նչ պիտի ընէ անոր։

Շէյնի ագարակին մէջ աշխատութիւնը զուարթօրէն յառաջ կը տարուէր, և ամէն բան յաջող կ'երթար։ Թռչունները իրենց պարտքը կը կատարէին ու ցանուած սերմը սքանչելի կերպով յառաջ կուգար։ Շէյն կատարելապէս ապաքինեցաւ, ու մարդիկ տեսան որ Շէյն առաջուան մարդը չէր։ Սորված էր հիմա թէ թռչունները իր բարեկամներն էին. ամառը երկար տաեն դիտեր էր անոնց աշխատութիւնը ու տեսեր էր թէ որքան փութաջանօրէն միջատներ կը փնտէին։ Իրաւ է որ երբեմն կեռաս ալ կուտէին, բայց որքան աննշան բան էր իրենց տուած այդ վեասը՝ բազդատմամբ անոնց մասուցած մեծ և անդնահատելի ծառայութեան։

Շէյնի սկզբունքը եղած էր աշխատցնել մարդիկ իր

գործին մէջ և վճարել անոնց օրականները անոնց աշխատութեան յառաջ բերած շահուն համեմատութեամբ։ Եթէ զանոնք գործածելով շահաւոր կ'ըլլար, կը պահէր զանոնք եթէ ոչ կ'արձակէր։ Նոյն սկզբունքը ունէր նաև թռչուններու մասին։

Դարնան մէջ որդերուն փճացուցած հունձքը իր աղարակին բոլոր բերքէն աւելի արժէք ունէր, և սերմանուած երկրորդ հունձքը, զոր, հիմա կը հաւատար թէ՛ թռչունները պահպանած էին, քանի մը տարուան մէջ իր ստանալիք արդիւնքին հաւասար էր։ Այս պէս կը պատճառաբանէր երբ նոյն նիւթին վրայկը խօսէր կտիթին հետ։

«Բայց, հայրիկ, բսաւ կտիթ, լոկ դրամական շահէն աւելի մեծ և աղնիւ բան մըն ալ չկայ այս հաշիւն մէջ»։

«Այո՛, կտի, հաշիւն այդ կողմն ալ կը տեսնեմ։ Հիւս կ'ընդունիմ թէ անոնք Աստուծոյ արարածներն են որ մեր օգտին համար Տռուած են Անգի, եւ թէ ինցպէս որ Անգի Տռուած է զանոնք, կրնայ նաև Անգին առնել»։

«Եւ ատկէ աւելի բան մը չէ՛ք տեսներ»։

«Այո՛, հիմա կը գնահատեմ անոնց երգո, ինչ որ առաջ չէի կրնար։ Շատ գեղեցիկ բաններ կան բնութեան մէջ, զորոնք առաջ չէի տեսներ։ Կը սկսիմ մեր ընտանի կենդանիններուն հնազանդութիւնը և բարութիւնը գնահատել։ Զեմ մեղադրեր Տիքը որ ըմբռատացաւ։ ան միայն իրեն հետ չարաչար վարուելու վրէմը լուծեց։ Երբէք թոյլ չպիտի տամ որ այս ագարակին մէջ անգամ մըն ալ ու է կենդանի չարաչար գործածուի»։

«Եւ հաւատա՛ որ ագարակին մէջ մէկը չկայ որ ուզէ անոնց հետ չարաչար վարուիլ, Մր. Շէյն», ըստ Մայք, որ այդ միջոցին թօմին հետ ներս եկած էր։



«Կրնամ քեզի վստահիլ, Մայք, քանի որ դուն  
միշտ կենդանիները չարաչար գործածելու հակառակ  
եղած ես, բայց կը վախնամ որ Թօմ տակաւին իր մըտ-  
քին մէջ ունենայ այդ հին գաղափարները :»

«Երբեք մի վախնար այդ մասին, Մր. Շէյն, քեզ  
կը վստահացնեմ որ Թօմ նոյն իսկ Մր. Թրէյսիէն աւե-  
լի զօրաւոր ու եռանդուն կերպով կը փափաքի գործադ-  
րել քաղցրութեան կանոնը, և կարծեմ դեռասի օրիորդի  
մը, Օր. Քօրա Թրէյսիի, ազդեցուրեամբն է որ այս փոփո-  
խութիւնը տեղի ունեցած է իր վրայ: Է՞՞ անանկ չէ՞ :»

Այս ըսկով Մայք մօտեցաւ Թօմին ու անոր կողե-  
րը ուժով մը խթեց :

«Ե՞՞, ըստ Թօմ, լուէ, այդ շատախօս լեզուդ միշտ  
խօսելու պարապ բան մը կը գտնէ» :

«Շատ աղէկ, Միքայէլ Մաք Քարդին մէկ երկու բան  
գիտէ և լեզու մըն ալ ունի զանիկա խօսելու: Այս ա-  
մառ երկու աչքով քեզ կը գիտէի, ու հիմա գաղնան  
երգած երգս սա կերպով փոխած եմ:—

Թօմ Շէյն ունի բաւական խելի,  
Աշեւ պիտի զործէ իր մարդ.  
Ամեն նրան մեզ կը յայտնէ  
Թէ՝ այս աշնան պիտ՝ կարգուի,  
Այո՛, այս աշնան պիտ՝ կարգուի.  
Ամեն նրան մեզ կը յայտնէ  
Թէ՝ այս աշնան պիտ՝ կարգուի:

Այսինքն, եթէ իր հայրը հաւանի: :  
Ամէնքն ալ ինդացին Թօմին վրայ ու ուրախ զուարթ  
բամնուեցան իրարմէ:

Մայքին գուշակութիւնը ուղիղ էր, քանզի Թօմ  
Շէյն ու Քօրա Թրէյսի յաջորդ ձեռ ամուսնացան: Օրի-

որդ Թրէյսիին ազդեցութեամբն էր որ կենդանիներուն  
հանդէպ Թօմին գաղափարներուն ու արարքներուն վրայ  
այնքան մեծ փոփոխութիւն մը յառաջ եկած էր:

Ամառը անցաւ, և ձմեռը վրայ կը համնէր. Շէյնին  
արտին բերքը ներս առնուեցաւ. ամէն ակնկալութենէ  
վեր առատ հունձք մը. ձիերը գիրցած և երջանիկ էին:  
Շէյն հիւսներ բերել տուաւ գիւղին ախոռները նորոգե-  
լու համար, որպէսզի ձմեռուան ցուրտ հովը անոնց վրայ  
չիչէ: Զիերուն համար ծածկոցներ շինել տուաւ, — բան  
մը զոր երբեք ըրած չէր ասկէ առաջ:

Ձմեռուան ցուրտ եղանակը արագ վրայ հասաւ. և  
գրեթէ նոյենմբերի կիսուն ձիւնի փոթորիկ մը ունեցան:  
Կատաղի հովը կը քշէր ձիւնը դաշտերուն վրայ, իսկ  
Շէյնին ընտանիքը իրենց վաւարանին շուրջը կրկնապէս  
երջանիկ էին, քանզի հոն կը տիրէր սէրը:

Հալիթ որ պատուհանին տակ կեցած՝ կը դիտէր ձիւ-  
նին փոթորիկը, ըսաւ.

«Ո՛՞, նայէ, հայրիկ, դրան առջև կենդանի մը կայ.՝  
արդեօք մերիններէն մէջ կը դուրսը մնացած է: :»

«Չեմ կարծէր, ըստ հարը, պատուհանին մօտենալով:  
«Ի՞ն, սա ծեր ջորին ըլլալու է որ ամբողջ ամառը դուր-  
սերն էր: :»

«Որո՞ւնն է այն արդեօք, հայրիկ: :»  
«Չեմ գիտէր, ճամբան կորսնցուցած է: Մեզք է որ  
ասանկ ծեր կենդանի մը դուրսը մնայ և անօթի մեռնի: :»

«Ներս աւնենք մինչև որ փոթորիկը նացի: :»  
«Այո՛, ներս առնելու է: Թօմ, դուն և Մայք գա-  
ցէք և սա ծեր ջորին ներս առնելով ետեւի ախոռին մէջ

դուէք և ուտեկիք ալ տուէք: :»

Ջորին ինքն ալ մեծապէս զարմացած, ներս առ-  
նուեցաւ. և տաքուկ ախոռին մէջ զրուեցաւ: Կեր ու

Հոր խոռ տրուեցաւ անոր որ սկսաւ լեցնել իր դատարկ ստամոքսը առանց չնորհակալութիւն յայտնելու խորհուրդն անգամ ունենալու :

«Ի՞նչ է այս, ըսաւ ջորին Տօպինի, առաջուան վրայ մեծ փոփոխութիւն մը կը տեսնեմ :»

«Այո՛, անշուշտ, մենք հիմա ունինք ինչ որ կ'ուզէինք ունենալ ,» ըսաւ Տօպին :

«Լա՛ւ, ուրախ եմ լսելով որ հիմա ամէն բան փոխուած է . եթէ կրնամ գործ մը գտնել, ես ալ հոս կը կենամ :

«Կը յուսամ թէ կրնաս կենալ . քանզի մենք ամէնքս ալ երախտապարտ ենք քեզի որ գործադուին հրահանգները տուիր մեզի :»

«Ահ, ջորին բոլորովին ապշած մնացած էր, ըսաւ Թօմ, երբ տուն գարձան : Երբեք սեսած չեմ կենդանի մը որ ասանկ ապշած զարմացած երկոյթ մը ունենար որքան ունէր այս ջորին, երբ զինքը ախոռ տարինք : Իրաք կ'արժէր տեսնել զանիկա ան պահուն երբ իր զառամեալ մորթին վրայէն ձիւնը թօմուելով գնաց | ը կերը ուտելու :

«Լա՛ւ, մեծ ծախք մը չէ զինքը պահելը . և կարծեմ կրնանք այս ձմեռ հոս թողու :» Այսպէս ջորին գործն ալ կարգադրուեցաւ :

«Շատ աղէկ ըրիր, Մր. Շէյն, բարին Աստուած անդիի աշխարհին մէջ այդ ըրածիդ փոխարէնը պիտի հատուցանէ քեզի .» ըսաւ Մայք :


«Եւ բոլոր աստուածավախ մարդիկ պիտի գովին քէ այս աշխարհին մէջ ,» ըսաւ Տիկին Շէյն :

«Հանդարտ խղճմտանքի մը գոհունակութիւնը միակ վարձարութիւնն է որուն կը փափաքիմ ,» ըսաւ Շէյն :

Յաջողութիւնը կը ժամի Շէյնի ագարակին վրայ :

Ա՛լ հիմա ոչինչ կարող է համոզել զինքը վերստին դառնալ ետ կեանքի իր հին սկզբունքներուն : Շուտ զար այն ժամանակը երբ մարդիկ պիտի ճանչնան սա մշնարտութիւնը քե Ասուծոյ եւ մարդկութեան օրենքները կը պահանջեն մեզուն որ զբած ըզանք անքան անառուններուն, եւ ցոյց տանք անոնց այն նոյն արդարութիւնը եւ զբածութիւնը ցորոնել մենք կ'ուզելով որ ուրիշներ մեզի ցոյց տան :







P. U.

Nº G761

